



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

4063-4064

491.99-8

U-96

2010

# Ծ Ա Ղ Ի Կ

ԱՐԴԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ



ՀԱԻԱՔԱՇՈՅ

Յ Ա Շ Խ Ա Ր Հ Ի Կ Լ Ե Ջ Ո Ւ Է

ՀԱՆԴԵՐՁ ԳՐԱԿԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԵԱՄԲԲ, ԵՒ  
ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ, ՊԱՏՄԱԿԱՆ: ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ  
ԵԻԱՅԼՆ ԾԱՆՕԹՈՒԹԵԱՄԲԲ



ԵՐԿԱՍԻՐԵԱՅ

Եղիազար Մուրադեան

---

Ի ՊԷՏՍ ՎԱՐԺԱՐԱՆԱՅ

---

ՄԱՍՆ Բ.



Կ. ՊՈԼԻՍ

ԻՄՊՐԱՐԱՆԻ ՄԷՃՄՈՒԱՅԸ ԱԽՊԱՐ ԼՐԱԳՐՈՅ

1885

# Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Ա.

Գրականութիւնը ժողովրդի մը քաղաքակրթութեան ճշգրիտ նկարագիրն է, այնպէս որ եթէ հնար ըլլայ ջնջել ազգի մը քաղաքական պատմութիւնն՝ անոր գրականութենէն կրնայ դուրս բերուիլ իւր ամբողջ կորսուած կեանքը. զի գրականութիւնը քայլ առ քայլ կը հետեւի ազգի մ'իմացական, բարոյական և նիւթական զարգացման : Եւ յերաւի հոմեր՝ թէ՛ հին և թէ՛ նոր պատմաբաններուն ու գիտնոց լուսոյ անհուն վառարան մ'եղած չէ՞ միշտ՝ ուր կը դիմեն անոնք երբ մարդկութեան հին կեանքին վերաբերեալ մէկ միջին կէտը լուսարանելու զեն : Քաղաքական պատմութիւնը կրնայ ստել. կիրք կրնան զմեզ խաբել հոն. միայն իմացականութեան արդիւնքը վեր են ամեն նախանձէ, ամեն փոքրոգի կիրքերէ :

Յոյնք կը պարծէին և կը պարծին տակաւին թէ արքայից Արքային մէկ քանի միլիոնէ բաղկացեալ բանակին յաղթեցին. Նարոլէոն մը բաւական եղաւ՝ միլիոնաւոր զօրքեր ի փախուստ դարձնող Միլդիատի, Արիսդիտի, Թեմիսոկլի, Լէոնիտասի գլխէն կորզելու իրենց դափնեաց թերթերուն մէկ մասը՝ ցուցնելով թէ անհնար էր Արեաց արքային այնքան զօրք

Հեղինակին ստորագրութիւնը պահանջելի է :

102 56 4 - Ա շ

230

49

համախմբել՝ և անհնար ևս էր Յունաց՝ անոնց յաղթել: Ապա Մակեդոնացիք, կեղտեր և Հռովմայեցիք եկան ուսուցանելու թէ Տրովա հիմն ի վեր քանդողները, Ասիոյ խորերէն անթիւ բարբարոս և թշնամի ցեղեր կոխկռտելով անցնող փանտփոնի ափ մը զինուորները կոչուած չեն իրենց դիցասնունդ արքայից անուամբ մշտագլար պահելու Արիսի ընծայած մրտենին:

Սակայն մինչև այսօր ո՞վ կրցաւ խլել Հոմերէն իւր բանաստեղծութեան դիցական գաւազանը. ո՞վ համարձակեցաւ յափշտակել թեմոսթենէն իւր ճարտարախօսութեան շանթը. ո՞վ ժաեցաւ կորզել ֆիդիասէն իւր մագական կարոցը. ո՞վ մտաբերեց առնուլ Պինդարի և Անակրէսի անմահարար քնարը. — և ոչ ոք: Նա աւանիկ անոնք հոն են, վերը ի Պինդոս, շանթածիզն Արամաղդայ դիցահօր ազարանից քանդուելէն, իւր դիցերամ զարմին և զաւակաց ճաճանչներուն մարելէն՝ և Ոլիմպոսի թափուր մնալէն յետոյ իսկ...: Հո՛ն, հոն է նաև Յունական փառաց անթարչամ դափնին, զոր ոչ ժամանակին ցրտասառոյց շունչը կրցաւ խամբել՝ և ոչ աշխարհաւեր պատերազմաց ծուխը՝ եղծանել...:

Բ.

Գրականութիւնը վայրկենական ջանից արդիւնք չէ. կարճ ժամանակամիջոցի պատու չէ

այն. ամբողջ դարեր, ամբողջ սերունդներ պէտք է անցնին՝ մինչև որ գրական դադարները, հաւատալիքը, բարքը՝ ժողովրդեան մարեան հետ խառնուին և զայն կազմակերպեն: Հնդկաց հիանալի վէտաներուն հեղինակները Բամիլի սարահարթին նախնական կեանքէն կը ներշնչուին. Այէաներ, Պարտեր և Թրուպատուրներ մարգարէներ են՝ որ կուգան դարեր առաջ քարոզելու թէ պիտի գան Հոմեր, Շէքսպիր, Կեօթէ և Հիւկօ: Եւ եթէ կը տեսնուի որ ժողովրդոց մէջ՝ ընդ հանրապէս յանկարծ՝ դպրութեանց և գեղարուեստից ամեն ճիւղերը կ'սկսին ծնիլ և գրեթէ անմիջապէս կատարելութեան հասնել՝ պէտք չէ խարուիլ այս երեւոյթէն, զի ժողովուրդներ իրենց ծոց կը պահեն թաղուն (latent) վիճակի մէջ անոնց սերմերը՝ բազում դարերէ ի վեր: Ինչո՞ւ ամեն ազգի մէջ չեն կրնար ծնիլ Հոմեր, Պայրըն, Շիլլեր, Տանդէ. — վասն զի ամեն ժողովրդի ծնունդը և ապրելու միջավայրը չեն ներեր իրեն ընդունիլ այն ներշնչումները՝ որոնցմով կը կազմուի յիշեալ գերազանց էութիւններուն սաղմը:

Գ.

Երբ ժողովրդոց կեանքը ներքին կամ արտաքին ներգործութիւններով յեղաշրջի՝ անոր հետ կը փոխուի անմիջապէս դպրութեանց

ուղղութիւնն ալ: Հին գրականութիւնը դից և դիցախառն մարդոց գրեթէ նուիրուած՝ իր վրայ կը կրէր աղետապետութեան կնիքը. Պինդար և Անակրէոն հարուստին համար կերգէին սովորաբար. զօրավարներ յաճախ իրենց սուրը կը դնէին հանճարին արդեանց նժարին մէկ կամ միւս կողմը՝ ինչպէս թելադրուէին իրենց համակրութենէն կամ հակակրութենէն: Ժողովուրդին զբօսանքը կամ ճաշակը իբրեւ քաղաքական աջողութեանց միջոց ընտրուած էր շատ անգամ ճարպիկ փառասէրներէ:

Սակայն երբ Բեթլեհէմի խոնարհ գիւղէն ձայն մ' գոչեց մարդոց. «*Դուք եղբայր եւ քուստեր հինկաւ դասական դպրոցը, վիպականին ճիւղերը գրուեցան՝ և գրականութիւնը ժողովրդական եղաւ: Քրիստոնէութեան երեւումէն յետոյ կը փոխուին գրական մեծ ժողովրդոց ներշնչումները, ու կը տեսնենք նոր հանճարներու համաստեղութիւն մը և ի Պինդոս կը բոլորուի նոր անմահից կաճառ:*

Այլ աւագ, դիք ալ մահականացու են, ամենքն ալ... և այսօր գիտութիւնն անոնց տաճարներուն՝ դասական (classique), վիպական (romantique) դպրոցներուն վըտտակաց վրայ կը կանգնէ ՆՈՐ կամ ԻՐԱՅԱՆ (réaliste) դըպրոցը՝ որ գրականութեան վերջնական ձեւը պիտի ըլլայ՝ գիտութեանց նորանոր զարգացմամբ առաւել ևս ամրապնդուելով: Ժամ է որ

գրականութեան անյագ Ստոււռնոն այլ ևս կշտանայ, վարժարաններու, գրութիւններու յարաշարժ փոփոխութիւնները վերջ գտնեն: Խիստ ճշմարիտ ըսած է աղգային անուանի բժիշկ Տ. Փէշտիմալճեան Էֆէնտի. «Այսուհետեւ գրականութիւնը լոկ բորբոքեալ երեւակայութեան արդիւնք ըլլալէ պիտի դադրի, գեղեցիկը իրականին և օգտակարին մէջ պիտի փնտռուի»: Նոր աշխարհին նորանշան երեւոյթը ապացոյց է ասոր, նոր աշխարհին՝ ուր գեղարուեստ և գեղեցիկ դպրութիւն բոլորովին նոր ուղղութիւն ստացած են, ուր օգտակարը ամենայն էն է:

Դ.

Ինչպէս որ ժողովուրդներ կը ծնին, կը զարգանան՝ իրենց գլխաւոր յատկանիշեր բնապէս ունենալով, նոյնպէս ալ անհատներ կը ծնին, կը զարգանան իրենց ձիրքերով օժտուած. դաստիարակութիւնը ուրիշ բան չլինար ընել՝ այլ միայն նպատակ մարդուն արդէն ունեցած յատկութեանց զարգացմանը: —

Հանձարը շարացուի: Եթէ նախնիք այնքան մեծ, այնքան գեղեցիկ եղած են՝ պատճառն այն է՝ որ անոնք մենէ աւելի հարազատ զաւակներ են բնութեան, անոնք աւելի ճշգրիտ դիտած են զայն, աւելի բուռն կերպով ներշնչուած են անկէ:

Արուեստը շատ անգամ փոխանակ բարձրացնելու զբնութիւնն՝ կը նուաստացնէ զայն . փոխանակ զեղեցիկացնելու կը նսեմացնէ . այսպէս՝ չքնաղ հանճար մը կընայ կորսուիլ անբնական , յուրի դաստիարակութեամբ , թիւր առաջնորդութեամբ : Պատանեկութեան ճաշակին կամ բնաւ պէտք չէ գպշիլ՝ այլ բնութեան թողուլ՝ եթէ հնար ըլլայ այս , կամ լուձեռաց յանձնել . ընտիր օրինակներով կըլծել զայն : Ամբողջ սերունդներու ճաշակը կընայ վտանգիլ անբնորոգութեամբ :

Ե.

Մեր գրականութիւնը տակաւին սաղմնային վիճակի մէջ է . մենք ազգային , ուրոյն գրականութիւն չունինք՝ տոյգը խօսելով , և առայժմ չենք կրնար ունենալ . . . կարծեմ զայս բացատրելու հարկ չկայ : Պէտք չէ ինքզինքնիս խաբենք՝ մեր նախափորձեր , թո՛թոփումներ և մեծաւ մասամբ ընդօրինակութիւնները իբրեւ գրական կատարեալ , անկախ արտադրութիւններ կարծելով : Հետեւաբար մեր մէջ պատանեկութեան ճաշակի առաջնորդներուն ընտրութեան մեծ խնամ տանելու է :

Ամօթով կը յիշեմ՝ որ գրագէտ մը՝ վարժարանի մ'աղջկանց շարադրութեան նիւթ տուած էր՝ «Բաղդաստել Շէքսպիր , Կէօթէ և Շիլլէն»՝ մինչ այդ աղջիկներ ոչ այդ հեղինակաց

գործերը կարդայեր էին , ոչ ընդհանուր գրականութեան վրայ գէթ աղօտ գաղափար մը ունէին , և ոչ իսկ երկու տող բան անսխալ կրնային գրել իրենց խօսած լեզուով : Նախակըթարանի մ'աղջկանց — և պէտք է գիտնալ որ մեր ամեն վարժարանք պարզ նախակըթարաններ են — , նախակըթարանի մ'աղջկանց և տղայոց իսկ այս տեսակ հրատապ նիւթ տալը ի՞նչ արդիւնք առաջ կը բերէ . — ինքնահաւան սոցէտներու և իմաստակներու խմբակներ , հարուածներ՝ մարդկային ընկերութեան՝ աւելի սոսկալի՝ քան սովը և ժանտախաղ :

Այո՛ , պէտք է մեր պատանեկաց առաջնորդներուն քով փնտռել հմտութիւն , ընտրողութիւն և խիղճ միանգամայն : Երբեմն այս ալ բաւական չըլլար : Ուսուցիչներն իրենց գէմ ունին հոգարարութեանց ետութիւնը , փոքրօգութիւնը և նախապաշարումները : Հոս հետաքրքրական օրինակ մը յառաջ բերենք՝ որ հազարներու մէջ գիպուածով առնուած է :

Օր մ'աղգային վարժարանի մը մէջ՝ քննութեան ժամանակ՝ դասատու մը գրականութեան հարցումներ կ'ուղղէր աշակերտուհիի մը . — Ի՞նչ է վսեմը . — Վսեմն է . . . : — Օրինակ մը . — «Ճոնարհեցոյց զերկինս և էջ , և մէգ ի ներքոյ ոտից նորա . . . » — Լաւ : Հոգարարձու աղային մէկը՝ որ ի նպաստ իւր մէկ բարեկամին կանխաւ պատրաստուած էր դասատուին գէմ , և

որ իբր ամենայնի հմուտ կը պարծի՝ միջամբ-  
տեց . — Ինքիրենդ օրինակ մը շինէ : — Ամօթ,  
մրմնաց դասատուն իւրովի, ի՛նչ կոյր ատե-  
լութիւն և ո՞րպիսի տգիտութեամբ համեմ-  
ուած . աշակերտի մ՛ առաջարկե՛լ թէ վսեմի օ-  
րինակ մը շինէ յանպատրաստից՝ թող ըլլայ  
նաև պատրաստութեամբ, խորհրդածութեամբ :  
Ինչ և իցէ՝ խեղճ աշակերտուհին վայրիկ մը  
կարմրելէ և շփոթելէ վերջ՝ յիշեց սուգիւ  
վսեմ մէկ խօսքը Օտեանի՝ որուն գրուածոց  
հաւաքածոյն իբր ուսումնասիրութեան (étude)  
պարտաւորութիւն տրուած էր իրեն՝ և օձիքն  
ազատեց : Դժկամակեցաւ աղան, պարտաւեց  
Օտեանի հայերէն լեզուն, ոճը, բայց դասա-  
տուին կողմէ ընդունած պատասխաններուն  
վրայ լուել պարտաւորեցաւ : Կարգը եկաւ մա-  
տենագրաց վերծանութեան . Հոմերի Իլիա-  
կանը բերին . կարգաց աշակերտուհին և մեծ  
յաջողակութեամբ բացատրեց : — Տարէք,  
տարէք մէկդի այս գիրքը, ըսաւ յիշեալ բազ-  
մախիղճ և բազմահմուտ աղան, — Սաղմոս բե-  
րէք, Սաղմոս : Եւ Սաղմոս բերին, խեղճ աղջ-  
կան ձեռքը տաին թարգմանելու և բառա-  
գիտական վերլուծութիւն ընելու : Դասատուն  
պէտք եղած իրաւացի դիտողութիւններն ը-  
րաւ, բայց այդ զաւակաց տէր, կարօտ՝ այլ  
կարող անձը քիչ ժամանակ վերջ ճամբուեցաւ  
անխղճօրէն, չնչին պատրուակով մը . . . :

Սակայն չվհատինք . ստոյգ է որ մեր գրա-  
կանութիւնը դժուարին երկունքի մէջ է, ըս-  
տոյգ է որ բազմադէմի ահաւոր արդելքներ  
իր դէմ կեցած են, այլ գրական փառաւոր  
ապագայի մը հիմը կը դրուի՝ մեր արդի գե-  
ղեցիկ լեզուին մշակութեամբը՝ ճշմարիտ տա-  
ղանդներու ձեռօք :

Կը յորդորենք մեր ուսանող բարեկամները  
հետեւիլ այս ապահով առաջնորդներու հոր-  
դած շաղկին : Գրքոյկիս մէջ պիտի գտնէ ու-  
սումնասէր պատանեկութիւնը անոնց ընտիր  
երկերէն բաւական հաւաքածոյ մը : Մենք՝  
պարզապէս ուղեցինք գրգիւ մը, ճաշակ մը  
տալ ուսանողաց՝ այսպիսի ընտիր հատուածներ  
փնտռելու և ուսումնասիրելու . արդէն հատ-  
ընտիրի մը պաշտօնը և պահանջը ասկէ աւելի  
պէտք չէ ըլլայ : Մեր կողմէն կը յանձնարա-  
րենք անոնց՝ լաւ ընտրութեամբ ընթեռնուլ  
վերջերս երեցած բանասիրտական պտրերա-  
կաններու լուսագոյն մասերը, և մասնաւորա-  
պէս կարգալ Մեծ. Մ. Մամուրեան էֆէնտիի  
ուղղութեամբ և խմբագրութեամբ հրատարա-  
կուած Արեւելեան Մամուլը՝ որ 14 տարիներէ  
ի վեր ազգին գրականութեան իրական գան-  
ձերէն մին եղած է, նոյնպէս Մեծ. Յ. Յ. Պա-  
րոնեան էֆէնտիի գործերը :

Երկու խօսք ալ հաւաքածոյիս վրայ :

Մենք այս Բ. Մտտին մէջ գլխաւորաբար բարձր շարագրութեան օրինակներ գրինք . սակայն որպէս զի սա աւելի լաւ ծառայէ իւր նպատակին՝ պատշաճ դատեցինք գրականութեան ամեն սեռի օրինակներու ճաշակն ևս տալ՝ որպէս զի բարձրագոյն կարգի ուսանողք առիթ ունենան գրական բաղդատութիւններ ալ ընելու : Քերականական ձեւերու՝ մանաւանդ բառերու բացատրութիւններ զոնց ըրինք ընդհանրապէս , զի այդ՝ նորալարժներու համար է : Աշակերտաց պարտաւորութիւնն է հոս՝ գտնել բառի մը հոմանիշը , հակառակը , գրադիտութեան կանոնները յիշել , գրական գեղեցկութիւնները ցուցնել , բաղդատել , և եթէ հնար է՝ անոնց նմանողութեամբ շարագրութիւններ գրել :

Կը յուսամք որ այս մասն ալ առաջնոյն պէս հանրական ընդունելութիւն կը գտնէ մեր ազնուամիտ պաշտօնակցաց կողմէ՝ որոնք երկար տարիներէ ի վեր աւելի կը սիրեն զմեզ քաջալերելով ու զղել մեր գործոց թերութիւնները :

Ե. ՄՈՒՐԱՏԵԱՆ

Բերա , 1 Սեպտեմբեր 1884

# Ծ Ա Ղ Ի Կ

ԱՐԴԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ի ՊԷՏՍ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԿԱՐԳԱՅ

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆ – ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆՔ,  
ՎԷՊՔ

1

ԱԻԱՂ ՓԱՌԱՅՍ ԱՆՅԱԻՈՐԻ

Ո՛չ , քան ըննա չեղա՛ւ երբէք մեծ արքայ ,  
Չեղաւ ճակատ որ յայնչափ թագ շողշողայ<sup>1</sup> .  
Չունեցաւ գահ մեծ քան ըննա գահակալ ,  
Ընդ մականին ոսկեկուռ  
Եւ զահաւոր տարաւ սուր :<sup>2</sup>

(1) Չեղաւ ճակատ որ յայնչափ թագ շողշողայ . – փոխանակ , չեղաւ թագաւոր որ այնչափ բազմաթիւ ազգերու և տէրութեանց յաղթէր . – Փոխաբերութիւնս  
(2) Ընդ մականին ոսկեկուռ . եւ զահաւոր տարաւ սուր . այսինքն , թէ երեւելի օրէնադիր դատաւոր և թէ պատերազմող եղաւ :

Քան դից պատգամ անդ իմադ արձ իւր հրամանք  
 Յերկրէ յերկիր սրբութիւն մահ կամ ըզկեանք .  
 Իսկ երբ զըւարթ աչերն ածէր ի ժամիս՝  
 Իբր ի գարուն արեւուն փայլ լուսախիտ՝

Ազգաց ազանց սըրտաթինդ՝  
 Ծառայէր յոյս և ըզխինդ :

Յոտիցն ի շարժ՝ գարչապարին իւր յաղթող  
 երկրպագու մասչէին ազգք ազգք ի դող՝ .  
 Փառք չը գըտին երբէք ոգի մեծադոյն ,  
 Յոր եւ ո՛րչափ լըցան՝ թըւէր քիչ՝ ոգւոյն ,  
 Իբր Ովկէան՝ զոր չբաւեն  
 Լընուլ երկրի ուղք ամեն :

Դարձաւ հիւսիս՝ հիւսիս առջեւն իւր անկաւ ,  
 Դարձաւ հարաւ՝ հարաւ շղթայն իւր առաւ ,  
 Վաղեց ի Պարս , և ի բիւրուց բիւրուց մահ .  
 Խարբիս և հիմն եղ աթոռոյն նախողահ .

Գոռոզ ճակատք արքայից՝  
 Իւր պատուանդան են ստից :

Ի վեհախայր այն մեհեան՝  
 Ուր Արամազդէն Ոլխնդեան  
 Փիղխասայ՝<sup>2</sup> հրաչակերտ՝

(1) Ազգք ազգք ի դող . աւելի լաւ էր ք եր չգործածել . վասն զի ներդաշնակութիւնը վնասուած է . Ոսանաւորի մէջ գլխաւորապէս գիտելի կանոններէն մէկն է՝ բառերուն իրարու վրայ դիւրին և ախորժ թաւալումը : (2) Փիղխաս . հին Յունաստանի ամենէն նշանուոր արձանագործը 431 (ն . Բ .) . իւր գրութի գործոցներն են՝ Ոլխնդեան Արամազդայ արձանը , և Փրոմազոս Աթենասը :

Առնոյր պաշտօն վեհապետ ,  
 Անդ՝ աստուածոյն բազնին զայդ  
 Յոսկեկուռ բարձր ի գահոյք  
 Յաշխարհախումբ ի հանդէս  
 Բազմեալ էր մեծն Արաաչէս :

Յայն մեծութիւն վեհափառ՝  
 Յաչայն ի լոյս բոցախառ ,  
 Շըլացեալ աչք յունականք՝  
 Ծըվին՝ սկզտ յահ և զարմանք :  
 Ընկեր յընկեր իւր հըծծէ . —

« Ոչ , մահացու որ սա չէ ,  
 « Այլ հայրն է սա Ոլխնդեան՝  
 « Իջեալ փառօքն աստուածեան : »

Յոսկի բազինս անդ շըքեղ  
 Դաս դաս քրմաց զարդագեղ՝  
 Անուշ խընկեր ծըխէին  
 Դիցանըման արքային .  
 Եւ քրմուհիք աչագեղ  
 Փունջ փունջ ծաղկանց գունագեղ՝  
 Պըսակ ի ձօն բերէին

Աստուածակերպ Պարթեւին :  
 Եւ ժողովուրդ գունդագունդ՝  
 Ի ծունկս անկեալ սըրտաթունդ՝  
 Գըթալ խընդբեն մեծեռանդ  
 « Մի՛ բարխութեան տեղալ շանթ » :  
 Եւ գըղըրդէր մեհեանն այն

(1) Հայրն Ոլխնդեան . Արամազդ :

Բաղմարարբառ անդ ի ձայն ,  
 « Կեցցէ ընդ Ջեւս<sup>1</sup> լուսապէս ,  
 « Կեցցէ Աստուածն Արտաշէս » :  
 Աստուածն Արտաշէս . . .  
 Բայց ահա ի գլոր ի պերճ գահայլից  
 Աստուածն Արտաշէս  
 Թուալի յարեան իւրում մահալից<sup>2</sup> :  
 Նա կիսակենդան  
 Կանգնեցաւ ի վեր ծընկօք դողդոջուն ,  
 Աչք արծարծեցան  
 Ի հուր մի վրսեմ , ո՛չ ի վրէժ մահուն ,  
 Ի վեր նայեցաւ<sup>3</sup>  
 Ի փառաց իւրոց անհաս բարձրութիւն ,  
 Ի վայր նայեցաւ՝  
 Ի գերեզմանին ընդունայնութիւն . . .  
 Պահ մի կեցաւ լուռ ,  
 Խորհուրդք ի սըրտին ծրփէին իւր խոր . . .  
 Եւ ապա արխուր՝  
 Գոչէր նա . « Աւա՛ղ փառացս անցաւոր » . . .  
 Վերջին էր այն բան  
 Ձոր ահեղ շրթթունք խօսեցան վեհին .  
 Լըռեաց ի տապան ,  
 Բայց դեռ արձագանք տան բան այն վերջին :

\* \* \*

(1) Ջեւս. Արամազդայ մէկ ուրիշ անունն է : (2) Մահալից արիւն . յանդուգն եւ գեղեցիկ ասացուած մ'է : (3) Դիտեցէք այս եւ հետագայ երեք տողերուն վսեմութիւնը :

Ոչ , ոչ երբէք վրսեմագոյն ի շըրթանց  
 Վրսեմագոյն ելին բանք .  
 Ոչ բնաւ քան յայդ բարձրութենէն գերազանց  
 Դատապարտեալ եղեն փառք :  
 Մեծ եղար դու , մեծ ի գահ , գոռդ Արտաշէզ ,  
 Յամենայն կեանքս քո մեծ ,  
 Բայց մեծագոյն եղար և քան ինքդ ըզքեզ  
 Ի սըրտառուչդ յեալին հեծ :  
 Եւ թէ չէիր յերկրի աստուած երկնածեմ՝  
 Ձերդ ելլադա քեզ պաշտէր ,  
 Այլ զուարթուն ոմն անշուշտ շրթամբքս վրսեմ՝  
 Ձայդ վեհ պատգամ բարբառէր :  
 Եւ զոր ոչ զէնք քո մըշտայալ թ աըւին քեզ՝  
 Եւ փաղաքուչ ո՛չ խուժան՝ —  
 Ձանմահութիւն — զայն քեզ շնորհեց Արտաշէզ՝  
 Մահուդ վերջին անմահ բան<sup>1</sup> :

ԽՈՐԷՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ



2

ԱՌ ՀԱՅԿԱԿ  
 ԶՄԵՌ

Տարւոյն վերջի օրերն է<sup>2</sup> . եղանակն սխուր ,  
 Ժամանակն խաւարին . թոռմեալ թմրեալ բը-

(1) Այս քերթուածը հրաչակերտ մ'է : (2) Վերջի օրերն է . ասիկա քերականական սխալ մը չէ , զօրութեամբ իմանալու է ժամանակ կամ եղանակ տէրբայի մը :

նութեան վրայ տարածուած համասփիւռ ճերմակէն ըյս չի ծագիր, մխիթարութիւն չեներ ձմեռն միշտ ցուրտ, սառն՝ միշտ սոսկումն կ'ազդէ. իսկ այն յուսահատ սօսափիւռն, այն մոլեգին մըրիկն զոր կու ըսես կէս գիշերուն՝ ճարճատեալ ծառոց կարկամ գրկերէն, և քարանձաւաց բքալից բերաններէն, մարդուս ինչչուան ոսկորները կու սառեցնէ: Այսպիսի ատեն տաքուկ անկողին մը՝ վառուած թոնրի մը անկիւնը, արծարծուն կրակարանի մը եղերք, ի՛նչ քաղցր են, ո՛չ միայն ծուլից, այլ և օրն ի բուն աշխատող բանուորի մը, համեստ բարեկամաց, կամ մենասէր խմատասիրաց: Երանի՛ անոնց՝ որ թէև ազքատիկ, թէեւ ցօղունապատ խրճիթի մէջ, կամ կիսաթաղ՝ հողէ տանեաց տակ, դեռ խոր խորշիկ մը, բուխերիկ<sup>2</sup> մ'ունին՝ որոյ մէջ քանի մը տաշեղով տաքութիւն և ըյս կու պահեն, և անով իրենց նմանեաց երեսը կու տեսնեն. ծխանին ծակէն արձրկած ծուխն՝ նաև գիշերուան և քնոց խութեան մէջ՝ կ'իմացնէ հազիւ հանդիպող կամ մոլորած անցորդի մը՝ թէ այն մեռելատիպ հողի, քարի, խուռի և ձեան տակ այլ<sup>3</sup> կենդա-

(1) Կիսարաղ տանիք. գաւառաց մէջ այսպիսի տուներ կան՝ որոց տանիք գեանին հաւասար է գրեթէ: (2) Բուխերիկ. պատի մէջ փորուած վառարան: (3) Այլ փոխանակ ըսելու ալ: Ըստ մեզ այլ գործածութիւնը չաւ չէ եւ սիւալ իսկ է: Նոյնպէս կու մասնիկն խորթ է:

նութեան կէտ մը, ընտանութեան բոյն մը կայ: Ո՛հ, ի՛նչ դժնդակ է այն տեղն ուր ծխան չի ծխեր, ի՛նչ խղճալի անձ՝ որ այսպիսի եղանակի և ժամանակի մէջ՝ բնութեան ամենայն սաստից և արհաւիրաց մէջ, սառի և սարսուռի մէջ պատած պաշարուած բռնուած ըլլայ. ուր ոչ միայն այդ չարիքն՝ այլ և չարիքներէն ազատելուն ճար ու յոյս ալ չըլլան. — և մանաւանդ, մանաւանդ եթէ մէկն բռնի և անպարտ դատապարտուած ըլլայ այդպիսի՝ և քան զայդ աւելի զրկմանց, կրից և ցաւոց: . . . Հայկա՛կ, հոս անտարբեր կալ մնալ չըլլար. այս յիշատակիս ցուրտն և սարսուռն ամեն պատ ճաթեղներով ներս կու մտնեն. կրակը կ'անցնի, ծուխը կու ցնդի, սիրտդ կու սոսկայ: . . .

Երթանք, մէկ շնչով անցնինք սառնապատ սարեր ու ձորեր, երթանք՝ ուր որ ցրտին, միայնութեան, ամայութեան և ահեղութեան երեւոյթ կայ, վիշտը և կիրք<sup>1</sup> կան:

ԳԵՌՈՒՅՑ Գ. ԱՄԵՍՏ



(1) Կիրք. թշուառութիւն, տառապանք: Այս բառը աշխարհիկ լեզուի մէջ գրեթէ բնաւ չգործածուիր այս առումը:

ՏՈՒՆ ԵՒ ԸՆՏԱՆՆԻՔ

Տուն և ընտանիք մի փոքրիկ թագաւորութեան երկիր ու սահման է՝ որոյ նահապետական աթոռին վերայ կը նստին ծնողք. հայրն՝ իբրեւ թագաւոր, և մայրն իբրեւ թագուհի, և կը կառավարեն հպատակ ընտանիքը: Սոյն ընտանեկան պալատին ու թագաւորութեան մէջ՝ ոչ ոստիկան կայ, ոչ սուր, ոչ բռնութիւն, ոչ գաւազան. այլ ամենուն փոխարէն հայրական սէր և մայրական գորովն է. դաստիարակ և խրատ՝ ծնողաց կենդանի օրինակն է: Այս օրինակը այնչափ տպաւորիչ է՝ որ գիտես թէ լուսարուեստին պէս թափանցիկ կերպով ծնողաց պատկերը նոյնատիպ կը հանէ զաւակաց վերայ, և զաւակները այդ սկզբնական տիպարն առնելով՝ կը մոնեն ժողովուրդին և ընկերութեան մէջ: Այնուհետեւ տարածիլ կսկսի օրինակէ առ օրինակ՝ և այսպէս ընտանեկան կենաց բարի եւ չար օրինակներէն ժողովուրդին կեանքը կը բարւոքի կամ կը զեղծանի, կը շինուի կամ գայթակղութեամբ կը փլչի, կենդանի կը մնայ աշխարհիս վերայ կամ կենդանւոյն կը մեռնի, և իւր յիշատակ կը բարձուի աշխարհէս:

Ժողովուրդք և ազգերը միայն հացով չեն

ապրիր, թագաւորութեամբ և ազատութեամբ չեն բարձրանար, այլ առաւել բարոյական կեանքով. և այդ կենսական կեանքը՝ տուողը ընտանիքն է: Ուշադիր եղիր, և ես նկարագրեմ քեզ:

Ժողովուրդք եթէ յառաջադիմէ՝ իւր առաջին քայլը ընտանեաց սրահէն կ'առնու, եթէ կը լուսաւորի՝ իւր լոյսը ընտանեկան ճրագէն է, եթէ կը միանայ՝ իւր ոգին և կապն ընտանիքն է, եթէ կը հարստանայ՝ իւր գանձարան և գանձապետն ընտանիքն է, եթէ իւր տուն և սեղան բարելից և առատ է, արդիւնաբեր անդաստանը ընտանիքն է, եթէ դրախտի կենաց գետերը կը վազեն իւր հրապարակն՝ աղբիւրը ընտանիքն է, եթէ իւր կարասները լի են գինւով, կը խմէ կուրախանայ՝ խաղողաբեր այգին ընտանիքն է. եթէ բարեծնունդ գաւակներով օր ըստ օրէ բիւրպատիկ կ'աճի, իւր նախածնող խնամատարն ընտանիքն է, եթէ աշխարհիս ծանրակիր լուծերէն ազատիլ կ'ուզէ, թող գիտնայ ու հաւատայ՝ թէ իւր փրկիչ ձեռքն ընտանիքն է. եթէ կը բարձրանայ ու կը փառաւորի՝ իւր փառաց տաճարն ընտանիքն է, եթէ հայրենիքէն վարեալ հեռաց-

(1) Կենսական կեանք. հոս կենսական բառն աւելորդ է, անշուշտ կեանքը կենսական է: Կրնար ըսուիլ առողջ, զօրաւոր կեանք: Գրականութեան մէջ այս սխալին կ'ըսուի՝ ապօրինի աւելադրութիւն:

եալ է՝ և կրկին իւր հայրենիքը երթալ կ'ուզէ՝ նորա ուղեցոյց առաջնորդ ընտանիքն է . եթէ իւր դաւանները բարեկիրթ քաղաքացի պատրաստել կ'ուզէ՝ իւր բարեկիրթութեան առաջին համարարանն ընտանիքն է . եթէ այս աշխարհիս վերայ երջանիկ ապրիլ կ'ուզէ՝ թող հաւատայ՝ որ երջանկութեան կեանք բղխող աղբիւրն ընտանիքն է<sup>1</sup> :

ԽՐԻՍՏԵԱՆ ՀԱՅՐԻԿ

4

ՃԵՄՔ Ի ԼԵԱՌՆ ՀՍԿԱՅԻՆ՝<sup>2</sup>

Ծովըն ցոլայր և ծրփծրփայր  
Սուրայր ահատն<sup>3</sup> ի մէջ ալեաց ,  
Հոգն հեղաթուիչ՝ երթայր ու գայր  
Վազվռտերով ամեն դիաց :

Բացէք , հաճոյք , փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր :

Մըմնջէին մանրր ալեակք  
Նաւուն կողից տալով համբոյր ,

(1) Այս երկար թուումն մասանցը խիստ ճոխացուցեր է գրուածը : Սակայն ամեն առթի մէջ ևւ ամեն տաղանդի համար պաշտօնը ներելի չէ : Մեծ տաղանդներ օրէնքէ ըմբոստ են ընդհանրապէս : (2) Հիւսարի ետեւ բարձրացող լեռը : (3) Ակառտ, նաւակ :

Եւ կոյս բաժիշտ<sup>1</sup> ողբոյս նմանեակ  
Երգ ծաւալէր ի ծով անդոյր :

Բացէք , հաճոյք , փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր :

Ի՛նչ շուտ հասանք և հանդարտիկ . . .

Կարծես ծովուն վըհուկ գըթոտ<sup>2</sup>

Մեզ գգուելով ի ծոյն՝ յուշիկ

Բերաւ ի դով յայս ըստորտ .

Բացէք , հաճոյք , փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր :

Թռչնոյ մը պէս քուրիկս անուշ

Տըւած մազերն հովուն ի ծուփ ,

Կը թռչըտի ընդ քար ընդ փուշ .

Դարէ ի դար թուփէ ի թուփ .

Բացէք , հաճոյք , փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր :

Դար վեր , դար վար , ս՛հ , ի՛նչ վըռեմ՝

Ընդարձակի կապոյտ եթեր .

Դար վեր , ահա ծովուն նըսեմ՝

Դիտեմ՝ հեռուանց ահեղ պատկեր .

(1) Բաժիշտ. երաժիշտ : (2) Կարծես ծովուն վըհուկ գըթոտ. հոս բանաստեղծը կ'ախնարկէ առասպելեալ Պրոտեւս ծովային աստուածը , որ Պասիփոնի օրդին էր , եւ հօրվէն մարդարկական ձիրքով օժտած : Կը պատմեն առասպելք՝ թէ այս Պրոտեւս ամեն ձեւի կը մտնէր խուսափելու համար անոնցմէ՝ որք իրեն կը դիմէին գուշակութիւններ ընել տալու : Ուստի հարկ էր քնացած տեղ վրան հասնիլ , պինդ կապել և ստիպել որ պատասխանէ հարցմանց :

Բացէք, հաճոյք, փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր:

Միտք իմ յանկարծ և սուբարշաւ  
Թրուաւ յանկարծ իւր ալեաց մէջ,  
Խաղաց, ծրփաց, թաւալեցաւ  
Թուխ կոհակաց ընդ ել և էջ:

Բացէք, հաճոյք, փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր:

Ու ձիւնափայլ այն փրփուրներ  
Որ անդ ընդին ցայտեն մէջէն՝  
Կարծես ճերմակ վարդից թերթեր  
Որ յիւր ծոցէն կը բողբոջեն:

Բացէք, հաճոյք, փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր:

Հուր հեր՝ արփուոյն կը ծաւալի  
Ի դաշտ յարօտ գեղաժամիս,  
Ծոփն ի յերկինքս կը ըզմայլի՝<sup>2</sup>  
Երկինք ի ծով ծիծաղախիտ:

(1) Հուր հեր. Կարմիր մազեր: Այս աստթիւնը հռչակաւոր է գողթան երգչաց կամ մեր հին վիպասանից ժամանակէն ի վեր. «Թէ՛նա հուր հեր ունէր, եւ աչկունքն էին արեգակունք»: Մեր պատմիչներ կրսեն թէ այս՝ Վահագնի վրայ է գրուցուած. բայց կերելի թէ արեւելեան խիստ հին այլաբանութիւն մ'է հասարակ քանի մ'ազգաց միանգամայն, եւ որ անոնց մէկ աստուծոյն նկարագիրը կը ներկայէ: (2) Ծովն ի յերկինքս ևւայլն. այսինքն ծով ևւ երկինք իւրարու վրայ պատկերացած են: Գեղեցիկ շրջաբանութիւն:

Բացէք, հաճոյք, փափուկ թեւեր,

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր:

Ի՛նչ սիրալի ես դու բնութիւն  
Երբ կենսունակ քու կին շնչով  
Գայ պարաւոր աղւոր դարուն  
Գունակերպիկ ծաղիկներով:

Բացէք, հաճոյք, փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր:

Ի՛նչ գեղանի ես դու բնութիւն՝  
Երբ շաղն ու ցօղ ծոցէդ տեղան,  
Եւ քու մէջքիդ գօտի անհուն  
Եօթնականմար կապես ծիածան:

Բացէք, հաճոյք, փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր:

Ու երբ գիշերըն կը բանայ  
Իւր աստղազարդ ամպհովանի  
Լուսնին զարդով ճակտին վերայ  
Նայի ծովուն ի հայելի՝

Բացէք, հաճոյք, փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր:

Ի՛նչ վեհ, ի՛նչ մեծ ես դու բնութիւն՝  
Որոյ նայուածքն է սուր փայլակ,

(1) Ուշադրութեամբ կարդացէք այս՝ եւ հետագայ երկու տուները. ինչ ճոխութիւն, սրպիտի փափկութիւն իմաստից ևւ բացատրութեանց: Անմահ բանաստեղծը մեզ սիրելի կընէ բնութիւնը իւր զըզուանքներովն՝ ինչպէս որոտմամբ՝ որ ուսմկին սարսափ կաղզէ յաճախ:

իւր ձայն՝ մըրկոտ ալեաց մունչիւն  
Երբ ամպերէն վազէ կայծակ .

Բացէք, հաճոյք, փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր :

Ու այս ամեն ըսքանչելիք

Աւելի վեհ կուգան ի տես

Ու վառեն զիմ սիրտ եւ ոգիք

Երբ ի բարձանց զիտեմ ըզքեզ .

Բացէք, հաճոյք, փափուկ թեւեր՝

Տարէք ըզմեզ բըլուրն ի վեր :

Մ. ՊԵՏԻՊՈՍՅԱՆ



5

ՄՐՐԻԿ

Ծովը սարսափելի էր ... թուխ կանանչ գու-  
նով և սպիտակ փրփուրներով լեռնաձեւ կո-  
հակներուն մերթ բարձր և մերթ խոր ծածա-  
նումը՝ հորիզոնին եզերքը երկղաձեւ տարած-  
ուած կարմիր լուսոյն վրայ կը նկարուէր . ա-  
նոնց վրայ ալ կարագոյն սեւութեամբ ծանր  
ամպեր կը գիղուէին, և քանի մը կարմրագորշ  
թեթեւ ամպեր ալ հովին բռնութենէն հալա-  
ծուելով՝ երկնից սգատեսիլ տարածութեան  
մէջ կը սուրային : Զմեռուան տժգոյն արեւն  
աներեւոյթ եղեր էր մեծամեծ ամպերուն ե-

տեւ, բայց և այնպէս հորիզոնէն վեր երած  
ժամանակ քանի մը կողմնակի ճառագայթներ  
կ'արձակէր մըրկեալ ծովուն վրայ՝ և լեռնա-  
կուտակ ալեաց թափանցիկ գագաթները տեղ  
տեղ կ'ոսկեղօծէր :

Չիւնալից փրփուրներու գօտի մը կը զեռար<sup>1</sup>  
ու կը յորձէր<sup>2</sup> ավափոց<sup>3</sup> ծովեզրին վտանգա-  
ւոր խարակներուն<sup>4</sup> վրայ :

Հեռուն՝ ծովուն մէջ երկնցած ապառաժուտ  
հրուանդանի մը մէկ կողմը Բարտովիլի ապա-  
րանքը բարձրացած կ'երեւէր՝ որուն ապակի-  
ներն արեւուն մէկ ճառագայթէն ջահի պէս  
կը փայլէին, և իր աղիւսեաց պատերն ու սեւ  
մարմարիոնէ սրածայր գմէթներն ալ աշտա-  
րակներու պէս տնկուած կը տեսնուէին գոլոր-  
շալից մթնոլորտին մէջ :

Կէս քայքայուած նաւ մը՝ որ կայմի կտոր-  
ներու վրայ կապած պատառատուն առա-  
գատներով միայն կը նաւարկէր՝ հովէն ու ա-  
լիքներէն դէպի ծովեզրը կը մղուէր՝ մերթ լեռ-  
նաբերձ կոհակաց գագաթներուն վրայ բարձ-  
րանալով և մերթ անոնց բացած անդունդնե-  
րուն մէջ թառալելով :

Յանկարծ փայլատակ մը կը տեսնուի հեռուէն

(1) Կը զեռար . փրփրելով կը պտուտկէր : (2) Կը  
յորձէր . ալիքները վեր կը ցայտեցնէր : (3) Ավափայ-  
զատի վեր : (4) Խարակ . ծովին մէջ ջրին երեսօք զրա-  
նուած ժայտեր :

և ապա խուլ բոմբիւն մը հաղիւ կը լսուի մըրկին  
ահեղագոչ մունչման մէջ . . . : Այս թնդանօթի  
բոմբիւնը՝ վերջին անգամ նաւուն արձակած  
վտանգի նշանն էր, որով ցամաքն իյնալու և  
կորսուելու վրայ ըլլալը կ'իմացնէր :

Նոյն միջոցին՝ շողենաւ մ'ալ՝ որուն արձա-  
կած սեւ մուխը փետրազարդ ցցուն մը կը ձե-  
ւացնէր, արեւելքէն դէպ արեւմուտք կուգար՝  
ամեն ջանք ի գործ դնելով որ ծովեզերքին չի  
մօտենայ, և խարակներն իր ձախ կողմը ձգած  
էր : Կայմազուրկ նաւը հովին և մակընթացու-  
թեան բռնութենէն դէպի ծովեզերքը քշուե-  
լով՝ շողենաւին առջեւէն անցնելու հարկադ-  
րեալ էր :

Յանկարծ հովի բուռն հարուած մը շողե-  
նաւն իր մէկ կողմին վրայ պառկեցնելով լեռ-  
նաձեւ ամհի կոհակ մ'անոր տախտակամածը  
ծածկեց . անմիջապէս ծխնելոյզը կործանեցաւ,  
թմբուկը խորտակեցաւ, և մեքենային անիւ-  
ներէն մէկն աւրուեցաւ . . . երկրորդ կոհակ  
մ'ալ առաջինին ետեւէն ուժգնութեամբ նա-  
ւուն վրայ իյնալով՝ այն ատոիճան վստան ա-  
ւելցուց՝ որ ալ չկրնարով ղեկավարել, սկսաւ  
առագաստաւորին պէս և անոր գայած ուղ-  
լութեամբ դէպի ծովեզրը քշուիլ :

Կ. Ս. ԻԹԻՒՅԵՆ

(Թափառական Հրեայ)

6

ՆԵՐԿԱՅՆ ԵՒ ԱՊԱԳԱՅՆ

Ուսանող մանկութիւնն խաւարամած ներ-  
կային հորիզոնին վերայ սիւռուած արշալոյս մի  
է յուսանշոյլ, և պահ մի մեր աչերն, տխուր  
ներկայն թողլով, այս լուսածիժաղ ճակատուց  
ետեւ սքողեալ ապագային տեսիլներուն մէջ  
կը յափշտակուին, հիացման և երջանկութեան  
արտասուքներու մէջ ժմտագին :

230  
40

Եղբարք, կենաց անհրաժեշտ տարրն է լոյսն :  
Թէ նիւթական աշխարհն լուսաւորող ջահն  
չիջանէր, անդէն համայն կեանք կը մահանայր,  
և տիեզերք, լուին և ամայի, յոհնչութիւն կը  
դառնայր անդրէն : Նոյնն է նաեւ բարոյական  
աշխարհի համար . իմացականութեան արեւուն  
ճառագայթից տակ կ'ապրին ժողովուրդք :  
Խաւարն սպանանէ :

Դպրոցն լուսոյ աղբիւրն է . արգանդն է նա  
բարոյական կենաց . մարդկութիւն՝ թէ չծնի  
այդ երկրորդ ծննդեամբ, թէ գամ մի ևս այդ-  
արգանդէն դուրս չգայ, վիժած մի է անկեր-  
պարան, այլանդակ ու խաւարին : Մէն մի վար-  
ժոց նախրական տաճար մի է՝ որ յինքեան կը  
բովանդակէ ապագային խորհուրդն . այդ սրբ-  
բազան պառօներուն մէջ ժողովրդեան մը ճա-  
կատագիրքն կը կազմակերպին :

Մարդկութիւնն՝ մուրումնային ու թշուառութեանց խաւարով կաղմեալ անցեւոր մի մէջ, ի ծունր անասնական զօրութեան կուռքին առջեւ, ազգերու արեամբ ծիրանազգեաց բռնակալն կը խնկարկէր և զնա մեծ կը կոչէր :

Մուրումնային ու թշուառութեանց այդ խաւարն տակաւ տեղի տալ սկսաւ բանակահութեան լուսոյն առջեւ : Մարդկութիւնն իւր կուռքերը կը խորտակէր . և տեսնուեցաւ որ նոցա փոշիներուն վրայ մի քանի պարզ մարդոց արձանն կը կանգնէր . ծիրանի չունէին . բայց աստուածային կայծ մի իւրեանց աչքերէն կը ցայտէր, և իւրեանց ճակատք լուսապսակ կը շողային, նման այն լեռանց գագաթներուն որոց վրայէն յերկիր իւր առաջին նայուածքն կ'արձակէ աստղն լուսաբեր :

Հոմեր էր այն, Պղատոն, Մեսրոպ, կութութենապերկ . . . ամենուն ձեռքին մէջ գիրք մի, կամ իւրեանց շուրջն մանկութիւն մի՝ որ անյազ՝ զիմաստութիւն կը վնասէ իւրեանց վեհ շրթանց վերայ : Ահա լուսոյ դարուն մեծ մարդիկն : Նխթն այլ ևս յաղթուած է գաղափարէն . նոր ժամանակաց աշխարհակալն գաղափարն է<sup>1</sup> : Մի ճշմարտութիւն մի դար կը

(1) Փիլիսոփայական երկու մեծ վարժարան կամ կուսակցութիւն կայ՝ մին ոգեկան (սքիւրիթիւալիսթ) որ միայն կամ հոգին շարունակ կուռի մէջ կը կարծէ նիւթին հետեւ անկէ ազնիւ . եւ միւսն նիւթական

յեղաշրջէ . մի քանի սկզբունք՝ զորս 89 ի ըսկըզբունք կը կոչեն, անհուն քայլ մի առնուկ կուտան մարդկութեան : Ճշմարտն, գեղեցիկն ու բարին<sup>1</sup> . . . երրորդութիւն սրբազան՝ որոյ առջեւ ծունր պիտի կրկնէ յաւիտեան մարդկութիւնն . կեանքն անկարելի է իւրեան առանց այս եռակի ճառագայթին . . .

Գպրոցէն՝ ուր նորա միտքն ու հոգին սոյն եռակի ճառագայթներովն կ'ողողին՝ երբ դուրս գայ այս սերունդն մատաղ, երբ այս աւուր ապագայն վաղուի ներկայն լինի, այն ատեն անշուշտ մեր բախտն պիտի կերպարանափոխի :

Քանզի նոքա պիտի ճանչեն ճշմարտն, երբ մեր մուրումնային կ'երկրպագեմք և նախապաշարմանց բաւղին մէջ կ'աստանդեմք մուրաքայլ :

Քանզի նոքա պիտի պաշտեն գեղեցիկն, մինչ մեր ծողր կ'առնեմք զայն, զիեկիար քան ըզՌատիայէլ գեղեցիկ կը գտնեմք, և հանճարոյն վրայ կը թընեմք . Հայտըն<sup>2</sup> Հույտըն<sup>3</sup> է մեզ հա-

(մաթէրիալիսթ) որ նիւթ եւ հոգին իրարմէ անբաժան կը նկատէ : Պ. Ռ. Պէրպլեհան առաջին կուսակցութեան կը վերաբերի : (1) Ճշմարտն, գեղեցիկն ու բարին՝ գպրութեանց եւ գեղարուեստից հիմն ու նպատակն են : (2) Հայտըն, Գերմանացի հռչակաւոր երգահան (գօմբօղիթօր) ծնաւ 1732 ին, եւ մեռաւ 1809 ին : Ասիկա անհամեմատ կը նկատուի իւր արհեստին մէջ . իւր հիմնալի գլուխ գործոցներէն մին է Ստեղծումն աշխարհի օրէրան . (3) Ազգաւեւելանային թերթ մի այս կերպ ծողրել յանըզնամ էր անուան երգահանին անունն : (Ծան. Ռ. Յ. Պ.)

մար . . . մինչ անմահ շիրիմներու վերայ մեր տգիտութեան սողունն լորձունք կը սփռէ , նոքա իւրեանց արտասուօք պիտի սրբեն այդ ոճիրն իրենց նախնեաց :

Քանզի նոքա պիտի հասկնան բարին , մինչ առաքինութիւնն մի առեղծուած է մեզ համար , արդարութիւնն սին բառ մի , խիղճն՝ մեռած որդն մի , ազգասիրութիւնն՝ դիմակ մի . պիտի հասկնան բարին , և Աստուած՝ ճշմարիտ երկրպագուներ պիտի ունենայ , և հայրենիք՝ ճշմարիտ զաւակներ :

Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ



7

ԵՐԳ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱՍՏՂ ԾՈՎՈՒ

Ահա զուարթացաւ հորիզոն նըսեմ .  
Ժամ է թօթափել ըզքուն , ժամ՝ վըսեմ .  
Թռչունք ըսկըսան օրհները ցնծութեան ,  
Սիրոյ ձայներով լի է ամեն բան :

Փայլէ , ո՛վ աստղ առաւօտու ,

Եւ մեր սրտին լեր լուսատու :

Ծովափն է հանդարտ , ծիծաղի ալեակ ,  
Երազող թուփին մէջ սուլէ սարեակ .

Եղերքն են սփռեր բուրմունք խնկաւէտ ,  
Մանրիկ ալիքներ ժպտին վէտ ի վէտ .

Փայլէ , ո՛վ աստղ առաւօտու ,

Եւ մեր քայլից լեր լուսատու :

Ա՛յ վաղազարթոյց անտըզ մեղմինթաց ,

Որ բարձեր ի վեր գըլլուխ ծովաթաց ,

Ծագէ , նըշուլէ , աստըզ լուսահեր ,

Եւ հե՛ղ մեր սրտին մէջ վըսեմ խոհեր :

Փայլէ , ո՛վ աստղ առաւօտու ,

Եւ մեր աչաց լեր լուսատու :

Գոհար պաղպաջուն զոր անդունդէն վեր

Մըզեց Աստուծոյ ձեռք սրբանուէր ,

Եւ յոյր ի տեսիլ բաբախէ բնութիւն

Զեղուն հիացմամբ , որպէս սիրտ մ՛անհուն .

Փայլէ , ո՛վ աստղ առաւօտու ,

Եւ մեր հոգւոյն լեր լուսատու :

Փըշուր մի շողէդ՝<sup>1</sup> կաթէ մեր հոգւոյն՝

Որ քեզ նըմանի , աստըզ գերագոյն ,

Թող քընոյ բովէն ելնենք սրբայեալ ,

Որպէս դու ծովէն յառնես մաքրափայլ .

Փայլէ , ո՛վ աստղ առաւօտու ,

Եւ մեր մլտաց լեր լուսատու :

Յ. ՍԵՅԵԱՆ



(1) Փըշուր մի շողէդ . այնչափ յատուկ բացատրու-  
թիւն չէ . շողի փշրակը չըտուիր :

Տ

ՓՈՒՔՐԻԿ ԳՈՀԱՐԻԿ

Ո՛վ է պղտիկն այն աղջիկ  
Սիրուն աղւոր և փափկիկ ,  
Սեւ մազերով սեւ աչքով  
Ինքը բոլոր խատուտիկ .

Ո՛հ , այն աղջիկ

է Գոհարիկ :

Երբոր իջնայ պարտեղիկ  
Քաղեւ ըզվարդ կամ յամիկ ,  
Գու չես կրնար որոշել  
Ո՞րն է վարդ , ո՞ր՝ Գոհարիկ .

Ո՛հ , այն աղջիկ

է Գոհարիկ :

Երբոր թռչուն ճըճըւայ  
Երբոր վառեակ կըտկըտայ ,  
Գու չես գիտեր թռչո՞ւնն է  
Չէ նէ Գոհար՝ որ ձայն տայ .

Ո՛հ , այն աղջիկ

է Գոհարիկ :

Գոհարիկն է այն ծաղիկ ,  
Գոհարիկն է այն թռչնիկ ,  
Որ այս տողիս փոխարէն  
Ինձի տուաւ մէկ պաշիկ .

Ո՛հ , այն աղջիկ

է Գոհարիկ :

Ո՛վ է պղտիկն այն աղջիկ  
Մահընաղանդ չարածճիկ ,  
Որ շատ անգամ տունին մէջ  
Յարուցանէ փոթորիկ ,  
Չէ , այն աղջիկ  
Չէ Գոհարիկ :

Մ. ՊԵՏԻՔԱՇԷԱՆՆ

Գ

ԱՄԱՍԻԱ ՔԱՂԱՔ


Մայիս 17 ին Մարզուանէն մեկնեցանք դէպ  
Ամասիա , որ ութ ժամ կը տեւէր : վեց ժամ  
ընդարձակ հովիտ է , և երկու ժամ կիրճ .  
կիրճէ ի կիրճ անցնելով ոլորուն և ծառաղարդ  
ուղիով կը մտնենք քաղաքը : Մարզուանու հո-  
վիտը բարձր է՝ շրջապատեալ լեռներով .  
այդ լեռանց թիկունքը և ստորասները կը զար-  
դարեն գեղեցիկ գիւղորայք . բուն հովտին  
մէջ՝ տեղ տեղ գեղեր կան , բայց անշուք .  
գիւղօրէից բնակիչք ընդհանրապէս թուրք են  
և քուրդ , մաս մը ևս Հայք : Թէպէտեւ երկրա-  
գործներ ալ կան , բայց մասնաւորապէս անաս-  
նաբոյժ են . լեռները՝ խաչինքներով , ստորոտ-  
ները՝ անդովք և հովիտը ձիերով ու էշերով  
լի են՝ որք առհասարակ իրենց տեսակի մէջ  
ընտիր են . ունին նաև ընտիր շորիներ :

Հովտիս մէջէն կը հոսի Թէրսաքան (խոտոր ջուր) գետակը՝ խոտոր մտոր: Երկիրը տեղ տեղ անմշակ՝ այլ խոտաւէտ՝ որոց մէջ՝ բազմութիւն ձիոց խորխտ կը խխնջեն և եղինք ծանր կը բառայեն արածելով: Տապը կարի բարի էր, մանաւանդ երբ մտանք Ամասիոյ կիրճը. իսկ աւազակաց երկիրը այնքան էր՝ որ երկար հովտին անցքը և տօթը անզգայի կ'ընէր: Թէրսաքանը կ'ուղեկցէր մեզ, և մեր ճանապարհի ձախ կողմը խիտ առ խիտ թթենիք էին, այգիք և մրգաստանք: Ահա այս ձորոյն մէջ կը գունաւորուէին կարմրութեամբ և կը հոտաւէտէին այն անզուգական խնձորները, որ Ամասիոյ սեպհական բերոց փառքերէն մին են. հոս ծառերէն ի վար կը կախուէին կամ ծառերն ի վար կը կախէին գեղին, սպիտակ և կարմրագեղ մեծահատիկ կեռասները՝ որոց հանդիսաւոր օրերը հասած էին: Կը պատահիմք շերամի համար շինուած տանց, շերամ մնուցանող ժիր ընտանեաց, և կեռասի պաշտօն հարկանող զուարճատէր պատանեկաց ու ամօթխած աղջկանց՝ որ խառնուած ու խրոնուած էին ծառոց թուփերու մէջ, և ուղեւորներէն կը ծածկէին իրենց սիպոտակ ու կարմիր գէմքերը՝ սիպոտակ ու կարմիր կեռասներուն

(1) Խոտաւէտ որոց մեջ. որոց՝ խոտաւէտ ածականին վերաբերելուն համար այնչափ քերականական չէ:

ճղերուն ետեւը, այլ չէին քաշեր իրենց բազուկն ու թաթիկը զոր ձգեր էին կեռասները ճռփել<sup>1</sup>:

ԳԱՐԵԳՐԵ Վ. ՍՐՈՒԱՆՑՏԵԱՆՑ



10

ԱՌ ՉԵՓԻՒՌ

Ա.

Չեփիւռ, գարնան ո՛վ դու աղջիկ դեղապար, Դու բընութեան փափկասուն հարս օգավար, Թող մի վայրելի զանհունութիւն և կեցի՛ր, վար առ մանուկ թեւերդ անխոնջ՝ ունկըն դիր: Յաճախ հազիւ զառաջին վարդ համբուրած, Հողմածածան զայն քեզ տապան ես գրտած. Հազիւ շոյած մատղաշ առուս կենսաւէտ՝ Օհ, շընչասպառ կորար յալիս վէտ ի վէտ: Օճառածին դերդ պրղալըջակ ծիրանի, Չերդ արծաթի ծուխ կընդրկան սրբբենի, Չերդ կաթնածիր շաղեր ցրուած ի Դարբիւռ<sup>2</sup> կեանքդ անտեւ է, լաւ զայն վարէ, խօ՛ւ Չեփիւռ: Ինչո՞ւ վատնես ոսկի ժամերդ խաղալով քեզ պէս մանուկ, թեթեւ, անմիտ թիթռանց քով:

(1) ճռփել. գաւառական գեղեցիկ բառ մը, որ կը նշանակէ ճիւղով եւ տերեւով մէկտեղ փրցընել պրտուղ մը: (2) Ափրիկէի մէջ չափազանց տաք տեղ մը:

Ի՞նչ չահ՝ թէ դու ծաղիկէ ծաղիկ վաղս առեալ  
 Հանինս, բրուներս նոցա քրղանց փայլ ի փայլ :  
 Ի՞նչ չահ, ո՛վ չար, թէ վարատես ըզյամեր  
 Եւ վարդերու փետես կարմիր ըզթերթեր,  
 Կամ թէ պահ պահ խաղաս ի գող շուշանայ :  
 Զեփիււո, ուսիր գեղանազ ծիր քո կենաց :

Բ.

Լուսավետուր Այգ նոր թառած ի ծայր բլեր՝  
 Գընա կապտել զվարդ, շահողբամ խնկաբեր,  
 Եւ մանուշակ, ոսկեծաղիկ, նարդ, յամիկ,  
 Լից յայդ բուրմունքս զեթերեայ քո ծոցիկ :  
 Լուսինն ահա մեղամաղձոտ նոճեաց ծայր  
 Գլորէ թեթեւ լուսոյ ալիս ոսկեսայր .

Զեփիււո, ոգեղգնա շիրմաց վրայ զերդ մահուն,  
 Քեզ քնար նոճին լինի, ձայնկից լալկան բուն :  
 Պէշիկթաշլեայ գնա՛, գիտ տապանն, ո՛վ Զեփիււո,  
 Դեգերէ հոն, գըրկէ բաղկօրդ համափիււո,  
 Հոն մեծութիւն հանգչի . մի վեհ տաղ հընչես,  
 Որոյ յանկերդ<sup>1</sup> լինի, «յաւէտ անմահ ես :»  
 Եւ գնա մեռիր, մանուկ Զեփիււո, սուրբ յեղեմն  
 Ուստի առ սէր Եւայ ելար դու երբեմն .  
 Հրեշտակազուարճ առուք լինին քեզ տապան  
 Եւ դըրախտին վրճիտ այեր քեզ պատան :

Մ. ՁԵՐԱԶ

(1) Յանկերդ. նագարաթ :

ԱԺՈՒԲԱ՛ ԵՒ ՆՆՋՈՂ ՊԱՏԱՆԻՆ

Կանանչ յախճապակի պէս դալարափայլ ծա-  
 ուերու կապոյտ հովանիին ներքեւ Աժուբամբ կը  
 տեսնուի : Շրջակայ ծառերը տարօրինակ ձեւեր  
 ունին . հոս՝ կըր և կամարածեւ, հոն՝ բարձր  
 և սրածայր, քիչ մ՛անդին հովանեկածեւ ծա-  
 ղիկներ տարածուած, բայց այնչափ տերեւա-  
 լից, հոժ և իրարու հետ չաղապատեալ, որ  
 անձրեւը չկրնար անոնց մէջ թափանցել :

Գետինը՝ որ օդին դժոխային ջերմութեան  
 հակառակ միշտ ճախճախուտ է՝ անտեսանելի  
 եղած է թաւախիտ բաղեղներու, կնիւններու և  
 ձարխտտերու ներքեւ, որք անեցական արտա-  
 քոյ կարգի զօրութեամբ մ՛ուռճացած՝ մինչեւ  
 աժուբային բարձրութիւնը կը հասնին, և բոյնի  
 մը պէս՝ կանանչներու մէջ զայն կը ծածկեն :

Մարդ կը խեղդուի այս մթնոլորտին մէջ՝ որ  
 տաք ջուրի շոգիի պէս խոնաւ արտաշնչութիւն-  
 ներով ծանրացած՝ և բարկ ու կծու հոտերով  
 սողորուած է : Աժուբային յարկն աղամա-  
 թուզի լայն տերեւներով ծածկուած է, և մէկ  
 ծայրը քառակուսի ծակ մը կայ՝ պատուհանի

(1) Աժուբա. հողին մէջ ցցուեալ հաստ պամպու-  
 ներու (հնդկեղէգ) վրայ կնիւնէ փսիաթներ տարա-  
 ծելով շինուած տեսակ մը տաղաւար :

տեղ՝ բուսական բարակ թելերով վանդակեալ, որպէս զի զեռուններն ու թունաւոր ճճիները չկրնան աժուբային մէջ մտնել :

Չորցած հաստ ծառի մը կանգուն մնացած՝ բայց մէկ կողմը ծռած բունը թուփերուն մէջէն վեր ելած է և ծայրն աժուբային յարկին կը հասնի : Մեւ կնճռոտ և մամաապատ կեղեւին ամեն մէկ ճեղքերէն տեսակ տեսակ զարմանալի ծաղիկներ դուրս ցցուած են . թիթեռնիկի մը թեւն այնչափ նրբութիւն , այնչափ ծիրանագեղ կարմրութիւն և այնչափ փայլուն սեւութիւն չունի . այն անծանօթ թռչունները՝ որ մարդ երազին մէջ կ'երեւակայէ՝ այնչափ տարօրինակ ձեւեր չունին՝ որչափ այն որքիս ըսուած թեւաւոր ծաղիկները՝ որք կարծես թէ իրենց բարակ ու անտերեւ ծղօտներուն վրայէն պիտի թռչին : Երկար , կլոր ու գիւրաթեք գակդամներ , զորս տեսնողն օձ կը կարծէ՝ այն չոր ծառաբունին փաթթուած՝ իրենց արծաթափայլ և ոսկեհրկար խոշոր ծաղիկներով լեցուն ուռերը չորս կողմէն կը կախեն , և վանիլիայի բարկ հոտ մը կը բուրեն : Գրչի հաստութեամբ և հինգ վեց մատնաչափ երկայնութեամբ աղիւսագոյն փոքրիկ օձ մ'այս քաղցրահոտ ծաղիկներէն մէկուն կոկոնին մէջ դալարած ու կծկտած՝ իր տափակ գլուխը կէս մը դուրս կ'երկնցընէր :

Աժուբային մէջ՝ երիտասարդ մը փախաթի մը

վրայ տարածուած՝ խոր քուն կը ննջէ : Երեսին թափանցիկ և ոսկեգոյն դեղնութիւնը տեսնողը կը կարծէ թէ պղնձէ արձան մ'է , և արեւուն ճառագայթը վրան զարկած է . դիբը պարզ և վայելուչ է . գլուխն ալ թեւին կրթութնցուցած և կէս մ'անդին դարձուցած է . ճերմակ մուսկինէ լայն պարեգօտին օձիքը բացուած՝ և երկայն թեւերն ալ վեր ամփոփուած ըլլալով՝ կուրծքն ու բազուկը կը տեսնուին՝ որոց գեղեցկութիւնն Աստինոսի՝ մարմնոյն արժանի է : Մարմարիտնն անոր մորթին չափ ու զորկ փայլուն և պինդ չէ՝ որուն ոսկերանգ գոյնը հանդերձին սպիտակութեանը հետ հակապատկեր մը կը ձեւացընէ : Լայն և ցցուած կուրծքին վրայ խորունկ սպի մը կը տեսնուի : Դէմքը միանգամայն ազնիւ և գեղեցիկ է . մազերը ճակտին վրայ երկուքի բաժնուելով ուսերուն վրայ ինկած են առանց գանգուրի . յօնքը բարակ , կամարածեւ և քաջաթուխ է՝ իր երկայն արտեւանանց պէս՝ որք իր լերկ այտերուն վրայ ստուեր կը ձգեն . բոսորագոյն շրթունքը՝ թեթեւ կերպով կիսաբաց՝ ճնշեալ չունչ մը դուրս կուտան<sup>2</sup> :

(Թափառական Հրեայ)

(1) Անտիմոս, Բիւթանացի հրաշագեղ պատանի մը որ Ատրիանոս կայսեր գերին եւ ապա բարեկամն եղաւ : Ասիկա գեղեցկութեան իբր տիպար կը յիշատակուի : (2) Այս նկարագրութիւնը Էօփէն-Սիւի նը-

ԱՐԱՅ ԳԵՂԵՅԿԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ՆՈՒԱՐԳԷ

Արեւն էր ծագել, արեւ հայկական,  
 կարմրուկ ցուքերով նորահաս գարնան,  
 Մասխու զարկեր ճակտին ըսպիտակ  
 Ու շուրջ կը պատէր վարդածոյլ պըսակ.  
 Թըռչնոց արթընցան երգեր քաղցրուր,  
 Ու լըցին լըռիկ դաշտերն ու ծործոր.  
 Ծագկունք վերուցին աչեր ցողալեց,  
 Ու ծաւալեցին բայրեր խնկալից:  
 Արամենակայ սօսեաց ծայրերէն՝  
 Անուշակ քամին անցաւ հեզօրէն,  
 Երասխայ ջրերն իջաւ պըսպըղուն  
 Ու գըրրտըկեց ալիս ծրփծրփուն: —  
 Այն նուիրական ծառոցն ի սաղարթ  
 Ըզբերս իւր յառեր պարման մի զըւարթ,  
 Մըտիկ դընէր զի՞նչ սըլուըլան սօսիք՝  
 Եւ զի՞նչ պատասխան տան դետոյն ալիք:  
 Գլուխն ականակուռ գըրած սաղաւարտ,

ման մեծ հանճարի մ'արժանի է. դայն կարգացողը  
 կ'իմանայ իսկոյն՝ եթէ ճաշակ ունի, թէ ան՝ մեծ վար-  
 պետի մը վրձինով շպարուած աննման պատկեր մ'է:  
 Նկարագրութիւնը գրականութեան ամենէն դժուա-  
 րին տեսակներէն մին է. եւ անոր մէջ գլխաւորապէս  
 կը տարբերի մեծ գրագէտը փոքրէն: — Ամեն գլխաւոր  
 պարագայ յիշատակել, գեղեցիկ երանգօք՝ առանց  
 աւելորդաբանութեան, այս է կանոնը:

Եւ լանջ կը փայլէր ի զրահ բազմամարտ:  
 Հըզօր յաջն ունէր տէգ մի զինչ գերան,  
 Ու մէջքն էր կապել ըզթուր ընդ մահուան՝.  
 Հանց աղեղ լարած թուխ լայն լայն յօնքեր,  
 Ճակատուն հովտին կարծես ցանկ պատեր?.  
 Ու գուռը հոպոպիք ոլբելով սեւ սեւ՝  
 կը ծըփան մարմար վըզին ծաղկածեւ:  
 Իսկ երբ բոցափայլ աչվին եռանդնոտ  
 վեր առած հայէք յարփին անաղօտ,  
 կարծես դէմ ընդ դէմ յերկիր և յերկին  
 Զոյգ մի արեւներ իրար պըջնուին: —  
 Այն քաջին ուսոյ կըռթընած քընքուշ՝  
 կին մի տեսնուէր քան շուշանն անուշ,  
 Ինչպէս ձիւնաթոյր հեղիկ ազանի,  
 Թեւերն ամիրփած բոյնին քով թառի:  
 Աըշաղցան երբ գայ այգուց ցողազարդ՝  
 Ոչ այնպէս փափկիկ ճակատն ունի վարդ,  
 Ինչպէս նորա սուրբ այտերուն վերան՝  
 Բոսոր ու ճերմակ վարդեր կը ցոլան:  
 Կապոյտ աչուրներն՝ են ջինջ՝ աւելի  
 Քան թէ այն գարնան մարուր դէմք երկնի.  
 Ո՛չ, չըկայ քըրքում մի այնպէս սիրուն՝  
 Որ նորա յաղթէ ոսկի մազերուն՝:

(1) Կապել գրուր ընդ մահուան. մտածման վտմի  
 գեղեցիկ օրինակ է: (2) Հանց աղեղ լարած՝ մինչեւ  
 ցանկ պատեր, ճօխութեան եւ մեծափայլուչ բա-  
 ցաորութեան տիպար է: (3) Այս երեսը ծայրէ ի ծայր  
 փափկութիւն, ներդաշնակութիւն եւ շնորհ կը բու-

Չէ, նա մահացու կարծես թէ չէ՛ր կին,  
 Այլ երկնաբընակ հրեշտակն էր քաջին,  
 Որ կընոջ առեւ զողտրիկ կերպարանք,  
 Լոյս տալ աչքերուն, սրբոտին ըսփոփանք:  
 — Անուշակ քամին իջաւ մէջ մին այլ  
 Եւ ծածանեցան ծամերն ոսկեփայլ,  
 Ու երկու կաթիլ այն ծաւի աչքէն  
 Ընկան ինչպէս շիթք ցօղոյ երկընքէն:  
 Լըռեցին թըռչունք և սօսեաց քընքշանք,  
 Լըռեցին կարկաճք, այլ և արձագանք.  
 Կարծես թէ բնութիւն լըսել փափաքէր,  
 Այն վեհ ամուլից, ա՛հ, վերջին խօսքեր:

ԻՌՐԷ ԵՊԻՍԿՈՍՈՍ

ԵՒՐՈՊԱ ԵՒ ԱՍԻԱ

Արեւելք արշալուսոյ երկիրն է, Արեւելք  
 հազար և մի գիշերանց երկիրն է, Արեւելք  
 հրաշալեաց երկիրն է, Արեւելք հրաշալից եր-  
 կիրն է. — Արեւելք մեռելոց երկիրն է:

Բայ ի վերջին դատալճուէն՝ բոլոր այս պատ-

րէ: Դիտեցէք մանաւանդ՝ կարծես դեմ ընդ դեմ էն  
 մինչեւ պղնուից, եւ՝ ինչպէս ճիւնաթոյր ճեգիկ ա-  
 դաւնի էն մինչեւ բոյնիս բով քառի տողերուն գե-  
 ղեցիկ բացատրութիւնը:

գամք և վկայութիւնք ապաքէն իբր Արեւելից  
 որդիք՝ կը գգուեն մեր անձնասիրութիւնն:  
 Արդարեւ բնութիւն և մարդկութիւն արեւել-  
 եան լաշխարհաց մէջ մանաւանդ պարզած են  
 իրենց հրաշափառ մեծութիւնն:

Ամենէն հսկայ լերինք Արեւելից մէջ կը բարձ-  
 րանան. ամենէն լայնատարր և արգաւանդ  
 դաշտորայք Արեւելից մէջ կը տարածուին ու  
 կը պտղաբերին. ամենէն ակնախտիղ գոհար-  
 ներ Արեւելեան հողոյն ներքեւ կը թաղչին.  
 ամենէն ակնապարար բոյսեր Արեւելեան արփ-  
 ւոյն ներքեւ կը փթթին. ամենէն տիտան՝ մար-  
 դիկ և ամենէն տիտան կենդանիք Արեւելից  
 են որդիք. Արեւելեան ազգաց ծոցոյն մէջ լոյս

(1) Տիտան. հսկայ: Այս բառը գրականութեան մէջ  
 մտած է Տիտանի որդւոց անունէն: Տիտան՝ ըստ դի-  
 ցաբանից եղբայր էր Սատուռնոսի եւ որդի Երկնից եւ  
 Երկրի: Ասիկա Սատուռնոսէն առաջ պիտի իշխէր  
 տիեզերաց, բայց մայրերին Սատուռնոսը շատ սիրե-  
 լուն համար՝ աղաչեց Տիտանայ՝ որ եղբայրն իշխէ.  
 Տիտան ընդունեց սա պայմանաւ որ Սատուռնոս իր  
 զաւակներն ուտէ՝ քանի որ ծնին: Սակայն կիւբեղէ՝  
 Սատուռնոսի կինն յաջողեցաւ ազատել Արամազդ՝  
 անոր տեղ քար կլեցնելով Սատուռնոսի: Արամազդ  
 մեծնալով տիրեց Ոլիմպոսի, վռնտեց իր հօրեղբայրը  
 որ գնաց Լատիում: Իսկ Տիտանայ որդիք՝ անաւոր  
 հսկայք՝ իրենց հօր եղած անիրաւութեան վրէժն առ-  
 նելու համար, լեռներ իրարու վրայ դնելով Ոլիմպոս  
 ենել եւ անտի զԱրամազդ վար վռնտել ուղեցին,  
 սակայն Արամազդ զանոնք շանթահար ըրաւ:

տեսած են արուեստական և մատենագրական անմահ հրաշակերտներ՝ որք համայն աշխարհի մէջ ըյս սփռած և համայն ազգաց օրինակ հանդիսացած են : Արեւելից մէջ աստուածներ մարդացած<sup>1</sup> և մարդիկ աստուածացած<sup>2</sup> են : Ամենամեծ կայսրութիւնք կանգնած և կործանած են Արեւելից մէջ . . . :

Կործանում, քայքայում, աւերում, լքում, մեռելութիւն, աւաղ, այս է բաժինն Արեւելից՝ երկար դարերէ հետէ : Պատմաբանք Եւրոպայի՝ որ հին աշխարհ կը կոչուի Գոլոմպագիւտ աշխարհին նկատմամբ, պատմաբանք և բանաստեղծք հին եւ նոր աշխարհին՝ հնագոյն Ասիան այցելելով՝ զայս կը հաստատեն ու կը տալեն միաբան . — Արեւելք կենդանեաց և ազատաց, ապարանից, դրախտներու երկիրն էր

(1) Աստուածներ մարդացած. Արեւելից մէջ մարդացաւ Քրիստոս . նոյնպէս Արեւելից մէջ մարդացաւ Վիշնու Հնդկաց երրորդութեան երկրորդ անձը՝ որ երկրէ երկիր սլաքտեցաւ՝ աշխատութեան եւ առաքինութեան սէր քարոզելով : (2) Մարդիկ աստուածացած. Արեւելքի մէջ իշխանք աստուածային պատիւ կ'ընդունէին ժողովուրդէն՝ որ զանոնք կը նկատէր որդի Աստուծոյ : Այս սովորական էր մանաւանդ Ասորեստանեայց եւ Եգիպտացոց մէջ : Արիական ցեղերն ալ իրենց իշխաններն աստուածացուցին շատ անգամ՝ բայց անոնց մահուընէն վերջ, պարզապէս պատուելով եւ ոչ կենդանութեան . ասով արիական ցեղք՝ մանաւանդ անոր Յունա-լատին բողբոջը աւելի անկախ ոգի ունէր :

երբեմն . մեռելոց և ստրկաց, աւերակաց ու դամբանաց երկիրն է այսօր Արեւելք . . . :

Այլ այս՝ ի կենդանութեան հրաշագործ Արեւելքն՝ ի մեռելութենէ ալ հրաշքներ կը գործէ . . . խուլ և ահեղ մոնչմունք կ'ենեն երբեմն երբեմն այն անհուն գերեզմանին խորերէն . հողն ահագին պատառուածներով կը պատառի ուրեք ուրեք, և մերթ դիւային, մերթ հրեշտակային անորոշ խօսակցութիւնք կը լըսուին : Սառերու տակէն հուր մը յանկարծ կը բորբոքի, և նոյն հետայն կը շիջանի, է զի լուսափայլ, է զի բոսորաներկ՝ աղերսալիր թէ սպառնալիր կիսաւարտ բառեր կ'ընդհնմարուին կիսաւեր կոթողաց վրայ :

Որդին կը մտենայ մօրն . անճան ուրախութիւն, աստուածարժան տեսարան : Եւրոպան մտեցած է մեզ . — կ'ողջունենք իր բանաստեղծներն, կը թարգմանենք իր մատենագիրներն, կ'ընդօրինակենք իր արուեստագէտներն, կը նկրտինք հասկընալ իր իմաստասէրներն, անձկաւ կը տենչանք ընդգրկել եւրոպական քաղաքակրթութիւնն, բարեխառնելով զայն մեր տոհմային բարուց և մեր ազգային ոգւոյն հետ :

Երանի՛ այն ժողովրդին՝ որ կը գրաւէ եւրոպացւոյն ուն և համակրութիւնն . . . :

Յ. ՏԵՄԲԵՐՈՎՆԵՍՆ



ԿԵԱՆՔ ՄԵԾԱՏԱՆ ՄԸ

Դարպաս ունիս դու հոյակապ ծովուն յեզեր ,  
Նըկարակերտ ոսկեդրուադ են ձեղուններ .

Շըքեղաչուք կահ և կազմած կը զարդարեն  
Քո դահլիճներ՝ զոր պերճ օթոցք կը յատակեն .  
Ամենուրեք կուճ սպիտակ , աղնիւ պորփիւր ,  
Ոսկի , արծաթ , սնդուս , թաւիչ , ճոխութիւնք  
բիւր ,

Հըրաչակերտ դորձք ճարտարաց պատկեր արձան  
Կը զօշոտեն աչքն ու գլխոյն պըտոյտ կուտան :  
Ապարանիդ կունակն ի ձեւ ամփիթատեր  
Կը բարձրանայ յարկ յարկ պարտէզ մինչեւ  
յամպեր .

Աստ անտառակ նըսեմաստուեր , անդ աւազան  
Ուր գոյնզգոյն վըտառ վըտառ ձկունք խայտան ,  
Աստ միգաստան , բազմաբուրեան կայ անդ  
ժաղկոց ,

Ասդին կանգնի խորհրդալից հեշտ հովանոց .  
Անդին ձմերոց մի ջերմասէր տնկոց փափկիկ ,  
Ու հոս ու հոն կանդիցուհեաց մերկ խմբանդրիք :  
Սիրաժըմիտ յաւերժհարսանց իբրեւ մի բոյլ ,  
Անցնիւր տարբեր քեզ բերելով հաճոյից հոյլ ,  
Բողբոտիքըդ ոսկի ժամուց կը դառնայ պար  
Քեզ քծնելով՝ քեզ շոյելով տարփողաբար :  
Ամեն ազգէ , ամեն սեռէ ծառայից գունդ

Ակնարկութեանդ ի սպաս մընայ միշտ սըրտա-  
թունդ .

Հացկատակաց դասակ շուրջըդ կը դեզերի ,  
Մեզը ի բերան , խնկաման յափ , դրամիդ գերի-  
եւ երբ ուզես՝ քաղցրահայեաց տարփուհիներ  
թեթեւաքայլ կուգան զիւրեանց ընծայել սէր :  
Բազմախորտիկ ճոխ սեղանէդ , ուր յանցնիւր ճաշ  
լնտանիքի մ'ամսեայ պարէնը կուլ կուտաս ,  
Կը գըլըրիս խաղի սեղանն առ ի փորձել  
թէ քեզ արդեօք հաւատարիմ բախտդ է մնացե՞լ  
Կամ տարածուիս ի պերճ գահոյս , և խեղկատակ  
Հոպըտանօք շարժէ ծաղուդ մեծ աղաղակ .  
Ընդոստ ցատկես իբր ի խոհէ յանկարծական  
«Շուտով պատրաստ թող մակոյկը կամ կառքն  
ըլլան .»

Եւ քառաձի լանտոյին մէջ սէզ ընկղմած՝  
Ընդ բազմամբոխն անցնիս թռչիս կայծակնա-  
պաց .

Կամ շոգեշարժ թեթեւ ի կուր՝ արշաւասոյր  
Դիմես յափն այն ուր նոր հեշտից կոչէ քեզ բոյր :  
Երեկոյին երբոր երկիր պտտէ խաւար՝  
Ապարանիդ մէջ լուցանեն տիւս անհամար  
Բազմաստեղեան ճրագարանք՝ զորոց ըզշող  
Բիւրապատկեն թանգ հայելիք լուսափողփող :

(1) Կուր. Նաւակ , մակոյկ : (2) Բազմաստեղեան  
ճրագարանք , մոմ կամ ուրիշ լուսաւոր մարմին գնեւ  
լու շատ աչքեր ունեցող ճրագարան :

Շըքեղափայլ ցայգահանդէս յաճախ ունիս  
 Ուր ժամագիր լինին ամէն ինչ որ Պօլիս  
 Ունի բամբիշ ազնրւաչուք , աւագանի  
 Դեսպանական , իշխան , հարուստ , պէյ անուանի-  
 եւ կը հընչեն նըւագարանք մեծաբարբառ ,  
 կը պըտուտկի յորճնեռանդն հերարձակ պար-  
 եւ զերդ թիթուունք ճըրագին շուրջ՝ դաունան  
 ըզքեւ

Ծիծաղաշուրթ մերկալանջիկ կոյսը թեւ ի թեւ :  
 Տէրութեանըդ այս չէ սահման , և ոչ բաստիդ ,  
 Ծիր ճոխութեանդ հեռուն լայնի շուրջ կեդ-  
 ըոնիդ :

Թէ յԱսիա և թէ յԵւրոպ անեզր անբաւ  
 Զըգին կալուածքդ , անտառք անծայր մըթին  
 և թաւ ,

Պաճարալիր ագարակներ , չէն և աւան  
 Քեզ հարկատու , և , զերդ երբեմն Արեւ-արքայն<sup>1</sup>  
 Քմահաճոյքդ օր մ'ուզեց ի դրախտ փոխել լերկ  
 ժայռ ,

Ոսկի հեղեր դու բռնալիր , և ի մերկ քար  
 Իբր հըմայիւք յափ վոսփորին Ասիական  
 Պարտէզք յարեան , և կանգնեցան թեւ զիւ-  
 թական ,

Այնպէս որ երբ ընկողմանած պատուհանիդ  
 Առջեւ , ի դուրս դատարկայած նետես աչուիդ ,

(1) Արեւ-արքայն . Լուդովիկոս չորեքտասանե-  
 րորդ՝ որ անբաւ գումարներ վասնեց Վէրսայի պար-  
 տէզներուն համար :

Քեզ ողջունեն հորեղունին վերայ ժպտուն  
 Քո մեծութեան վըկայք , նըշանք փառքիդ  
 անհուն :

Երբոր կամիս ի զբօսանս ենել որսոց ,  
 Արքայանման՝ ունիս կազմած , մեծ երէոց  
 Սալամբակ սօս նըթոյգներ , բարակաց գունդ :  
 Սպասեակներ ետեւ առջեւ , և թունդ ի թունդ՝  
 կամակատար բարեկամաց խումբի մի հետ  
 Կ'երթաս փոշի հանելով յամպ լայն յարահետ :  
 Ամիսներով այլ չերեւիս , կը փարատես  
 Սրտիդ տաղուուկ անկնող սրսոյն արեանն ի տես-  
 եւ երբ եղնիկ , վիթ<sup>1</sup> , նապաստակ , յամայր<sup>1</sup>  
 կոցար<sup>2</sup> ,

Ի նախճիրէդ դաունաս ժողված առտոտ առտոտ ,  
 Օրաթերթեր ի ձայն փողոց կը հռչակեն ,  
 Եւ վերագարձ բարբաստիկ քեզ կը մաղթեն :  
 Ըզքեզ աշխարհ ի պերճ տխողոս բարձրապատիւ  
 Կոյէ ու կուրծդ շըքանըշանք փայլին անթիւ ,  
 Վեհապետաց այլ բազմեցար դու հացակից ,  
 Յորդատեղաց իջան ի քեզ ձիրք արքայից .  
 Բարեգուշակ տտողի մի տակ ծնար արդարեւ  
 Իւր զենիթին վերայ շողայ բախտիդ արեւ :

ԱՐՄՑ

(1) Վիթ , յամոյր . վայրի այծ : (2) Կոցար . վայրի  
 հաւ :

ՀԱՅՐ ԵՒ ՄԱՅՐ

Թագաւոր, կայսր, իշխան, Ժողովուրդ, ազգ-  
 ւայրն, մեծափառ անուանք իրենց բարձրանը-  
 շան տիտղոսներով հանդերձ ցած ու նուաստ  
 են՝ հայր և մայր սիրելի ու պատկառելի կոչ-  
 ման առաջ: Քանզի հայր ու մայր անուանք  
 նախասկիզբն արմատ են այլ ամեն անուանց:  
 Թագաւոր, իշխան, Ժողովուրդ, ազգ՝ հայր  
 ու մայր փարելի անուանց ծնողական շառա-  
 ւիղներն են՝ որ նոյն միացեալ արմատէն և  
 երկճղի բնէն կը բուսնին և կը սփռին աշխար-  
 հիս վերայ:

Տես դու, թէ քանի՞ յատկանիշ և խորհրդ-  
 դական նշանակութիւն ունին այդ աշխարհա-  
 նազ անուանք: — սէր, ծնունդ, կեանք, գո-  
 րով, գգուանք, գութ, որդեասիրութիւն, խը-  
 նամք և այլն:

Երկու նորապսակ ամուսինք՝ մինչ երբեմն  
 իբրեւ զաւակ՝ սոսկ իրենց մկրտութեան անու-  
 նով կը կոչուէին, այժմ՝ այդ անուանց վերայ  
 կը յաւելուն նաև հայր և մայր կոչումն: Զաւակ  
 ծնանելով՝ ընկերութեան կեանքին մէջ կը բարձ-  
 րանայ իրենց կոչումն և կը միանայ երկնաւոր  
 հօր հետ որ տիեզերաց հայրն ու հեղինակն է:

Ո՛վ, ի՞նչ զարմանալի է. երկինք ու երկիր

ի միասին կը մշակեն ամուսնական և խորհրդա-  
 կան դրախտն: Երկնից հայրն երկնքէն կ'օրհնէ,  
 սուքա երկրիս վերայ զաւակ կը ծնանին ու կա-  
 ճին, այլ չգիտեն թէ ո՞րպէս: Լուռ լեր, բը-  
 նագէտ, դու ևս չգիտես այն խոր ու անյայտ  
 օրէնքները. — թէ ի՞նչպէս մանուկն կը նկարի  
 ի մարդ, և ո՞ր ձեռքն է՝ որ այդ չքնաղ պատ-  
 կերը անհուն ձեւերու տիպով կը նկարէ: «Ամե-  
 նայն ինչ բնական է, բնական օրէնքով է» կ'ըսես  
 ու կը վճռես, որպէս թէ այդ օրէնքները հը-  
 րաչք չեն մեր տգիտութեան առաջ, կամ թէ  
 այդ յաւիտենական օրէնքներուն վարիչ չկայ,  
 օրէնք ինքնին կը հրաշագործէ: Ո՛չ, այդպէս  
 չէ. դու ևս խոնարհի՛ր հպարտացող գիտու-  
 թենէդ, և մեզ հետ խոստովանի՛ր ու հաւա-  
 տա՛ որ միայն երկնից հօր ձեռքն է՝ որ մանուկ-  
 ներու փոքրիկ հասակները ի վեր կը քարչէ.  
 երկրի ծնօղք կաթն ու հաց կուտան. երկնից  
 հայրը՝ բանաւորութեան ըյս և հանճար. սու-  
 քա ձեռագործ ու շինովի հանդերձ կը պատ-  
 րաստեն, իսկ նա բնական գեղով զարմանաղան  
 կը զարդարէ. սուքա մեծ աշխատութեամբ ու-  
 սումն ու գիտութիւն կ'աւանդեն, և նա ման-  
 կական փափուկ ըղեղի մէջ խեղքն ու հանճար  
 կը դետեղէ:

Ահա այսպէս երկինք և երկիր միանալով  
 մշտապէս կ'արարչագործեն մարդկութեան յա-  
 րատեւող կեանքը: Եթէ պահ մի դադրի ըն-

տանեաց մէջ այս արարչադործող ու մշակող ձեռք՝ կեանքը կը մեռնի՝ ու կսպառի մարդն աշխարհէս : Այսչափ մեծ և այսչափ բարձր է հայրութեան և մայրութեան կոչումն :

Նուստո ու անասնաբարոյ և ամբարիշտ են այն մուրրամիտ մարդիկ՝ որ հայրութեան, մայրութեան, և ընտանեկան իրաւունքները ջնջել բառնալ կ'ուզեն մարդկային ընկերութեանէն :

ԻՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ



16

ՀՐԱԺԵՇՏ

ԱՌ ՀԱՅՎԱԿ

Ահա վերջին խարոյկն է որ կու միսայ մեր հայրենական հսկմանց վառարանին անկիւնը, ո՛վ Հայկակ, և այս ճաթոտող ու վառվռուն մախրիքս՝ վաղը առտու պիտի գտուին ցուրտ մոխիրք, և այնպէս մնան՝ մինչեւ որ տարւոյն երեք եղանակներն ալ դառնան լրանան և նորէն գայ չորրորդն : Եւ երբ նորէն դառնայ գայ այս եղանակս, արդեօք մենք ալ նորէն պիտի գտնենք զիրար՝ մեր վառարանին քով :

Ահա դարնանարեք լուսնին նորարծարծ ճառագայթներն պատուհանաց ապակիներէն ներս ցայտելով՝ կու հրաւիրեն զմեզ բանալ փա-

(1) Մախրիք. եղոս փայտ (չբրա) :

կանքը, ելնել դուրս, տեսնել նորէն զբնութիւն. բնութիւն նորոգեալ, իբրեւ իր ստեղծման առաւօտուն, իբրեւ առաջին իրիկունը, յորում նոր վառած լուսնին ճաճանչից տակ՝ կու հանդէր խաղաղիկ, ինչպէս սպիտակազգեստ մօր մը շղարչից մէջ՝ անդրանիկն անուշաքուն՝ . . . : Այլ մինչդեռ հոս այսպէս պայծառ ծագէ և ծիծաղի լուսնակս, միթէ երկրիս ուրիշ կողմեր ալ չե՞ն թաղուած թաթղուած մթութեան մէջ : Միթէ երկրիս քրոջ՝ ծիածաւալ ծովուն ծովի ծովի ծոցերուն մէջ՝ չկա՞ն ալէկոծ նաւեր՝ որ անդունդէ անդունդ սահելով՝ դոնէ ինկնելու՞ վճին յատակը տեսնելու համար՝ աստղիկ մը, լուսիկ մը կը մուրան վերէն ու չեն տեսներ . . . :

Այսպէս է կենաց ընթացքն. երբեմն լոյս և երբեմն մութ. և միշտ հարկ է երթալ, ինչուան որ համսինք արարչադիր կէտը : — Սակայն ով որ զերկիրս յատակ կու ճանչնայ այն տաճարին՝ որոյ վերնայարկն է երկին, միշտ անխռով կ'երթայ, խաղաղ կ'ապրի :

Քանի որ սրտի սիւնակն շիտակ է, և հոգւոյն կարմիր կանթեղն վառ է, յաջող է մարդուս : Մեր խարոյկն կու մարի, լուսնակն ալ կու ծածկի կու մաշի : Սիրալիր սիրտն անսպառ է. անմահութեան ակնկալու հոգին երջանիկ է :

(1) Անդրանիկն անուշաքուն. Ադամ. (2) Ինկնելու. իյնալիք :

Հաւատարիմն Աստուծոյ և իր անձին՝ հաւատարիմ է և հայրենեաց . անհաւատարիմն հայրենեաց՝ չէ հաւատարիմ և իր հոգւոյն և ոչ երկնից : — Ամենէն սուրբ և աղնիւ գործ և աշխատանք երկրիս վրայ՝ երկնից և հայրենեաց համար եղածներն են : Թէպէտ և զանազան են հասակք և վիճակք , այլ ամենքն ալ ըստ չափու և ըստ վիճակի իւրեանց՝ պարտական են երկնից և հայրենեաց :

Ահա կու հնչէ հասարակ գիշերուան պահն : Մեր միայնխօսութեանց ժամերն անցան , կու սկսին ժամք գործոց և աշխատութեանց . վաղն նոր օր , նոր գարուն՝ ի նոր կեանս կու հրաւիրէ գքեզ , Հայկակ :

Նորաբողբոջ բնութեան մէջ բացուած՝ նոր կոկոն մարդկութեան , ծաղիկ հայրենեաց , առոյգ հասակաւ ձեւացեալ , արդ կու վայլէ որ ձեւանաս քաղաքական կենօք . վիճակ մը ընտրելով և գործ մը կատարելով յերկրի յօգուտ ընտանեաց և հայրենեաց և հաճոյ երկնից :

Հարկ է որ միտս բարով ըսենք իրարու , անմտաց պահելով մեր հայրենեաց Յուշիկք :

Առնում ես իմ հասակիս ցուպը , և իջնեմ բլրէս վար , առնուս դու ալ հասակիդ յարմար աշխատութեան գործիդ , օրհնել տաս երկնից , և ելնես դէպ ի վեր , ի բլուրն կենաց :

ԴԵՌՆՆ Գ. ԱՄԵԱՅ

(Յուշիկք)

ԱՌ ՓՈՔՐԻԿ ՏԻՐՈՒՀԻ

Տեսած ես դու վարդին այն թերթ զոր հովիկ խըլեալ թողու մերթ շուշանին ի ծոցիկ , Ուր թերթըն որբ թըրթուայ երկար և երկմիտ՝ Մինչեւ ասա խուսափի այն զերդ ժըմիտ : Այսպէս և դու , վարդափրթիթ Տիրուհի , Յանմեղութեան և մանկութեան շուշանի թագչած իբրեւ մատաղ ձագուկն ի բունիկ , Մերթ ընդ ըսկիհ ցնորից բաղխես քո թեւիկ : Օ՛հ , մի՛ , մի՛ դուրս... անմեղութեան տայ մարդ թոյն .

Մինչ դըրախտիդ մէջ բացխրիկ խաղաս դուն՝ Այն ծաղկածիր սահմանէն , օ՛հ , չը գիտես ի՞նչ է մարդ և ո՞ւր ձրգտին դաւք իւր անտես... Մանկիկ , քո վարդ լեզուակն յաւէտ թող խօսի , Չի խօսըդ իսկ երգ է գողտրիկ , Տիրուհի . Հրեշտակք անշուշտ անձագանք տան քո երգոց , վարդ և յամսիկ պատեն ի թեւս խընկահոճ : Ժըպտէ , կուսիկ , զի թարմ ծիծաղիդ մէջէն Հինգ գարուններ իւրեանց բուրում ծաւալեն , եւ ծլին ըզքեւ կոկոնք վարդից լուսաշող , Որոց ժըմտիդ շողին է սուրբ նախացող՝ :

Մ. ՁԵՐԱԶ

(1) Դիտեցէք այս եւ նախընթաց տողին փափկութիւնը :

ԲԱՐԻՁ ԵՒ ԼՈՆՏՈՆ

Տիար Խմբագիր ,

Ոչ ևս Բարիզի եղելութիւն մը , այլ գրեթէ անձնական եղելութիւն մը պիտի պատմեմ , և այս իսկ է որ Մանչն անցայ Լոնտոն գնացի : Մանչն անցնելը վտանգ մ'անցնել է , և Լոնտոն երթալը ուրիշ աշխարհ երթալ է : Ինձ մանաւանդ որչափ անախորժ է Ովկիան . ոչ իր գորչագոյն թլփայորդ ալիքները կը սիրեմ , ոչ իր կտտաղութիւնը : Ժամանակէ մ'ի վեր մանաւանդ ոչ ևս կը հասկնամ Վ. Հիւկոն երբ կ'ըսէ . Ըզդառնութիւն մտնամ սըրտիս երբ մեծութիւն կը տեսնեմ ,

Անոր համար ահա և հոս ծովուն գրացի եկել եմ :

Եւ ոչ ուրիշ քերթողի մը հետ դառն ալիքներէն քաղցրութիւն կ'ակնկալեմ իմ առուրց համար : Չէ , վիրգելիտտի հետ ա'լ մի միայն զիտիւմ ջրաց կը սիրեմ , և Միլտոնի շփոթիչ ջրաց անչրեաց . և չեմ Պայրըն՝ որ ըսեմ Ովկիանոսի

(1) Դիտելու արժանի է որ ամեն տխուր մեծ բանաստեղծներ ծովը սիրած են . այս կորգէն էին Կէօթէ գերմանացի մեծագոյն բանաստեղծը եւ հիանալի Պայրըն անգլիացին՝ որուն վրայ երկու տող վար խօսած է յօդուածիս հեղինակը :

ալիքներուն . «Թող որոտայ Ովկիան՝ այլ պէտք է տանի զիս» . Ովկիանոսն՝ որուն այս ջրանցքը նեղուածք կուգայ իրեն և որ ստամբակեալ երկու եզերաց դէմ՝ ձայն կուտայ իր անդընդոց՝ որ իրենց բոլոր եղեռն ու ալիք դուրս հանեն : Այլ Ովկիանոսի ալիքներէն ալ մարդ կ'ազատի՝ և ահա գնացի ի Լոնտոն ու դարձայ . Լոնտոն՝ որ ինք միայն տէրութեան մը չափ մեծ է և բազմամարդ : Բարիզ երկու միլիոն բնակիչ ունի , Լոնտոն՝ չորս միլիոն : Եւ որչափ տարբեր են երկու քաղաքները . Բարիզ աշխարհի քաղաքն է , Լոնտոն աշխարհի ոտտանն է . Բարիզ սիրելի , Լոնտոն՝ պատկառելի . Բարիզի յատկանիչն է վայելչութիւն , Լոնտոն՝ մեծվայելչութիւնն է . Բարիզ ցնծուն և արթուն , Լոնտոն՝ գործօն և խոհուն . Բարիզ՝ ամեն բանի ծաղրածու , Լոնտոն՝ ամեն բանի ակնածու . Բարիզ՝ բազում այն է՝ որ թեթեւ ու անզգաստ . Լոնտոն՝ միշտ ծանր ու զգաստ . Բարիզ՝ այսօր ձեռներէց՝ վաղը ձեռքնիծափ , Լոնտոն անյողդողդ ձեռնարկու . Բարիզ հաւասարութեան քաղաք , Լոնտոն՝ ազատութեան քաղաք . Բարիզ միշտ կը խլրտի , Լոնտոն երբեմն կը շարժի :

(1) Ստամբակեայ իր երկու եզերաց դիմ ձայն կուտայ իր անդնոց՝ որ իրենց բոլոր եղեռն ու ալիք դուրս հանեն . այս ուժգին բացատրութեամբ կ'արձեւ թէ Ովկիան կ'անձնաւորի մեր աչաց առջեւ իր սարսափներով :

Բարեգի մէջ փողոցները կ'ապրին մարդիկ, Լոնտոնի մէջ տուները կ'ապրին. Բարեզ եկեղեցի երթալն ամօթ կը համարուի, Լոնտոն եկեղեցի չերթալն ամօթ է: Ընտանիք, կրօնք, ահա երկու մեծ բան՝ որոնցմով անկարելի է որ ազգ մը մեծ չըլլայ: Աշխարհի մէջ կէտ մըն է այս կղզին, այլ է երբեմն՝ որ այդ կէտը աշխարհի կը հրամայէ, ինչպէս Փօքս ըսաւ օր մը Նաբօլէոն Մեծին: Եթէ թիէոի պատմութիւնը քովս ունենայի, բառ առ բառ կ'օրինակէի հոս այս հետաքրքրական խօսակցութիւնը Գաղղիոյ աշխարհակալ կայսեր ու Բիթի<sup>1</sup> ախոյեան այն մեծ անգղիացւոյն մէջ, ուր յանկարծ Ալլիոնի<sup>2</sup> զաւկին ամբարտաւանութիւնը կ'արթնայ: Ամբարտաւանութիւն, ինչ շուտ կը հանէ մարդբերնէ այսպիսի բառեր՝ հետեւելով ընդհանուր կարծեաց հոսանքին.

Անգղիացին կ'զգայ ինքզինքը, բայց ամբարտաւան չէ. ինչ որ ամբարտաւանութիւն կը թուի իր վրայ, շատ անգամ անկոտորութիւն է: Կարծես թէ խոպան բան մը ունին այս մարդիկ՝ որ կը խօզնին: Բարեկամիս մէկը կ'ըսէր թէ քաղաքակրթեալ վայրենիներ են՝ և այս ալ

(1) Բիթ կամ Լորտ Չաթամ նշանաւոր ծառայութիւններ մատուցած է Անգլիոյ. իր որդին Վիլիամ Բիթ երեք անգամ զօրեղ գահակցութիւններ հանեց Գաղղիոյ դէմ՝ անոր փառասէր դիտումները ի դերեւ հանելու համար: (2) Ալլիոնի գաւակ. Անգղիացի:

Թերեւս իրենց մեծութեան գաղտնիքներէն մէկն է:

Այլ ի բաց առեալ այս մտանաւորութիւնն իրենց ընդհանուր բնաւորութեանը մէջ, կ'ըսեն թէ ոչ ոք անգղիացի լօրտի մը չափ գիտէ մեծարել դիմացինը, քաղցր ու քաղաքավար ըլլալ: Որչափ ալ մարդ ընկերհաշտական<sup>1</sup> գաղափարներով տողորուած ըլլայ՝ անկարելի է որ հիացմամբ կանգ չառնէ անգղիացի ազնուականի մ'առջեւ: Եւ ինչպէս մեծ չզգայ մարդզինքը և մեծութեան կնիքը չկրէ վրան՝ երբ որդի ի հօրէ՝ վեց կամ ութ հարիւր տարուան նախահայրներու զաւակն է, ամենն ալ տանուտեարք, ամենուն ալ քաղաքը Լոնտոն: Այս իմաստով պիտի ըլլայ, որ մեր նախնիք՝ որ ոստանիկ<sup>2</sup> բառը կը գործածէին ընդհանրապէս, Հօրորդի կ'ըսեն եղեր ազնուական մարդու, ինչպէս կարդացած եմ կարծեմ խորեւնացւոյն մէջ: Անգղիոյ մէջ մէն մի ոստանիկ թագաւոր մըն է, այլ և այս ճշմարտապէս ազատ երկրին մէջ անցնիւր ոք, թէ նախարար ըլլայ տանուտէր, թէ հասարակ տանուտէր, իր տանը մէջ թագաւոր է<sup>3</sup>. ահա այս ձեւով կը

(1) Ընկերհաշտական. հաւասարութիւն սիրող, ռամկավարական: (2) Ոստանիկ. քաղաքացի, ազնուական. ասոր հակառակն է՝ շինական, այսինքն գիւղաքնակ, երկրագործ մարդ: (3) Անգղիացիք օրէնք մ'ունին՝ (ապէսս գօրբիւս) տէր, իշխան եղիր քու

յայտնեն անհատական ազատութեան այն մեծ սկզբունքը զոր ունին անգլիացիք, անյեղլի; ընդհանուր ու բացարձակ: Չգիտեմ տեղ մը գրուած է այս խօսքը, բայց ամեն անգլիացուոց սրտին մէջ գրուած է, աւանդութեանց մէջ, բարուց մէջ արձանագրեալ է<sup>1</sup>: Այսպէս

անմիջ, անուամբ, որու համեմատ որ եւ իցէ ամբաստանեալ անգլիացի մը իրաւունք ունի զբաւ մը տալով ազատ չըջելու մինչեւ որ իր դատը տեսնուի: Ասկէ զատ ամեն անգլիացիի տուն՝ իր դռեակն, պետութիւնն է՝ անբռնաբարելի. այնպէս որ կառավարութիւնը չկրնար ուզած ատեն մէկուն տունը կոխել, քանի որ վերոգրեալ օրէնքը գործադրութեան մէջ է: Երբ տեղ մը խռովութիւն կամ ապստամբութիւն ծագի, կառավարութիւնն բարձուած կը հրատարակէ ապիստ քօրքիսը, եւ ապա կ'սկսի քահանայ ձերբակալութեան եւ տնային խռովարկութեան: (1) Անգլիացիք գրաւոր սահմանադրութիւն չունին, այլ մեծ շարք կոչուած ազգային առանձնաշնորհութեանց բովանդակութիւն մը՝ զոր տուաւ Ժան-Սանթէն արքայն 1215 ին:

Գրական դիտողութիւն. — Վսեմ. Գ. Ս. Օտեանի այս եւ ուրիշ հատուածները որ պիտի տեսնուին գրքիս մէջ գրական ամենակատարեալ արտադրութեան տիպարներ են: Հանճար եւ հմտութիւն իրարու հետ կը մրցին այս հաղուագիւտ գոհարները Հայ գրականութեան ընծայելու: Մեծ գրագէտ ըլլալու համար միայն հանճար բաւական չէ՝ այլ աշխարհի իրաց գիտողութիւն, բնութեան հրաշալի մատենին յարաւամբ ընթերցումն, նորրո ճաշակ եւ ազնուական ու մեծ սիրտ: Ի՞նչ հիանալի բաղդատութիւն Բարիզի եւ Լոնտոնի: Երկուսի գրական ակնախտից երանգներ ծայրէ ի ծայր ցանուած հոծ եւ խիտ առ խիտ այս եւ միւս գրուածոց մէջ:

են նաև ըստ մեծի մասին քաղաքական ազատութեան սկզբունքներն ալ, աւելի աւանդութեանց ու բարուց մէջ կուեալ՝ քան թէ դաշանց ու սահմանադրութեանց մէջ, ինչպէս դատական օրէնքներն ալ աւելի դատաւորին խղճին մէջ գրուած են՝ քան թէ օրինադրութեան մէջ: Երջանիկ ազգ, օրէնքի պէտք չէ ունեցած ազատ եւ կանոնաւոր ազգ մ'ըլլալու համար:

ՎԱՀՐՄՄ (Գ. Ս. ՕՏԵԱՆ)

ՎԱՆԱՅ ԱՅԳԵՍՏԱՆԻՔ

Վանայ այգեստանք՝ որ տեղական բարբառով կ'ըսուին էփեփաք, բնութեան և բնակչաց ձեռքով վայելչագեղ զարդարած երանաւէտ վայրեր են, ուր խրաքանչիւր տուն իրեն կից ունի ծառաստան, այգեստան, բուրաստան, և իր դրան առջեւի փողոցին երկու եզերքը՝ առուններ ջրալից, որոց ամիերը կարգաւ տընկուած են սաղարթախիտ մանրատերեւ ուռիներ, տեղ տեղ ևս բարդին, կաղամախ, հացեկին, թեղին: Փողոցներու մէջտեղը՝ հասարակաց ընդարձակ ուղին, և ճղազարդ ծառոց թեւերն ու տերեւները այս և այն կողմէն ի-

րարու գրկուած խոնուած, սքանչելի հովանոց կը կազմեն անցորդաց, և որոց մէջէն արեւու ճառագայթները մանր մանր հողմածրփիկ աստղերու նման կը ծագին գետնին վրայ, անցնողին կամ նստողին գլխուն ու երեսաց վրայ ծածանելով, ինչպէս խաղաղ գիշերուան մը մէջ լուսնոյ հով ճաճանչները կը փայլեցնէ զեփիւռը ծովուն ափանց մօտ եղած նօսր ջրերուն ծոցիկը :

Նոյն ժառերը՝ որոց կանանչ ու դալար վարսեր կ'օժանին օգին ցօղով և արեւուն ջերմով՝ իրենց արմատները ի գնացս ջուրց կ'ուռճանան . ջուրք խոխոջելով, գըլգըլալով կ'անցնին, լզելով այն ծառոց ոտները, ոռոգելով իւրաքանչիւրին սահմանեալ այգին, պարտէզն ու բուրաստանը, մատակարարելով առ հասարակ տանց իլլուացումն, յրմպելիս և առ ամենայն պէտս :

Այն տեղի առաւօտը՝ ոչ արեւածագումն է, եւ ոչ քաղաքակրթեալ տեղերու պէս՝ արեւածագումէն քանի մը ժամ ետքը . այլ՝ երբ լու-

(1) Նոյն ծառերը՝ առանց պաշտօնի մնացած է նախադասութեան մէջ . նախադասութեան մը մէջ իւրաքանչիւր բառ պէտք է պաշտօն մը վարէ . աւելագրութիւնն քերականական ձեւ մ'է, բայց հոս աւելագրութեամբ չարգարանար ծառերը բառը պէտք էր գրել, «Նոյն ժառերուն կանանչ ու դալար վարսեր կ'օժանին օգին ցօղով եւ արեւուն ջերմով՝ իրենց արմատները» եւ այլն :

սոյ Աստղն՝ իր գլուխը կը բարձրացնէ վարագայ Գալիլիայէն, վայրիկ մի ևս՝ և ահա կը հորիզոնանայ Շուշանից՝ գագաթան ձիաթրունուկին՝ վրայ՝ ուր կարմրորայ վանից գմբէթի խաչն առաջին անգամ բարի լոյս կուտայ կառնու, և մլնանչմար կը փայլիտայ . այս վայրկենիս Այգեստանեայց եկեղեցեաց ժամհարները տանիքն ելած երեսները երկցս կը խաչակնքեն, «գողու ժամ» կը զարնեն — գողերը կ'անհետանան — դեւերը կը հալածին և գազանները որջերը կը քաշուին :

Արուսեակին ծագումը և ժամհարի կոչնակն՝ ընդհանուր ազդեցութիւն կ'ընեն մեր աշխարհի բնակչաց . ընդհանուր նշան է այդ կէտը, այդ պահը սթափելու ի քնոյ : Ճիշդ այն բուպէին երկրագործին գոմէչն ու եղն իրենց խոնջանքը անցուցած լինելով, ընկողմնած տեղէն փրալով փնքփնքալով յոտին կը կանգնին . կոփե իր բառաչը կ'արձակէ, այծը կը մկմկայ, մաքին կը բուայ, ձին կը տրոփէ և կը վրնջէ, էչն իր անճոռնի շունն կը փչէ : Աւագ մշակն արդէն ելած է, մշակները իրենց արգէլէն՝ վար կ'իջնեն, ջուր, խոտ և դարման կը մատակարարեն :

(1) Լուսոյ աստղ . Արուսեակ : (2) Շուշան, Կարմրուր, վարագայ մօտ գեղեր են : (3) Պիարոնուկ . սարաւանդ մ'է : (4) Արգել . ախոռի մէջ շինուած բարձրաւանդակ մը որու վրայ կը քնանան մշակները :

Ճիշդ այն բուսական՝ երբ վանայ երկոտասան եկեղեցեաց կոչնակները որոտալիր կը հնչուին՝ ազլորն իր թեւերը թափ ու ծափ տալով՝ իր «կուկուլիկուն» կը կանչէ . և որովհետեւ տուն չկայ որ ազլոր չունենայ, — ազլոր՝ որ Արարչի շինած ու լարած ոգեւոր և կենդանի ժամացոյցն է, որ անվրէպ իր վայրկեաններուն կը հսկէ ու իր պահուն կը կանչէ և իր իմաստութեան հետ ունեցած գեղեցկութեամբն ալ փառք անձին կը համարի՝ անսխալ և անթերի կատարել իր պաշտօնը, որով և իր Արարչը կը փառաւորէ՜, — այսպէս խուռն բազմութեամբ ձայնից ազլորներուն՝ ընդհանուր աղաղակաւ կը լցուի բնակչաց տուն ու թաղը, և կը դղրդին ականջները :

Մեր Այգեստանեայց ծառերու ոստերէն կախուած, կամ անոնց ճղերու արմունկներուն վրայ հաստատուած են բոյներ զանազան թռչնոց՝ որք իրենց ձագերով ծուարած<sup>2</sup> կը թառին հոն . զեփիւռը կ'երերէ զիրենք՝ և ի ներքուստ զղզղալով գնացող առուին շուրը

(1) Գրական գիտողութիւն . — ձօն երեւակայութիւնն ու բեղմնաւոր միտքը ամենէն պարզ և հասարակ երեւցած նիւթն ալ կ'արգասուորեն կը կենդանացնեն . տեսէք, ինչպէս պատշաճ կերպով իմաստասիրութիւն եւ վեհ զգացում գրած է գրուածիս հեղինակն պարզ նկարագրութեան մը մէջ, գրական շատ գեղեցկութեանց հետ : (2) Ծուարած . ձագերը թեւերուն տակ անհոփած :

քաղցր օր օր կը սուլուէ : Լուսոյ Ասազը իր շառաւիղը կը ծագէ չծագեր՝ իսկոյն կը բացուին ասոնց բերերը, հաւկուր կեղեւը կ'էյնայ անոնց աչերէն, ծագման շողէն կը շողշողայ կայծկլտուքի պէս անոնց լոյս պտուղը<sup>1</sup>, մեր այս քնացած քնարները կ'սկսին գեղգեղել հազար ու բիւր եղանակներ :

ԳՐԵԳՐԵ Վ. ՍՐՈՒԱՆՑՏԱՆՑ



Մ Ա Յ Ի Ս

Ընդէ՞ր անոյշ է այդ մանկըտուոյն պտր Ընդ մարզ երկներանդ և մարմանդ փափկիկ, Ոյց տեսիլ սիրուն և գեղադալար Յուզեն որորեն մեր տարտամ ոգիք :

Սիրտ իմ, ո՛հ, ընդէ՞ր բարախես ուժգին, Ուռիս բարձրանաս զերդ ծով փրփրադէզ, Ի՞նչ անցաւ ընդ քեզ, սիրտ իմ՝ արտմագին, Սիրտ խռով այլ հանդարտ<sup>2</sup> զի՞նչ անցաւ ընդ քեզ :

Զի երկրի ծոցէն դո՞ւրս ելաւ Մայիս՝ Եւ վասն աշխտրիկ յուզեցար ընդ սատ, Եւ անհուն անվերջ զարմացմամբ նայիս թիթեռնիկներու արշաւն ոստէ սատ :

(1) Պտուղ . բիր (գաւառաբառ) :  
(2) Խռով՝ միանգամայն հանդարտ սիրտ չըլար :

Ո՛ւր դիմեն նորա , է՛ր թեւք դողդողան ,  
Միթէ տերեւնե՛ր լինին օդապարք ,

Չոր շունչ զեփիւռին հեզ , խաղաղական  
Վարէ տատանէ ընդ ծառ և ընդ մարգ :

Կամ սիրտե՛ր լինին ի կերպ թեւերու  
Ճերմակ , շողշողուն պայծառ արփուոյն տակ ,  
Որ խնդրեն զէակն հեռու , շատ հեռու՝  
Եւ վարանեալ կան , տեղւոյն անգիտակ :

Երկնից աղջիկն է Մայիս սրբազան ,  
Եւ յուշ առնէ մեզ Յաւիտենութիւնն ,  
Որոյ ձեռն՝ իբրեւ մողն յիւր գաւազան ,  
Վեր յարուցանէ այդ զարմանքն անհուն :

Արդարներու սէրն , հրճուանքն է Մայիս ,  
Եւ վիհ է խորին ծաղկամբ շուրջ պատած ,  
Որոյ եզերքէն թէ ի վայր հայիս ,  
Դուրս փայլատակէ համայնից Աստուած :

Ի՞նչ կամին ասել ուրեմն այդ ձայներ  
Բիւրաւոր թռչոց և միջատներու .  
Ընդէ՛ր մերթ հեծեն՝ և մերթ սիրտ յերեր ,  
Գողցես հիացում յայտնեն իրարու :

Առաւօտներն են ճիչերով լրցուն ,  
Շաղն է մարգարիտ՝ որ յեռու մանեակ ,  
Եւ ապարանջան բնութեան թեւերուն ,  
Ոյր անձկաւ ճրչեն սոխակ և սարեակ :

Թող ուրեմն որոյ սիրտեր բարախին՝  
Ենեն ընդ առաջ հարսին երկնառաք ,  
Չոր Արչալուսոյն կառքերն հրբեղէն  
Հասուցին յաշխարհ մեր արագ արագ :

Երիտասարդներ , ոյց լոյս է հոգի ,  
Դաշտերն ընթացէք , կայտառ շուտաբայլ ,  
Եւ սուրբ ըզգացմունք , հեղ և կաթոգի՝  
Վառեն երկնամբարձ աչեր լուսափայլ :

Եւ պուրակներու ներքեւ դուք կանգուն ,  
Պիտի բարձրացնէք ձեր սրտերն ի վեր .  
Մայիս նըւագ մ'է վեհ սիրով լրցուն .  
Եղբ՛ւկ այնոցիկ որ զայն չեն լըսեր :

Եւ գնացէք շրջել , աղջկունք , թեւ ի թեւ՝  
Հովանիներու ներքեւ զովասփիւռ ,  
Եւ ձեր վարսերուն հետ փափկիկ , թեթեւ  
Թող ի խաղ մոնէ մանկազուարճ զեփիւռ :

Ալեզարդ ծերեր , սեմոց վրայ նըստած ,  
Թող դիտեն թոռանց պարերն ու կարաւ ,  
Եւ յիշատակներ հեռուստ սրտազգած  
Նոցա առջեւէն թող անցնին կարգաւ :

Ո՛վ անցեալ ամեր , աուրք մանկութեան ,  
Լուսոյ և սիրոյ հեշտին վայրկեաններ ,  
Որ կիսամուսայ անըջոց նըման ,  
Հիւ գան , շուրջ յածին գլխոյն ալեհեր :

Եւ ձայնք հեռաւոր հասնին ականջին ,  
Չայնք անցեալ աուրց , և ապշած հայի ,  
Եւ երախային զմայլմանն առաջին  
Ծերունւոյն զարմանքն ալ յոյժ նըմանի :

Եւ շիրիմներն ալ այն պահուն խայտան ,  
Ձի ծաղկունք , ճիչեր , դալարիք , երգեր  
Չըւարթացուցին մահու տեսարանն՝  
Որպէս ասողերը պճնեն զմութ գիչեր :

Թող բերկրին բընաւք և յուսով լընուն ,  
 Ծերն , որպէս մանուկն՝ հազնի թող հրճուանք .  
 Թող սարսափ չազդէ մեզ մահուան անուն ,  
 Հաւատացէք ինձ օ այս միայն չեն կեանք :

Հանուրց աւաչին , երկնի գունդերուն ,  
 Հեռաւոր շնչոյ՝ այս ամենուն մէջ ,  
 Զայն մի ես լըսեմ , ձայն աներերուն՝  
 Որ ասէ մեզ թէ հոգին է անշէջ :

Այս՛ , գուք ամեն՝ ոյց դառնացան կեանք ,  
 Դո՛ւք՝ որոց շուրթեր այլ ևս չի ժպտին՝  
 Ուրախ եղէք գուք , նորոգին համայնք .  
 Ծեր աշխարհ ահա ժպտի վերստին :

Յ. ՆՍԹԵԱՆ

21

ԱՆԳՂԻՈՅ ՄԵԾՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԲԱԹԹԻ Ի ԼՈՆՏՈՆ

Անգլիոյ մեծութեան՝ Մօնթէսքիէօ՛ւ երեք  
 պատճառ կը նշանակէ . — կրօնք , ազատութիւն  
 և վաճառականութիւն : Դեռ այսօր , հարիւր  
 յիսուն տարի անցնելէն ետքն ալ՝ աշխարհիս

(1) Մօնթէսքիէօ . Գաղղիացի հռչակաւոր գրագէտ-  
 փիլիսոփայ , հեղինակ Ոգի օրինաց , Պարսկական ցա-  
 մականիներ ու Մեծուքիւն ու անկամն Հոռովմայեց-  
 ւոց գրքերուն : Ծնած 1689 ին եւ մեռած 1755 :

առաջին կրօնասէր , առաջին ազատ և առաջին  
 վաճառական ազգէն Անգղիա :

Մարդ երբ այս երկիրը կը տեսնայ ու իր  
 բնակիչները կը ճանչնայ՝ մէկէն կ'ըսէ ինքնիրեն .  
 «Ուր էր թէ մնային միշտ ասանկ» : Առաջին ան-  
 գամ Լոնտոն գալուս այս եղաւ իմ տպաւո-  
 րութիւնս , անկէ ի վեր տասն անգամ նորէն  
 եկայ , միշտ տպաւորութիւնս նոյն մնաց :

Բայց եթէ անգղիացիքն ու իրենց բարոյա-  
 կանը կը սիրեմ , այլ չեմ սիրեր իրենց ճայրոտ  
 երկիրքն ու բալուտ և թօնուտ մթնոլորտը :  
 Հազիւ հազ այս մէկ քանի ամսուան մէջ եր-  
 բեմն կը ցրուին մառախուղք , և թոյլ կուտան  
 նշուլիցն արեգական փայլել Լոնտոնի մշտակա-  
 նաչ մարմանդներուն վրայ՝ որք այն հազուա-  
 դէպ ժամերուն կարծես թէ կը խայտան խար-  
 տիչագեղ սպիտակափայլ անկուհեաց խոշոր  
 քայլերուն ներքեւ : Այս մէկ քանի ամիսը դըղ-  
 եակները կը պարպուին և Լոնտոն կը լեցուին :  
 Հեռուէն ու մօտէն ով որ կրնայ Լոնտոն կու-  
 գայ՝ ուր ընկերական կեանքը կ'սկսի արտաքոյ  
 կարգի փայլով մը փայլել : Հացկերոյթք ու ե-  
 րեկոյթք իրարու կը յաջորդեն ու ցերեկներն  
 ալ պարտէզներու մէջ կը շարունակին տօնք ու  
 հանդէսք : — Բաց է ազգային խորհրդարանը ,  
 բաց են բոլոր թատրոնները : Թատրոն մանանք՝  
 ուր ահա պիտի երդէ Բաթթիին՝ , քաջոլոր եր-

(1) Ատէլինա Բաքքի խառուհին , դարուս ամենէն

գիշը, «ֆուլընդ կառտըն»ի սոխակը: Ո՛վ ազգ-  
մեծ, շուայլ ի ծափահարութիւն, շուայլ ի վար-  
ձատրութիւն. երբ տալ ուղէ՛ք քիչ տալ չգի-  
տէ, լիարուռն կուտայ ու կարծես թէ չըյա-  
գենար տալով: Հո՛ն պէտք էր ըլլալ և ըսել  
ու տեսնել: Քառորդ մ'անընդհատ տեղացին  
փունջք, տրցակք, կողովներ, պսակներ, դափ-  
նիններ — տաւիղք և քնար — թագ և ապարօշ  
— և փողջուկք և քայռ և մանեակ — և ուրիշ  
չը գիտեմ՝ քանի՛ տեսակ բան, — դրասանգ,  
ծաղիկ և պտուղ — և արկղեր ու գղրոցներ —  
ո՛ գիտէ ի՛նչ — և դարձեալ ծաղիկ, դարձ-  
եալ դափնիք — ու նոր փունջեր, նոր պսակ-  
ներ, վերջը չեկաւ: Կարծես այս մարդիկ և  
այս լափի<sup>1</sup>, որ սիրտերնին ի ձեռին ունին, և  
ձեռքերնին քսակնին, կ'ըսէին աննման երգու-  
ղին: «Երկու ամիսէ ի վեր զմայլերուցիր զմեզ,  
վերացուցիր, յափշտակեցիր, հոգւոյդ բոլոր  
յուզմունքը ու սրտիդ վայատունը թափեցիր.  
միմունջ կամ աղաղակ, ի հոտանա երկնանուագ-  
դաշնակութեանց՝ թրթռացնելով մեր սիրտերը՝  
և մեր բոլոր զգայութիւնները սղողելով յալիս  
վէտ ի վէտ հիանալի ձայնիդ՝ որուն փոխ սը-

<sup>1</sup> նշանաւոր գուսանն է. Եւրոպայի և Ամերիկայի  
գրեթէ ամեն մայրաքաղաքներն այցելած, ամեն տեղ  
արքայից և իշխանաց ու իշխանուհեաց մեծարանաց  
ու զարմանաց արժանի եղած է:

(1) Լատի. անգղիերէն տիկին:

ւած էին թռչուններն իրենց դայլայլիկը, ա-  
ռաւօտն իր պայծառութիւնը. իրիկունն իր  
նուազումները, և է զի՛ Ովկիանոսն իր մուըն-  
չիւնը, երկինքն իր սահանաց ձայնը և ամպ-  
րոպք իրենց շանթը. — ա՛ռ փոխարէն որքան  
որ կրնաս . . . »:

Ու թէ չամչնային՝ աւելի պիտի տային:

ՉԱՀՐԱՄ (Գ. Ս. ՕՏԵՍՆ)



Ղ. ԱԼԻՇԱՆ ԵՒ Մ. ՊԵՇԻԿՅԱՆԵՆ

Պէշիկթաշլեան իբր բանաստեղծ՝ Ղ. Ալիշա-  
նէն անմիջապէս յետոյ կը գայ, որ հին և նոր  
Հայերուն առաջին քերթողն է թերեւս:

Թէ բանաստեղծութիւնը մտքին գինովու-  
թիւնն է՝ որպէս կ'ասէր իզգէտտին-Ապիւլ-Ֆո-  
տայիլ-Ապտէլ-Մահապ-Ամաստէտտին-պին-Իպ-  
րահիմ-էլ-Սէնճանի, ուրեմն ի՞նչ աւելի հե-  
տաքրքրական՝ քան իրարու քով բերել և բաղ-  
դատել երկու մեծ գինովներ, այսինքն երկու  
մեծ քերթողներ, որպէս Ալիշան և Պէշիկթաշ-  
լեան: Երկուքն ալ բանտուած են այն ոսկիէ  
վանդակին<sup>1</sup> մէջ՝ որ կը կոչուի «նոտանաւոր»:

(1) Ոսկիէ վանդակ. ստուգիւ նոտանաւորը՝ մանա-  
ւանդ երբ նոյնայանգ ըլլայ՝ հանձարին բռնաւորն է:

մին արծիւ է, միւսը աղաւնի, վաճառակը՝ զոր արծիւը նեղ կը գտնէ, լայն է աղաւնիին: Ուր արծիւը ստիպուած է ինքն իւր մէջ ամփոփուել, աղաւնին հոն ազատ կը շարժի: — Ալիշան խիտ և հոծ իմաստներով կը ընու իւր տողերը. Պէշիկթաշլեան լայն ասպարէզ կը տայ իմաստներուն, և ինչ որ մի տողով կը բացատրէ արծիւն Ալիշան, սա բազմաթիւ տողերու մէջ կ'ընդլայնէ զայն մեղմիկ:

Երկուքն ալ կ'երգեն: Ալիշանի երգը գուռով, Պէշիկթաշլեանինը ճլուրլիւն է: Մի ջրվէժ է Ալիշան՝ որ սունալով ժայռէն վար կը նետուի, փրփուր և կոհակ կը ժայթքէ դէպ երկին, և քարերը ծծելով, խուժերու վրայէ ցատկերով կը վազէ ասեղամուռնչ, կարծես մի յաւիտենական խոչընդոտի դէմ կուռելով, հայհոյելով, բարձրէն վար կ'իտոտնու, աւելի վեր թռչելու համար. և այս ելեւէջը իւր քերթով ածներուն յատակագիծն է: — Պէշիկթաշլեան մի առուակ է, որ խոտին տակ դգըշելով կը սահի, չը հոսի՝ կը ծաւալի, մերթ հոս,

Ասոր համար է որ հին եւ նոր ազգաց մեծ քերթողները մեծավերջ կամ անյանգ տաղաչափութեամբ գրած են: Մեր անմահ նախնիք ալ գործածեր էին այս չափը՝ Եարականաց մէջ մանաւանդ. այս պատուական գանձը անծանօթ էր նոր սերունդին մինչեւ որ անմահն Հայր Արսէն զայն վերստին ի լոյս բերաւ: Համբալիները ոտանաւոր գրելու զբաղեցնելն օգտակար չէ:

մերթ հոն մի արեւի ճաճանչ կը հաւքէ իւր ծոցին մէջ և դարձեալ մարդերու տակ կը թագչի աննշան, և մի ոլորուն ստուերի պէս՝ հեղաշարժ բեկբեկներ յորինելով՝ ինքն իր մէջ կը խայտայ: Ալիշանի քնարը սեւ պատանի մէջ թաղուած է կիսովին. կրօնաւորի պատանն է այն, որ, իբր անկողին Պրոկուստի՝ բանաստեղծին խանգը կը ծայրատէ: Պէշիկթաշլեան չունի այս նախակապը. ուստի երբ Պէշիկթաշլեան Աստղիկին կը նայի, Ալիշան հառաչելով Արեգին կը դառնայ<sup>2</sup> . . . :

Երկուքն ալ ունին հանճարի մեծ աչքերը, որովք խորերու մէջ կը յառին անդադար: Կարծես Աստուած վեհութեան կնիքը կը դրոշմէ այդպիսի բիւրու վրայ, որք մի բացիւփիկով

(1) Պրոկուստի անկողին. Պրոկուստ Աստիկէի հրօչակաւոր աւաղակներէն մէկն էր. սա՛ ճանապարհորդները կողոպտելէ վերջ՝ զանոնք կը պառկեցնէր երկաթէ անկողնի մը վրայ. երբ տեսնէր որ անոնց ոտները անկողնէն երկայն էին՝ կը կտրէր կը հաւասարցնէր, իսկ եթէ կարճ գային՝ պարաններով կը քաշէր կ'երկեցնէր՝ մինչեւ անկողնին երկայնութիւն: Թեպէտս զիւցազնը սպաննեց այս չարագործը մի եւ նոյն տանջանքով: Գրականութեան մէջ ակնարկութիւն կ'ընեն այս տանջանքին՝ երբ մէկը ստիպուած ըլլայ իր գաղափարները ձեւել ուրիշներուն գաղափարաց վրայ, կամ իր համոզուելը զօճել հասարակաց համոզման: (2) Երբ Պէշիկթաշլեան Աստղիկին կը նայի, Ալիշան Արեգին կը դառնայ. այսինքն Պէշիկթաշլեան աշխարհական ըլլալով՝ ազատ է սիրային ոտանաւորներ ալ գրելու, մինչդեռ Ալիշան՝ ոչ:

և մի կշռով՝ ո՞վ գիտէ քանի՛ անհուն խոհեր  
կը ծրարեն : Անգո՛ւթ հանճարներ , որք կը  
հաւքեն ինչ որ գեղեցիկ . ինչ որ գողտրիկ ,  
ինչ որ վեհմ է , կը կապտեն բնութիւնը , և  
ապագային ոչինչ կը թողուն կոյս . անյագ մե-  
ղուններ , որք անցնիւր վարդի հիւթը կը ծծեն ,  
չոր թերթեր միայն կտակելով յաջորդներու :

Մ. ՁԵՐԱԶ

23

ՍԱՆԴՈՒԹՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ<sup>1</sup>

Ա.

Հայոց կոյսեր ,  
Շուշան վարդեր

Փունջ փունջ առէք , տարէք յուխտ  
Առ նազելին ձեր Սանդուխտ :  
Ինքն այլ ձեզի նըման էր կոյս ,  
Աչքեր իւր քաղցր իբրեւ ըզլոյս ,

(1) Գրական գէորգո-նիւն . - Խորէն Սրբազանի սոյն  
քերթուածը եթէ կարգայ ոք՝ առանց միտք բերելու  
Ալիշանին համանուն անմահական գլուխ գործոցը ,  
ստուգիւ գրական ընտիր երկ մը կը գտնէ . սակայն երբ  
բաղդատէ զայն Ալիշանին գրուածոյն հետ՝ որուն խիստ  
կը նմանի , կը տեսնէ որ Խորէն սրբազանին սողերը  
կը վագեն , իսկ Ալիշանին կը քոջին : Մին երկրի վրայ  
կը թռի նման ծիծուան , միւսն օգոց մէջ կը սաւառնի  
կը խոյանայ իբրեւ արծիւ : Մենք յառաջ բերելով պի-  
տի բաղդատենք գլխաւոր կէտերը :

Ճակատ՝ լուսնին պէս շողազարդ ,  
Այտերը ծիւ ծիւ վառ ի վարդ :  
Մարմար զուլամբն՝ ոսկի մազեր ,  
Շուշանագեղ հասակ նազեր ,  
Ձեզի պէս էր ինքն այլ քնքուշ ,  
Հրավառ սըրտից փափաք անուշ : —  
Հայոց կոյսեր ,  
Շուշան վարդեր՝

Փունջ փունջ առէք տարէք յուխտ  
Առ նազելին ձեր Սանդուխտ :  
Ինք հօրէն միտք , մօրէն ըզգեղ ,  
Յերկնից՝ առեր սիրտ լուսահեղ .  
Թագաւորին էր սիրելի  
Քան ըզբոլոր փառք աշխարհի ,  
Եւ թագուհւոյն՝ քան զիւր դըստրիկ  
Ձըկայր գոհար չընաշխարհիկ : —  
Հայոց կոյսեր ,  
Շուշան վարդեր՝

Փունջ փունջ առէք տարէք յուխտ  
Առ նազելին ձեր Սանդուխտ :  
Թէ գլուխն ի քօղ ոսկերեհեղ  
Յարքունական ճեմէր պարտեղ ,

(1) Մտիկ ընենք այժմ Ալիշան :  
Կուսանք Հայոց , նոր շուշան  
Տեսէք ի դաշտ Շաւարշան :  
Պայծառ պատկեր կուսանաց  
Հայոց պսակ պարծանաց  
Ճակատն ի քօղ խորոտիկ  
Ի հով տըւած խոպոպիք : Եւայն :

Ձը կայր ծաղիկ մի գեղաթոյր  
 Որ նորա պէս վառէր ի բոյր<sup>1</sup>.  
 Եւ երբ գարնան զուարթ գիշեր  
 Յերկինս ուղղէր սլայծառ բըրեր ,  
 Շեկնէր շողշողն խակ արուսեակ  
 Ի ըյս աչացըն հրակայրակ : —

Հայոց կոյսեր ,

Շուշան վարդեր՝

Փունջ փունջ առէք տարէք յուխտ  
 Առ նազելին ձեր Սանդուխտ :  
 Ուր երեւէր կոյսն այն անմեղ  
 Կարծես թէ շնորհն էր երկնագեղ,  
 Ախտ և ցաւեր սրբտից ամէն  
 Փարատէին իւր բուրմանէն .  
 Ինչպէս ամուսն ի բոց արեւ  
 Քաղցր է ծաղկանց սիւք հեշտաթեւ՝  
 Այսպէս Հայոց մեծայն այն կոյս  
 Էր բաղձալի տեսողաց ըյս : —

Հայոց կոյսեր ,

Շուշան վարդեր՝

Փունջ փունջ առէք տարէք յուխտ  
 Առ նազելին ձեր Սանդուխտ :  
 Պարթեւ Հոռոմ , Հրնդիկ թաղեր  
 Մի ըզմիով գահ և գանձեր ,

(1) Որ նորա պէս վառէր ի բոյր. գեղեցիկ եւ ջանդուգն բացատրութիւն է. գոյնով վառիլ՝ շատ անգամ՝ ըսուած է, բայց բոլորով վառիլ՝ նոր բացատրութիւն է :

Նախանձընդդէմ՝ յիրեար թափին  
 Առ ոտս Հայոց մեծայ կուսին<sup>1</sup> : —

Հայոց կոյսեր ,

Շուշան վարդեր՝

Փունջ փունջ առէք տարէք յուխտ  
 Առ նազելին ձեր Սանդուխտ :  
 Բայց նա փափկիկ ոտքերուն տակ  
 Զարկաւ կոխեց գանձ ու պըսակ ,  
 Ո՛հ , չեն սուք , չեն Սանդըլտի  
 Արժանաւոր փափաք սրբտի .  
 Նորա մաքուր սիրտ և աչեր  
 Երկնակարօտ գարձեր ի վեր ,  
 Ո՞ր սիրտ յերկրի , ո՞ր սպտտանի  
 Սըրտի կուսին այն արժանի<sup>2</sup> : —

(1) Այս սողերը գանդաղ են եւ արուեստակեալ . մտիկ ընենք Ալիշանը .

Բարձրապըսակ ձակաաներ՝  
 Հողու հաւսար են եկեր ,  
 Ոսկի գոհար հատ ցանած՝  
 Զորն են լերին հասուցած ,  
 Եւ մարգըրտէ բարկ աւաղ ,  
 Ուր որ անցնի հեղանաղ  
 Հայոց օրւորդըն Սանդուխտ՝  
 Տոտանց հետկին դան ի յուխտ :

(2) Այս հատուածին մէջ ալ յոյժ գերազանց է Ալիշան :

Բայց Սանդըլտոյ արժանի  
 Զըկայ մին տեղ արքունի ,  
 Յայնոր աչացըն կամար՝  
 Յած գայ երկիրս ու խոնարհ ,

Հայոց կոյսեր ,  
Շուշան վարդեր՝

Փունջ փունջ առէք , տարէք յուխտ  
Առ նաղելին ձեր Սանդուխտ :  
« Հայր իմ՝ — գոչեց , — ես ինձ փեսայ  
Մեծ քան զամէն ունիմ արքայ .  
Նորա պրսակ՝ սուր սուր փուշ է ,  
Ինձ քան զամէն թաղ անուշ է՛ .  
Նա խոստանայ ինձ փառս անանց ,  
Խաչ մը նորա մէկ հասիկ դանձ ,

Երկինքն ասէ . « Իմ գահի՛  
Սանդուխտ պիտէր թագուհի » ,  
Ծոփն՝ « Իմ ծըփանցըս ծիրան՝  
Սանդուխտ պիտէր տայր հրաման » :

(1) Այս երեք տողերուն՝ ինչպէս եւ հետագայից  
մէջ՝ ոչ տրամաբանութիւն կայ . ոչ շնորհ : Ծիծաղելի  
է՞ Սանդուխտ երբ կ'ըսէ . — Հայր իմ , գիտես որ եր  
ամենէն մեծ արքայն սիտի առնեմ ինձ փեսայ , — եւ  
ի՞նչ է եղեր անոր մեծութիւնը , — փուշ պսակը , որ  
ամէն թագէ անուշ է եղեր : Կռապաշտ թագաւորի  
մ'ականջը կը մտնեն այս խօսքերը : Տեսնենք Ալիշանը .

Բայց կայ մի մեծ քան գերկիր՝  
Լայն՝ քան ծովուն ծրփան ծիր ,  
Եւ քան զերկիր բարձր անհուն ,  
Պայծառ , քանց լոյս արեւուն  
Կայ՝ մի անեղ քագաւոր՝  
Որում ջը կայ ջափ սինօր ,  
Ա՛յն՝ եւ միայն այն պիտի  
Փեսայ կուսին Սանդըխտի :

Ալիշանի թագաւորին վրայ վեհութիւն , մեծութիւն  
կայ , եւ անոր համար Սանդուխտ զայն կ'ուզէ : — Այս  
կը հասկնամ ես , կռապաշտն ալ կը հասկնայ :

Եւ ես վազեմ այնու յուսով ,  
Սիրտ իմ վառած իւր վեհ սիրով » : —

Հայոց կոյսեր ,  
Շուշան վարդեր՝

Փունջ փունջ առէք տարէք յուխտ  
Առ նաղելին ձեր Սանդուխտ :  
Օրիորդին յուզեցաւ հայր ,  
Եւ շատ արցունք հոսեց իւր մայր .  
« Մի՛ դայդ ասեր , աղջիկ սիրուն ,  
« Մի՛ հօրդ ու մօր փախչիր ծոցուն .  
« Թէ քիչ՝ վըղիդ մանեակը ոսկի ,  
« Բերեմք զոսկի բոլոր երկրի .  
« Թէ Մըծբին փոքր է քեզ դարպաս՝  
« Օժիտ քեզ տամք բոլոր ըզհայս՛ : —

(1) Կարգանք հիմա Ալիշանին անուան տողերը .

Սանատրուկ հայրն որ լըսեց՝  
Յոսկի քալառէն վայր վազեց ,  
« Սանդուխտ , սիրուն իմ դատրիկ  
« Ուրանամ դու քո հայրիկ ,  
« Ուրանամ դու զԱնահիտ  
« Պաշտես զԱստուածն Հրէիդ \* ,  
« Ահայցրս լոյս ոսկեթել \*\* ,  
« Գեո աչքս արցունք չկը կաթել ,  
« Քեզ համար զուստր աննրման ,  
« Գետեր յաչէրս ի վայր գան . . .  
« Սանդուխտ , ուզէ , ի՞նչ կ'ուզես ,  
« Արամազդան քեզ տամ ես .

(\*) Թաղէոս առաքեալ : (\*\*) Ի՞նչ բացատրութիւն .  
ոսկեթել լոյս :

Հայոց կոյսեր ,  
Շուշան վարդեր՝

Փունջ փունջ առէք տարէք յուխտ  
Առ նազելին ձեր Սանդուխտ :

«Գարպաս տըւէք ինձ սեւ այն բանդ՝  
«Ուր վեհ թաղէն կայ պարաւանդ .  
«Ինձի մանեակ կամ ապրանջան՝  
«Խընդրեմ՝ զերկաթ շըղթայ նորան .  
«Ինձ թէ զաշխարհ այլ տաք՝ քեչ է ,  
«Սիրտ իմ զերկին օժիտ խընդրէ՛ » :

«Թէ մեր երկիրն է պգտիկ՝  
«Ձէնքս ու զօրքերս են հերիք .  
«Թէ հրամես՝ դո՛ւստր իմ աղւոր ,  
«Հայրիկդ ըլլամ քեզ զինուոր .  
«Առնում աղեղս ու երթամ  
«Բոլոր աշխարհս քեզ որսամ .  
«Ձխաքանն՝\* ուզես թէ զկեսար՝  
«Բռնեմ բերեմ քեզ հաւսար .  
«Թէ ծովուն մէջ ուզենաս՝  
«Բիւրեղ կանգնեմ քեզ դարպաս .  
«Սանդուխտ , քո հայր քո գերի ,  
«Լոկ ի Հրէէդ կաց հեռի : Եւայն :

(1) Այս տողերն ալ անիմաստ եւ արուեստակերտ են , մինչդեռ Ալիշանինը յնական եւ գեղեցիկ .

Կոյսըն կեցաւ լուռ յուշիկ \*\* ,  
Հապա հառչեց անուշիկ . —  
«Հայր , քան ըզքեզ սիրելի  
«Չկայ ոքիկ մ'ինձ յերկրի .  
«Բայց երբ զԱստուած իմ ճանչցայ՝  
«Աէր քան դամեն մեծ գըտայ :

(\*) Հոնաց արքայն : (\*\*) Յուշիկ . մտախոհ :

Մընչեց , թողուց մօր գիրկն անյայս  
Վազեց ի բանտ փափկիկն այն կոյս : —

Հայոց կոյսեր ,  
Շուշան վարդեր՝

Փունջ փունջ առէք տարէք յուխտ  
Առ նազելին ձեր Սանդուխտ :

Բ .

«Սուրբ Առաքեալ , — գոչեց ի բանտ մտնելով ,  
«Լըցաւ բաղձանքքս կէս , հասայ քուկին քով :  
«Ե՞րբ իմ լցվի իդձ կատարեալ , ե՞րբ հասնիմ ,  
«Առ երկնաւոր փեսայն իմ՝ . . .

Հեծեց Սանդուխտ , ու կարօտոյ տաք արցունք  
Կաթկըթէին զինչ շաղ զոր տան աստեղունք :

«Սուրբ Առաքեալ , կ'ըսէր , ո՛հ , ե՞րբ ես փարիմ՝  
Ընդ խաչակիր փեսայն իմ՝ » :

— «Վաղը , ո՛վ կոյս , վաղը , կրկնեց Առաքեալ —  
«Վեհ բաղձանքիդ վաղիւ հասնիս կատարեալ ,  
«Քեղովէ պակաս չէ կարօտեր յերկնի լոյս  
Եւ քո փեսայն , անբի՛ծ կոյս » : —

«Պաշտէ զԱստուած քո բեռուն ,  
«Հասա չերթամ ես հեռուն :  
«Բայց թէ ատես դու զՅիսուս՝  
«Որ կեանք բերաւ մեր հոգուս ,  
«Թէ զիս չուզես քրիստոնեայ ,  
«Թէ այլ խօսիս զԱնահատայ ,  
«Սանդուխտ այլ չէ քո դասրիկ ,  
«Սանատրուկ չէ իմ հայրիկ ,  
«Յիսուս իմ հայր , իմ փեսայ ,  
«Այս իմ վերջին խօսքն ըլլայ » :

Ասաց թագէ, և ըզհրեղէն շըրթունքներ  
Խոնարհեցուց կուսին յահեղ շըրթայներ .  
Եւ ըզվըսեմն զայն համբոյր սըրբասէր

Արցունքներով իւր կրնքէր :

Խառնըվեցան երկու աչաց արցունքներ<sup>1</sup>,  
Ձինչ շուշանին ու վարդին թաց տերեւներ,  
Երբ հոփն այգուն ծոցերն որբէ դող ի դող,

Թափին խառնին հոտն ու ցօղ :

Թափէր արցունք և կուսին մայր ի դահոյս,  
Բայց ոչ նոյնպէս անուշ էր այն, այլ անյոյս,  
Ա՛հ, առաջին էր այն գիշեր՝ ուր հէգ մայր  
Իւր դասորիկէն ո՛րբ մընայր<sup>2</sup> :

(1) Այս եւ հետագայ երեք սողերը խիստ գեղեցիկ են . բայց նախընթաց 16 սողերուն մէջ որչափ աւելորդ, անյարմար ածականներ եւ աննշան խօսքեր : Կարդանք այժմ Արիշանը .

Դողաց սարսեց Արաստան  
Սանդուխտ վազեց ի զընտան .  
Կարծր կոճղիկն ըրաւ գահ,  
Չարդերն ամեն փայլեն մահ . . .  
Կուտական քօղըն սեւակ  
Սիւպտակ ճակտին փայլէր թագ,  
Բիւրեղ բաղկացն սպրանջան  
Պողփատ շըրթայք շըրթանջան :  
Սուրբ առաքեալն Հայոց լայր,  
Կապից կուսին սրագիկ աայր .  
Երկունս եկած միաբան

Փրկչին յերկինք փառք կուտան :

(2) Հէգ մայր իւր դասորիկէն որբ մնայր . շատ սըրտաշարժ եւ ազնիւ բացատրութիւն է : Բայց անկէ ետքի սողերը գրեթէ աւելորդ կրկնութիւններ են նախընթացներուն . մանաւանդ որ Սանդուխտի մայրն ալ

Թըշուան այն մայր, լացա՛ւ, հեծեց ու լացաւ,  
Կանչեց աղջիկն . . . այլ պատասխան մը չառաւ .  
Մաղեր փետեց, «Սանդուխտ, Սանդուխտ իմ»  
գոչեց .

Լացաւ արիւն, հառաչեց :

Սըրտէն մարեր յոյս, և ընկճեալ էր խեղճ մայր,  
Նըւաղեցաւ, ու երբ վերջին շունչ կուտայր՝  
Դեռ հեծեծէր . «Ո՛ւր ես, աղջիկ իմ սիրուն» . . .

— Տիրեց մահու լըռութիւն : —

Գ.

Երբ առաւօտուն ծագեց ի բանտ լոյս՝  
Դրտաւ սուրբ թագէն հըսկող ընդ սուրբ կոյս,  
Որ գիշերն ի բուն Սաղմոսայ դըրուագ  
Անուշ երգէին հրեշտակ ընդ հրեշտակ :  
Արեւուն ճաճանչ շողաց բոցահատ,  
Պըսակ բողբոջ պերճ կուսին ճակատ .  
Ապշեցաւ թագէ, և պահ մը ինքզինք  
Կարծեց Սանդըխտոյ հետ նըստիլ երկինք . . .  
Բանտին ահաւոր ճըռընչեն դըռներ,  
Ու ներս խուժեցին մահահատ զէնքեր .  
Անէ՛ծք հայհոյանք՝ հոն սաղմոսներուն  
Չուգ ախառնեցան ընդ սուրբ ալէլուն :

Կը մեռնի անոնց մէջ . այս ներքի չէ . պատմութիւնը մեզի չըսեր՝ որ Սանդուխտին մայրը սրտին ցաւէն մեռաւ, եւ բանաստեղծը ազատ չէ պատմութեան գէ՛մ մեղանչելու :

Գունդ մը զինուորաց զինչ ժանտ բաղէներ  
 Հեղիկ աղաւնոյն հետ կըռուել եկեր .  
 Բայց քան ըզնոցայն սիրտ ծարաւած յարին՝  
 Կուսին սիրտ ծարաւ էր բուն իւր մահուն :  
 Քարշեցին բամբշան ձիւնաթոյր ըզթեւ ,  
 Նա ծանրը շըզթայն գըտանէր թեթեւ .  
 Քան զիւր հալածչաց քայլերն առաջէր ,  
 Կարծես մօրն ի գիրկ գառնուկն էր դիմեր :  
 Նօքա կարծէին՝ թէ ի մահ տանին ,  
 Այլ յերկնի ճամբա՛ն առաջնորդէին ,  
 Երկնի՛ որ բացված էր իրեն առջեւ .  
 Հրեշտակը ըզլուսոյ պատրաստեր են թեւ :  
 Վազեր են վազեր ծերք՝ տըղայք բոլոր ,  
 Մայրեր՝ աղջիկներ ողբան սըգաւոր .  
 «Ո՛հ , ծաղիկ տեսքիդ թէ դու չունիս գութ ,  
 «Սանդուխտ , մեզ գըթա , մի՛ զըրկեր տեսոյդ» :  
 Հայրը... — ո՛հ , ի՞նչպէս տամ սուրբ զանուն հօր  
 Յայն՝ որ էր գազան դարձեր ահաւոր , —  
 «Ի՞նչ գըթայք , գոչեց , զարկէք , մեռուցէք ,  
 «Մօրը ետեւէն զանգութն յըզեցէք»<sup>1</sup> :

(1) Բոլոր այս տողերը բռնագրօսիկ են . կարգանք  
 հիմա Արիշանին սիրուն տողերը՝ որ բոլորովին պար-  
 զութիւն բնականութիւն եւ գեղեցկութիւն կը բուրեն .

Սանատրըկոյ սեւ հրաման  
 Հնոցի ծըխոյն գայր նըման ,  
 Կըծէր աչաց բարկ արտասունք ,  
 Լային կուսանք եւ հարսունք ,  
 Ի մօր գըրկին տըղայն լայր ,  
 Մայրըն լալով յետ դառնայր ,

Կարգ կարգ կը շարվին երկու դունդ զինուոր ,  
 Սանդուխտ՝ աղեղանց ի մէջ բիւրաւոր .  
 Շառաչեն նետեր քան շանթ փայլականց ,  
 Բայց զիրար պատուեն դազանք մարդախանձ :  
 Երբ մահուանց այն դէզ տեսաւ կոյսն արի ,  
 Յոգւոց եհան , «Տէր , մըրմինջեց , բարի ,  
 «Մի՛ զվրէժ իմ առնուր , ինձ թշնամի չեն ,  
 «Սօքա շընորհել ինձ ըզքեզ , կ'ուզեն :  
 «Առքեզ գամ , ո՛հ , բաց գիրկդ անուշ , Յիսուս ,  
 «Քնդունէ , փեսայդ ըզհոգին իմ կոյս» . . .  
 Յերկին վերացոյց լուսակաթ զաչվին ,  
 Ընդ երկին խառնէր և կարմրուկ հոգին .  
 Այն ժամուն մէկ սուր՝ քան շանթ թռուցիկ  
 Իջաւ շեշտ յանբիծ յայն ճերմակ ծոցիկ ,  
 Ո՛հ , բոտորափայլ ցայտեց կոյսն արին ,  
 Զինչ ցոլան վարդեր թերթաթափ ի ձիւն<sup>1</sup> . . .

Կրտիճ տըղայ , ծեր հաւոր  
 Լայր ամեն Հայ սըգաւոր .  
 Ամենք կանչեն , «Թագունհի ,  
 «Ողորմէ մեր աշխարհի .  
 «Քո թագւոր հօր արեւուն ,  
 «Քո աննըման լուսերուն ?  
 Ապրիր , Սանդուխտ , եկ , ապրիր ,  
 «Մի՛ բերեր մութ , մի՛ մեռնիր ,  
 «Սանդուխտ , ամենքս քեզ գերի ,  
 «Ողորմէ մեր աշխարհի» :

(1) Ո՛րչափ աւելորդ խօսքեր , տղայական եւ ան-  
 յարմար բացատրութիւններ . վարդ ձիւնի վրայ , սը-  
 խալ չէ . տեր՝ ասոնք քեզ ինձ տալ կուգեն՝ խօսքը  
 տղայական չէ . կարմրուկ հոգին չեմ հասկընար թիչ  
 ըսել է : Յառաջ բերենք հիմա Արիշանի համանուն

Հայոց կուսաններ ,  
 Շուշան է ընկեր .  
 Ելէք քաղեցէք ,  
 Ողւոյդ զարդ առէք :

Իսկ դու , վեհ կոյս , որ արդ յերկնից ի խորան՝  
 Անմահ փեսիդ ի ծոց խայտաս անբաժան ,  
 Ո՛վ սուրբ Սանդուխտ , նայէ՛ մաքուր յայնկոյսեր  
 Որ հարազատ են քո քոյրեր :

Հայոց կոյսեր ,  
 Շուշան վարդեր  
 Փունջ փունջ առէք տարէք յուխտ՝  
 Առ նաղելին ձեր Սանդուխտ :

ԽՈՐՀՆ ԵՊԻՍԿՈՍՈՍ

սողերը , ստորակէտ մ'անգամ աւելորդ գործածուած  
 չէ անոնց մէջ , ամեն բառ իմաստ մը , գեղեցկու-  
 թիւն մ'ունի :

Սանդուխտ երկնուց լըսէ լոկ  
 Եւ լացերուն կայ անհող .  
 Լալով զինուորք յառաջ դան ,  
 Ձէնքերն ի յուս կու դողան .  
 Եատ լարեցան աղեղունք ,  
 Եատ թափեցան դիակունք .  
 Բայց չը դրտաւ մահ սեղի  
 Ի գեղեցիկ Սանդըխտի :

Կուսանք Հայոց նոր շուշան  
 Տեսէք ի դաշտ Եաւարչան :  
 Նրման ծաղկանց կարկտանար  
 Երբ նա դիտեց զօրն հազար  
 Ձիրար զարկած ու ընկած  
 Ու զմահ իրմէն սարսափած ,  
 Եարժեց զճակատըն սիրուն  
 Արտունք ամեց աչերուն ,

ՄՍՅՐ ԵՒ ԴՍՅԵԱԿ

Թող տեսնեն մայրերը՝ որ առիւծն անաա-  
 ոին մէջ իւր կորիւնը կը դարմանէ , կողմ՝ իւր  
 հորթիկը , մաքին՝ իւր դառնիկը , հաւն՝ իւր  
 ձետերը , ճնճղուկն՝ իւր ձագերը . այլ ևս ի-  
 բառունք ունի՞ մայրն իւր կաթով չը սնուցա-  
 նել իւր զաւակը՝ որ իւր հոգւոյ հատորիկն է .  
 կամ թէ չը դարմանել այն հարազատ ծաղի-  
 կը՝ որ իւր ծոցէն բուսած է , իւր արմատին  
 ծիւն է . ի՞նչպէս ձեռք է այն մօր ձեռք՝ որ

Եւ հառաչեց առ Յիսուս ,  
 «Տէր իմ , հրաման տուր հոգուս» .  
 Երիտասարդ մի յանկարծ  
 Կայծակնաթափ սուր շողաց . . .  
 Ուսկից արգեօք էր եկեր ,  
 Դահիճ թէ տաք սիրոյ տէր .  
 Երկինք՝ թէ հայրն էր զրկած , -  
 Ոչ որ գիտէ դայս դիպուած .  
 Սուրբն շողաց մէկ մի փայլ՝  
 Սանդուխտ ծաթեց երեք այլ .  
 Կարմիր կաթէր ի կըրծքէն ,  
 Վարդեր բուսան չորք գիէն ,  
 Աչքն կոկոն մանուշակ ,  
 Բայց ինչ նայուածք անուշակ ,  
 Ափկից շուշանք կիսափակ ,  
 Մէջ չըթնեռուն ինչ կըրակ :

Մարդ որչափ կարգայ՝ էյագենար այս անմահական  
 սողերէն : Իսկ Խորէն սրբադանի մնացեալ վերջին  
 սողերն իրենց գեղեցկութիւնն ունին :

կը քանցէ՛ այդ մատաղ ծիլն իւր ընարոյս ար-  
մատէն , և զայն օտար արմատի հիւթով մնու-  
ցանել կ'ուղէ :


Դիեցիկ մանուկը կը բողբէ այս զրկանայ  
դէմ . միայն յայնժամ ներելի կը համարուի  
մօր համար , երբ ինքն տկար , անառող է՝ և  
կամ կաթին աղբիւրները յամբած են : Բայ  
այս պատճառներէն՝ չկայ ուրիշ մի այլ զօրա-  
ւոր պատճառ՝ որ իրաւունք տայ ծնող մօր՝  
իւր մանուկը ուրիշ կաթով դիեցնելու , անոր՝  
որոյ անունը դայեակ կը կոչուի , և ես ճիշդ  
կը հասկնամ այդ բառին նշանակութիւնը՝ որ  
է՛ կաթ վաճառող կին :

Դայեակն անշուշտ նորածին զաւկի ծնող է .  
ո՛հ , մի տառապեալ մայր է նա , որ անհնարին  
կարօտութենէն ստիպեալ իւր մանկիկն մի ու-  
րիշ մօր կը յանձնէ նուազ վարձքով , կ'երթայ  
կը դեղերի մեծատանց տուները , որպէս զի  
իւր կաթն աւելի գնով վաճառէ , որ իւր ման-  
կան արդար իրաւունքն է : Ողորմելի սրգե-  
ղուրկ կինը պարտաւորեալ է իւր դայեկու-  
թեան վարձքէն մի մասն վարձեալ կնոջ տալ ,  
և մնացեալ մատով իւր ընտանեկան ապրուս-  
տը հոգայ : Ձեզ կը թողում , ճշմարիտ մայրեր ,  
դուք դատեցէք . այս երկու մայրերէն ո՞րն է  
աւելի յանցապարտ , կարօտագին դայեակը՝

(1) Քանցել , արմատէն բաժնել , իլել :

որ առ չբաւորութեան՝ իւր կաթը կը վաճա-  
ռէ , թէ հարուստ տիկինն՝ որ մուցիչ կերա-  
կուրներէն լիանալով ու յափրանալով՝ թա-  
թաղուն զեղուն լցուած՝ ստինքները աղբիւրի  
պէս կաթ կը հոսեն , որ՝ թէպէտ մայրական  
կոչումն ունի՝ այլ անկողճաբար կը խցէ այդ  
կաթնաբուխ ակերը : Բարեպաշտ տիկինն եր-  
կու զրկանք ի միասին կը գործէ . զրկանք մի  
իւր ընածին մանկան , զրկանք մի ևս դայեկին  
մանկան՝ որոյ բաժին կաթն դրամով կը գնէ :  
Ո՛հ , աղքատիկ մօր կաթն իւր խեղճ տղեկին  
կեանքն է . արդեօք տիկին մայրն իւր մանկան  
կեանքը փրկելու համար վշտագին դայեկամօր  
մանկան կեանքը չի՞ զոհեր : Այո՛ , այսպէս է  
աշխարհիս դատաստանը . — երբ հօրները  
ղանգօրը կը ճմլեն , զարմանք չէ՛ որ տիրոջ և  
տիկնոջ մանուկը նոյնպէս խանձարուրէն սկսի  
յաղթահարել ու ճնշել ծառայածին դայե-  
կամօր մանուկը :

ԽՐԻՍՏԵԱՆ ՀԱՅՐԻՆ



(1) Թարաղուն գեղուն բառերէն ետքը լցուած  
բառը տկար եւ աւելորդ է . վասն զի առջի երկու  
բառերն արդէն չափազանց լեցուած կը նշանակեն :

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Գիտութիւնը կը ժողովրդականանայ : Նա ոչ  
ևս առանձնաշնորհեալ մի դասակարգի սեպ-  
հականութիւնն է . նա ոչ ևս շրջապատեալ է  
մի խորհրդական վարագուրով , որու ետեւէ  
պատգամ կ'արձակէ վարդապետն՝ ապշեալ  
ուամիլին :

Որոնեւ ամեն եղելութեան մեկնութիւնն և  
տալ զայն ի՛նչ կերպով որ լինի՝ սա՛ է բնական  
և անդիմադրելի յակումն մարդկային մտաց ,  
ուր ստեպ գերբնականը կը գայ տիրել փոխա-  
նակ իրականութեան , երբ անտեղին չը կան-  
խեր զայն : Սա է նաև սկզբնակէտն ամեն մու-  
լորանաց և այն աղիտաբեր դաւանութեանց՝  
որք դարուց ի դարս աւանդուելով՝ կասեցու-  
ցած են ընկերութեանց զարգացումը կամ գէթ  
յամբացուցած են նորա փոյթ ընդ փոյթ և ան-  
ընդհատ յառաջխաղացումը : Բանական էակին  
իրաւունքն է սակայն ըստ իւր պիտոյից՝ բնու-  
թեան անխախտ օրինաց վերահասու լինիլ , և  
խելամուտ սկզբնապատճառին այն բիւրաւոր  
երեւութից՝ որ յարատեւ կը կտտարին իւր ա-  
չաց առաջ : Բնութեան գաղտնեաց հետազո-  
տիչն , նա՛ որ իւր հանգիստն կը զոհէ և իւր  
ոյժն կ'սպառէ որպէս զի կարենայ բերել մի

խիճ գիտութեան ահարկու շէնքին կառուց-  
մանը համար , նա՛ մասամբ իւր իւր կոչմանը  
հնազանդած և մարդկային պարտաւորութիւ-  
նը կատարած կը լինի , երբ կը դիւրայնէ ժո-  
ղովրդեան ամեն միջոց , երբ կը հարթէ ճանա-  
պարհն՝ որ նա ևս գայ օգտիլ գիտութեան  
օր ըստ օրէ պարգեւած բարիքներէն , և որոց  
առաջինն է մարդկային մտաց սթափումն և  
հետեւապէս աշխարհային աղետից հեռոյհեռէ  
պակասումն : Ի՛նչպէս մեղադրել լոկ կենսա-  
պահ պիտոյից անհրաժեշտ պահանջներովն գը-  
րաւեալ մի անհատ՝ որ իրբեւ մի օտար կը  
գայ և կ'անցնի , զերդ մի արարած անշունչ ,  
մեր այս բիւրաւոր հրաշալեաց միջավայրէն՝  
եթէ նպատաւորեալն ի բնութենէ և բողբա-  
ւոր կոչնականն գիտութեան սեղանին՝ անտես  
կառնու զայն և չընէր մասնակից գէթ նորա  
անսպառ փշրանքներուն :

Մարդկային իմացականութեան որոշ յատ-  
կութիւնն է կատարելագործութեան ընդու-  
նակութիւնն՝ առանց որոյ նա անհասկնալի և  
անօգուտ մի ձիրք կը լինէր : Հետեւապէս՝ ա-  
ռաւել կամ նուազ ընդլայնեալ սահմանագը-  
ծով՝ մէն մի անհատ կարող է վերահասու լի-  
նիլ այն ընդհանուր և զմայլելի օրինաց՝ որք  
զերեւոյթս անքակտելի կերպով միմեանց կը  
յօդեն , ինչպէս յօդեալ են իրարու ներդաշ-  
նակ մի նուագի զանազան խաղերն : Չը կայ

ուրեմն գիտութեան մի ճիւղ որ, գէթ տարրական շրջանակին մէջ, մատչելի չըլինի ընդհանուրին հասկացողութեան, եթէ գիտեանն ներկայացնել զայն՝ մերկայեալ այն խրտեցուցիչ բանաձևներէ և մանրամասնութիւններէ՝ որք մասնագիտաց ևեթ անհրաժեշտ են: Եւ ի՞նչ ձգական ուժգին հրապոյր է՝ որ կ'ըզգայ մարդ՝ երբ յայն վայր իրեն համար անմեկնելի և թանձրապէս սքօղեալ մի եղելութիւն պարզուելով յանկարծ՝ բնական և հասկընալի իրաց կարգը կը գայ դասուիլ: Յորչափ մարդկային մտաւորական տեսութեան հորիզոնն գնալով կ'ընդարձակի այսպէս, այն քան՝ տկար և տգէտ էակն հետզհետէ կ'ըզգայ իւր անձն առաւել արժանի, իւր ընկերական և ընտանեկան պարտիքն առաւել նուիրական, ի մի բան, կ'ըզգայ թէ մարդկութեան դասուն կը պատկանի նա, որու ձգտումներն դէպի լաւագոյնն ոչ չափ ունին՝ ոչ սահման:

Դարուս պարծանքն է որ ամենուն մտաց հասողութեանը մերձենալի ընել կաշխատի գիտութեան ամեն ճիւղերն առ հասարակ: Սա կը թափանցէ այսօր ամենայն հեշտութեամբ՝ ոչ միայն ընկերական ամեն խաւերու մէջ, ոչ միայն աննուաճելի մի պիտոյք է նա այսօր ա-

(1) Հեշտութեամբ. գիւրաւ: Աւելի լաւ էր գրել հեշտիւ, վասն զի հեշտութեամբ, գործածութիւնը կրնայ երկգիտի իմացուիլ:

մեն դասակարգի մարդոց, այլ և գրականութեան և իմաստասիրութեան անբաժանելի մի տարրը կը գոյացնէ: Սոցա մէջ երբեմն կարծեցեալ անհամաձայնութիւնն ոչ ևս կայ այսօր. զի գիտութիւնն, այն է բնութեան գիտողութիւնն է գրականութեան անհրաժեշտ օժանդակ, և իմաստասիրութեան զօրաւոր խարխիսն: Բանաստեղծն և արուեստագէտն՝ եթէ բնութենէն կամին ներշնչուիլ, սորա իրական մասին պէտք է զիմեն անպատճառ, որու ուսումնասիրութեան մէջ կարող են գտնել բանաստեղծութեանց գերագոյնն: Բնութեան երեւութից հրաշալիքներն որք կը յայտնուին՝ ի շնորհս գիտութեան՝ իրենց ամենափոքր մասնաւորութեանց մէջ՝ առաւել յուզիչ և յափրջտակիչ են՝ քան գրգռեալ մի երեւակայութեան յղացած ամեն առասպելներն:

Իսկ իմաստասիրութիւնն՝ բազմադարեան թափառումներէ և խարխափանքներէ վերջ՝ հիմնելով միշտ բիւրաւոր և միմիանց հակասական վարդապետութիւններն անձանօթի և վերացեալի վրայ, որք մի առ մի փլատակ դարձան, բանավարութեան ամենաթեթեւ մի հարուածովն, իմաստասիրութիւնն այսօր իւր բնական և ուղիղ շաւղին վրայ ոտք է դրած. քանզի իմաստասէրն կ'որոնէ իսկութիւնը այսօր նոյն ինքն բնութեան մէջ, իլելով անտի այն գաղտնի օրէնքներն՝ որոց համաձայն կը

չարժի նա անվրիպելի մի եղանակաւ . ծանօթին ուսումնասիրութենէն միայն կարելի է անշատել ինչ որ անծանօթ է մեզ, առանց մտորեալ շրջելու այն անել բաւղին մէջ՝ զոր կը գծէ որ և է իմաստասիրական դպրոցի յաւերջտակեալ մի հիմնագիր :

Գիտութիւնն ամենուն մատչելի ընելն, ծանօթացնել է ուրեմն մարդուս արարչութիւնն համայն, սէր ածանցել է դէպի բնութիւնն, և սա սիրելի կը լինի նմա առաւել՝ որ քաջ կը ճանաչէ զայն : Ուսուցանելով մարդուն այն մեծահրաշ աղբիւրն յորմէ սերեալ է ամենայն ինչ, ցոյց տալով նմա այն սքանչելի միջավայրն՝ որու անբաժանելի մի մասը կը կազմէ նա՝ բարութեանց գերագոյնն է ուրեմն . զի դիւրացնել է մարդկանց մէջ ներդաշնակութեան գոյացումը :

S. ՓԻՇՏԻՄԱՆՅԵԱՆ

ԷՄԻՆ ԶՕՂԱ ՏԻ ԼԱՄԱՐԹԻՆ

Էմիլ Զօլա<sup>1</sup> հասարակ մատենագիր մը չէ, նախանձելի ձիրքեր ունի մատենագրի . ոչ միայն

(1) Էմիլ Զօլա . Գաղղիոյ արդի ամենէն հռչակաւոր վիպասաններէն մին է . սա՛ վիպասանական նոր

մանրադնին ու մանրակրկիտ վիպասան է նա, այլ նաև գիտէ բառերն իրարու քով փայլեցընելու արհեստը, և իւր արձակ գրութիւնքը՝ կերգեն կարծես՝ թէ և բազում այն է որ կը տաղաչափէ առանց ուզելու : Եւ մարդ կը զըզուի ամեն բանէ երբ իր վիպասանութիւնները կարդայ : Ինչո՞ւ : — Վասն զի անհօգի անատունը կը նկարագրէ նա, և լոկ դիպուածոյ ծնունդ այս աշխարհը՝ ուր բարին ու յուին մի և նոյն բան են, ուր իբրև լոկ գործարանաբանական երեւոյթներ ըստ ինքեան բարոյական նշանակութիւն մը չունին և չեն կրնար ունենալ, առաքինութիւն և մղութիւն, մեծն ու զածած, ազնիւն ու անարգ, բարձր ու ցած, ուր ամեն սէր տուփանք մըն է, ամեն խանդ՝ խենեշանք՝ և աւիւնն ալ մղեգնութիւն : Վասն զի անզգայ և անհօգի բնութիւնը կը նկարագրէ նա, այնպէս՝ ինչպէս որ կերեւնայ աչաց . արդ՝ երբ բան մը չցոյլանար մենէ բնութեան վրայ, երբ մարդուս հոգին չըրջիր այդ ծառերուն վրայ, այդ շուրերուն վրայ, այդ վարդերուն

դպրոցի մը հիմնագիրը կամ ներկայիչը կը համարուի Իրական (ռէալիսթ) դպրոցին, որուն նպատակն է ամեն եղելութիւն՝ չարիք կամ բարիք իր բնական մերկութեամբ նկարագրել : Էմիլ Զօլայի շատ գործոց վաճառումն եւ թարգմանութիւնն արգիլուած են Գերմանիոյ եւ Անգղիոյ մէջ : Ընդհակառակն անյագաբար լափուած եւ հարիւրաւոր տպագրութիւն հասած են ի Ռուսիա :

վրայ, այդ բոյսերուն վրայ և խոտոյ հատիկին վրայ, շողն ու խունկը կը պակսին այդ ծառերուն, ջուրերուն և ամեն վարդերուն և ամեն բոյսերուն՝ և կեանքը կը պակսի խոտոյ հատիկին:

Էմիլ Զօլայի մատենագրութիւնը ժամանակի նշան մին է, տրամաբանական անխուսափելի հետեւանքն է այսօրուան տիրող գաղափարաց որք, աւանդ, մեր ազգին մէջ ալ սկսան հորդան տալ...: Եւ այս ազգին մոռցնել տալ կ'ուզեն՝ ինչ որ վեց հազար տարիէ ի վեր միան էր պահած:

Գեղեցիկ դպրութեանց ու գեղարուեստից ծնող և ներշնչող՝ ամեն տեղ ու ամեն ատեն կրօնքն եղած է՝ իր զանազան ձեւերով. անոնք որ կրօնքին տեղ գիտութիւնը կը դնեն այսօր, բարոյական կեանքին տեղ ալ նիւթական կեանքը՝ բնական հետեւութեամբ՝ գեղարուեստից տեղ ճարտարարուեստները կը դնեն, ներշնչմանց տեղ՝ ընդօրինակութիւնը, զգացմանց տեղ՝ զգայութիւնը, զոր բացատրելու համար ի գործ կ'ածեն՝ մի և նոյն բնական հետեւութեամբ՝ վերացեալ բառերու տեղ թանձրացեալ բառեր: Ահա այսպէս կը ծնի՝ ու նիւթական իմաստասիրութեան հետ ձեռք ձեռքի տուած կը քայլէ, կը յառաջանայ ու կը զարգանայ գրականութեան մէջ քննադատութիւնը, ինչպէս ինքն իսկ Զօլա հաստատած է անհերքելի փաստաբանութեամբ:

Ո՛վ որ ծառը կը սիրէ՝ պտուղն ալ պէտք է սիրէ: Բնութիւնը՝ որ կը խօսի աչքերուն՝ զայն կ'ընտրեն՝ և Ատուած՝ որ կը խօսի հոգւոյն՝ կը մերժեն նիւթական իմաստասէրք: Բնական վիպասանք ալ՝ իրենց վէպերուն մէջ կը խօսին միայն աչաց՝ և միայն մարդու զգայութիւններն ու ջիղերը կը գրգռեն, և չեն խօսիր սրտին՝ որ չը կայ իրենց համար՝ այլ թէ միայն իբրեւ անգամազնական բացատրութիւն մը:

Կազերու լուսովը ու Բարիզի հսկայադորձ ականներուն վրայ գրուած են այդ վէպեր: Է՛ր ժամանակ՝ այս դարու սկիզբները՝ որ երկնից շաղափն ու ծաղկանց բուրմունքներովն ու այդուն զուարթարար յօղովը, արեւուն աչքին տակ, կը գրէին Շաթօպրիան<sup>1</sup>, Լամարթին<sup>2</sup>, Հիւկօ<sup>3</sup>, Միւսէ<sup>4</sup> և նոյն իսկ այն մեծ ու

(1) Շաթօպրիան, գաղղիացի նշանաւոր մատենագիր՝ հեղինակ Ոգի քրիստոնեութեան եւ Մարտիրոսը ընտիր մատենաներուն (1768-1848): (2) Լամարթին՝ անման գաղղիացի բանաստեղծը, հեղինակ բազմաթիւ գրուածոց՝ որոց մէջ նշանաւոր են Ժիրօստէնք, Ժօսքիէն, Հրեշտակի մ'անկումը եւ Բանաստեղծական խորհրդածութիւնք անուն հիանալի զբոուածները (1790-1869): (3) Հիւկօ, դարուս մեծագոյն գաղղիացի բանաստեղծը, հեղինակ անթիւ ըստփանչելի գործոց, որոց հռչակաւորն է՝ Թշուառներն: (4) Միֆրէտ աը Միւսէ, նշանաւոր գաղղիացի բանաստեղծը, հաւասար գրեթէ Լամարթինի եւ Հիւկօյի. գլխաւոր գործերէն մին է՝ Դարուս մեկ գաւկին խոստովանեքը. մեռած է 1857ին:

յուսահատ ոգին, Պայրըն<sup>1</sup>, որ յերկնից վտարուած հրեշտակի բոլոր դառնութիւնն ու տրտմութիւնն ունէր, այլ և այն աննահանջելի նայուածքը որ դարձեալ և միշտ երկնից կը յառի<sup>2</sup>:

Լամաութիւն, ամենէն աւելի նա է բանաստեղծ, զի հոգւոյ բանաստեղծն է նա: Երբ իր քնարին առաջին ձայնը լսելի ըրաւ, այնպէս եղաւ՝ իբր թէ առաջին անգամ կը հնչէր բանաստեղծական քնարի ձայնը Ֆրանսայի մէջ, երբ հազիւ թէ ցրուած էին քաղաքաւեր և աշխարհաւեր պատերազմաց ծուխերը, երբ սանձարձակ ազատութիւնը ու ապա երկաթէ դանդանաւանդը հեղձամիձուկ ըրեր էին այս մեծ ազգին հանճարը, երբ մարեր էր աւիւնը և ընդարմացեր էին հոգիներն ամենուն, երբ երկիւղը երկիւղածութեան տեղն էր բռներ, երբ երկրաքարչ մատենագրութիւնը ամբարտաւան հանճարի մը խոժոռ նայուածքներէն ալ չակնածելով՝ բոլորովին նուաստացուցեր էր բնաւորութիւններն ու սիրտերը, և ապականութեան հոսանքը տղմուտ գետի մը պէս կը հոսէր կանցնէր այն մեծ հանճարին ոտքերուն առջեւ:

(1) Պայրըն, անուանի բանաստեղծ անգլիացի. գըլ-խաւոր գործերն են Տօն Ժուան և Չայլտ Հարօլտ (1788-1824): (2) Դարձեալ են միշտ երկնից կը յառի, ըսել կ'ուզէ թէ՛ Պայրըն ոգեկան չէ՛, սակայն շատ անգամ միտում կը ցուցնէ ոգեկանութեան (ըսելով թիւալիզմ):

Ինչ որ Շաթոպրիան չկրցաւ ընել՝ Լամաութին ըրաւ զայն: Անհունին մեծ հորիզոնը բացաւ ընդլայնեց այն վայրահակ հոգիներուն առջեւ՝ որք իրենց այլակերպութեանը վրայ իրենք ալ զարմացան: Իր բոլոր տաղերուն մէջ՝ որք երաժշտութեան մը պէս կը հնչէին՝ երկնից կարօտովն անձկայրեաց հոգին՝ վեր կը սլանար միշտ երկրէ: Մէրն որ կ'երգէր՝ աստուածային պաշտամամբ խառնուած էր, սէրն ու ամեն բան կ'առնէր իրեն հետ յեթեր կը բարձրացնէր: Մշտամուռնչ աղօթք մըն էր նա. և ուրիշ ի՞նչ կրնար ըլլալ բնութենէ ներշնչեալ այն բանաստեղծը. ո՞չ ապաքէն ամենայն ինչ կ'աղօթէ յաստիս. ո՞չ ապաքէն ժամեր կան՝ այնպիսի խորհրդաւոր ժամեր՝ ուր ամենայն ինչ արարչութեան մէջ՝ կը տեսնես որ աղօթքի դողով բռնուած է, թռչունը, ծաղիկը, տունկը, աւաղի հատիկը. ո՞չ ապաքէն ամենայն ինչ կը սարսուայ, կ'արտասուէ ու կը պաղատի: Եւ միայն մարդս պիտի չաղօթէ, մարդս՝ որոյ վրայ կը խուժեն աղէտը, որ բոլոր բնութեան մէջ անժառանգեալ՝ ինքն է միայն՝ որոյ մխիթարութիւնը, յոյսն ու մեծութիւնն է՝ խօսիլ ընդ Աստուծոյ: Բոլոր՝ ներշնչմունք էր Լամաութին. և ներշնչմունք ըսելով պէտք չէ իմանալ յախուռն և յանդուզն երեւակայութեան մը

(1) Բոլորովին:

արշաւանքը բանին և իմաստութեան սահմանին մէջ<sup>1</sup>, այլ հոգւոյն ցոլացմունքը իմացակա- նութեան վրայ : Բանաստեղծը անտեսանելին կը նշմարէ, և ինչ որ ուրիշները կը նշմարեն՝ նա կը տեսնէ . բարոյական մարդը կը նախա- զգայ, բանաստեղծը կը մարդարէանայ : Իրա-ւունք ունէին լատինք՝ որ մարդարէ ու բա- նաստեղծ մի և նոյն բառով կը բացատրէին :

«Բանաստեղծին՝ օրհնեալ է անունը, անիծ- եալ է կեանքը» : Այն մարդը՝ որուն անունը բոլոր աշխարհ յուշի կը կապէր, իր քաղաքա- կան ձախորդութեանց մէջ տեսաւ զինքը լըք- եալ ամենէն, լըքեալ իր բարեկամներէն իսկ, բան մը՝ որուն համար ժիւլ-Ֆալուը մեծ հոգի- ներու ամենամեծ տառապանքն է կ'ըսէ : Մե- կուսի ապրեցաւ աշխարհէ, պարտքերու և մտացութեան տակ ճնշեալ<sup>2</sup>. և նա որ զէլ- վիրն էր երգեր և ժօսըլէնն էր գրեր, դաշնակ- ներու ու խորհրդածութեանց գրքին հեղի- նակը՝ տեսաւ իր վերջին օրերուն, ինախնեաց մնացած կալուածները, տունն ու այգիները՝ որոնց իր հոգին էր խառներ, տեսաւ որ մէկիկ մէկիկ ուրիշներուն ձեռքն անցան ամենքն ալ, և ինքն որ<sup>3</sup> արդէն չէր սիրեր զաշխարհ՝ զլուե-

(1) Արշաւանք բանին եւ իմաստութեան սահմա- նին մէջ . իմար եւ խելքի դէմ ծնունդ երեւակացու- թեան : (2) Մտացութեան տակ ճնշեալ . ինչ վսեմ ձեւաւոր բացատրութիւն :

ցաւ աշխարհէ և մեկնեցաւ անտրտունջ, ինչ- պէս անտրտունջ կը մեկնի՝ ով որ ալ բաժակին մրուրը քամած է՝ և որ արմատ չէ ձգած յաշ- խարհի, ինչպէս կ'ըսէր ինք ալ հետեւեալ տո- ղերուն մէջ .

«Ահ, լայ թող, լայ այն մարդն՝ որոյ կեանք մպեխանծ

«Յարեալ իբր ըզբաղեղ ամացն իւր բեկորաց  
«Վաղուան հետ կը տեսնէ իր յոյսն ալ որ կ'անցնի .

«Իսկ ես՝ որ արմատ ոչ ձըգեցի յաշխարհի  
«Ես կ'երթամ անաշխատ պէս թեթեւ տերեւին  
«Վերբերեալ շնչոփն երեկին» :

Օր մը նորէն պիտի կրկնէ աշխարհ իր անու- նը . մարդս երկրաքարչ իրականութեամբ գոհ չկրնար ըլլալ՝ և ոչ ապականութեան և խենեշ զեղխութեանց մէջ ապրիլ երկար ժամանակ . պէտք է մաքուր օդ ծծէ : Ու երբ գիտու- թեանց ամեն դիւտերէն ետքը և իմաստասի- րութեան ամեն ձեւերէ ետքը, մարդիկ նորէն պիտի սկսին վնասուել մեր հորիզոններէն ան- դին ու մեր բոլոր մթնոլորտներէն վեր՝ անա- պական ճշմարիտ լոյսն՝ որ անմատչելի հեռա-ւորութիւններէ կ'անդրաձգի ի մեզ մեր աշ- խարհին տուերներուն միջեւէն, երբ զգան պէտքը իրենք իրենցմէ վեր բարձրանալու, նորէն պիտի կարդան զլամաութին՝ որ զիրենք փոխադրէ միշտ մաքուր սփիւռներու մէջ՝

սքանչացնելով իրենց ականջներն ու սիրտը  
երկնային դաշնակութիւններով՝ որոնց արձա-  
գանքը դեռ չէ մարած ու չը պիտի մարի :

ՎՈՂՐՄՄ (Գ. Ս. ՕՏԵԱՆ)

27

ԱՌ ԶԵՓԻԻՌՆ ԱԼԷՄՏԱՂԻԻ

Դու փափկաթեւ մանկիկ զեփիւռ ,  
Աղբերց վրայէն լուսակարկաջ՝  
Անուշ հոտով ծաղկանց ըսփիւռ  
Ի՞նչպէս թռչիս ինձ ընդ առաջ ,  
Ու խունկ և զով ընծայելով  
Ձիս սղջունես հեզիկ շնչով :  
Ո՛հ , կը սիրեմ ըզքեզ , հողմիկ ,  
Երբ կը փութաս ինձի գալու  
Ի պար ի թռիչ ի սոյլ մեղմիկ՝  
Այրած ճակտիս իմ այցելու .  
Ծաղիկ հողւոյս քեւ զովացած՝  
Ծիւ ծիւ բացուի ի լոյս կենաց :  
Սլացիր , փափկիկ դու սուրհանդակ ,  
Լուր տար հովտին ու ծործորին  
Ու անտառաց բարձրադիտակ ,  
Ուր երամով սոխակք թառին ,  
Թէ մրտերիմն իւրեանց եկաւ  
Բիւր ըզմայլմանց յիշատակաւ :

Ո՛հ , կորսրած իմ հաճոյքներ ,  
Հոս վերըստին գտնեմ ըզձեզ ,  
Ծառոց շքքով էք ծածկրվեր՝  
Ու փրփուրով առուակին հեզ ,  
Ահա կայտուէք ի յայս ծրմակ  
Ի յայս թըփուտ հովանոցակ :  
Հոս դառն հողեր մէկիկ մէկիկ  
Ճակտէս ի բաց հեռանային ,  
Ու փունջք ժամուց գեղասպարիկ  
Սիրտըս թեթեւ օրօրէին ,  
Եւ բընութիւն մայր որդեասէր  
Քնքուշ գրկաց մէջ զիս գգուէր :  
Հոս ճեմէին երեկոյեան  
Ի զով բատուեր պար մի կուսից ,  
Մաղերն հովուն բաղմարուրեան՝  
Սիրտք ընծայուած հեշտ վայելից .  
Շող լուսնակին կոյան ու ծաղիկ  
Ձերար շոյեն սիրատարփիկ :  
Մըտերմութիւն , սէր կրակ ու բոց  
Ի՞նչ անուշ էք յայս տեսարան ,  
Ուր դալարիք ձեզ հանգըստոց  
Ու անհուն դաշտերն ըզբօսարան :  
Մըտերմութիւն , ինձ երանի  
Թէ հոս ծոցեդ հողիս թռանի :  
Դու փափկաթեւ մանկիկ զեփիւռ ,  
Աղբերց վրայէն քաղցրակարկաջ՝  
Անուշ հոտով ծաղկանց ըսփիւռ  
Թըռիւր թըռիւր ինձ ընդ առաջ ,

Ու խունկ և զով ընծայելով՝  
Պարէ չորս դիւ հեզիկ շնչով՝:

Մ. ՊԵՏԻԿՈՍՆԵՆՆԵ



28

ԿԵՆԱՅ ՊԱՅԲԱՐԸ՛

Ահագին մի պատերազմ է որ կը մղեն միմեանց դէմ՝ աշխարհիս ամեն գործարանաւոր արարածք: Մէն մի կազմաւորութիւն՝ մանրագիտական յետին նօմատէն մինչեւ վիթխարի կենդանին, իւր աճմանը բաւական մի տեղ ունենալով՝ իւր գոյութիւնը պահպանելու համար՝ պէտք ունի անդադար մաքառելու շրջապատող կազմաւորութեանց հետ, զի սօքա ևս մաքառման պէտք ունին մի և նոյն նպատակաց համար: Այս է օրէնքն արարչութեան, օրէնք ընդհանուր և անխուսափելի: — Ուտել՝ կամ ուտուիլ. չկայ միջատահման:

Զարգանալու և բազմանալու պէտքն անզըս-

(1) Մ. Չերազ, Մ. Պէշիկթաշլեան եւ Ռ. Յ. Պէրպէրեան գրած են Զեփիւռի վրայ. բաղդատեցէք զանոնք իրարու հետ եւ ի վեր հանեցէք իւրաքանչիւրին գեզեցկութիւնը: Ռ. Պէրպէրեանին՝ տես Ծաղիկի Ա. մասն երես 40: — Նոյն սեռի գեզեցկութիւններն իրարու հետ բաղդատելը ճաշակի կրթութեան գլխաւոր միջոցներէն մին է:

պելի է ամեն արարածի համար, զի սորա դարումը ոչնչացումն է: Մնանին անհրաժեշտ է նմա՝ որ կեանք ունի, զի սորա կասումը մահ է: Չէզոքութիւնն անկարելի է ուրեմն արարածոց աշխարհի մէջ: Բոյս թէ կենդանի՝ պէտք է աճի կամ կորնչի: Տարածութեան իրաւունքն ամենեցուն է, ոչ թէ նմա՝ որ զայն կը կանխէ, և ապրելու պիտոյքն ընդհանուր լինելով՝ ոչ աւերելն անբնական է կազմաւորեալ արարածին՝ և ոչ յափշտակութիւնն անարդար: Բանավարութիւնն և բարոյականութիւնը միայն կարող են այդ հակումը չափաւորել: Եւ մինչդեռ բուսականն ոչինչ կը խընդրէ գործարանաւոր աշխարհէն և իւր կեանքը կարէ ապահովել անկենսաւորէն, մինչդեռ հսկայական եղելինն անդամ դարուց ի դարս իւր գոյութեան տարերքը կը գտնէ իւր շուրջ առանց մանրագիտական բուսականաց իսկ գոյութեանը վնասելու՝, կազմաւորեալն՝ շարու-

(1) Ուր որ կեանք կայ՝ անդ կայ եւ պատերազմ. այս ընդհանուր սկզբունքն ընդունելէ յետոյ՝ չեմք կրնար ընդհանուր պատերազմի գաշտէն դուրս մերժել բոյսերն ալ՝ որոնք կեանք ունին. եւ յիրաւի աստոնց պատերազմն ալ գործարանաւորաց չափ անողոք է: Տարվին՝ որուն համար կրնանք ըսել թէ ամեն դարուց բնապատումներու հայր պիտի համարուի՝ եւ անուանին Պիլանէր կը հաստատեն թէ հին աշխարհին բոյսերը շատ անդամ նոր աշխարհին մէջ փոխադրուելով, անհզին արագութեամբ տարածուեր են բոլոր երկրին մէջ եւ խեղդէր են միւս բոյսերը:

նակ անօթութենէ մղեալ՝ ոչ միայն յարձակե-  
լով աւար կ'առնու ինչ որ կը գտնէ ի պատ-  
րաստի, ինչ որ արտաբերած է արդէն մի ու-  
րիշ կազմաւորեալ էակ, այլ և սորա ամբող-  
ջութիւնն, նոյն իսկ էակն է՝ որ շատ անգամ  
պարտեալ՝ նմա ճարակ կը լինի:

Այս պայքարն վասն կենաց՝ որ գործարա-  
նաւոր մեծ էակաց մէջ կը մղուի անդադար՝  
մեր աչաց առաջ՝ կարի իմն ծանօթ է մեզ:  
Յեղերն զմիմեանս անդթաբար կը հալածեն ա-  
մեն ուրեք, և տեսանելի կենդանիք կը տեսնեմք  
յարաժամ՝ որք այլոց մահուամբն և եթ կարող  
են իրենց մահը հեռացնել, զի ոչ ուտեստն և  
ոչ տարածութիւնն կը բաւեն՝ որ անտահմանա-  
պէս ամենքն աճին և զարգանան ի միասին:

Ամենախորունք անհամեմատ կերպով աւելի  
բազմաթիւ են բնութեան մէջ՝ քան այն բազ-  
մատեսակ կենդանիք՝ որք մեր շուրջը կը տես-  
նեմք: Մարդս՝ գործարանաւոր արարածոց ա-  
մենաչնչին մասն հազիւ կարող է պարզ աչօք  
տեսնել՝ և նորա բարուց տեղեակ լինիլ: Այն  
հոգն որ մեր ոտից ներքեւ է՝ ծածկուած է  
այդ անտեսանելիներով. այն սնունդն որ մեք

Սէգերը՝ գորս ամենքնիս ալ կը ճանչեմք՝ երբ անգամ  
մ'արմատ ձգեն տեղ մը՝ կ'ապանեն միւս խոտերը.  
աւելի պարզն ըսենք. պարտիզպաններն ինչո՞ւ հա-  
մար քաղահան կ'ընեն եւ մշասակար խոտերն ար-  
մատէն կը հանեն. — վասն զի սօքա կը վնասեն միւս-  
ներուն:

կ'ապառեմք՝ նոցա անհամարներն կը պարունա-  
կէ իւր մէջ: Այն անապակ շուրն որ հեշտու-  
թեամբ կը մնայեմք՝ լի է ամենախորունց բա-  
նակներովն, և այն օդն զոր կը շնչեմք մեք՝  
անբաւ կենդանիք կը տանի: Սօքա մեծադոյն-  
ներէ աւելի մղեգնութեամբ կը կռուին ան-  
տարբերաբար այն ամեն էակաց հետ՝ որ կա-  
րող են սնունդ մատակարարել իրենց, զի պէտք  
ունին սնանելու և աճելու՝ սնունդի և տարած-  
ման անբաւականութեան մէջ:

Երբ երազողն՝ հեռի աղմկալից վայրերէ՝ ա-  
մառն գիշեր ատեն կը շրջի դաշտաց մէջ, և  
դիտելով այն խորին լուսութիւնն որ կը տիրէ  
իւր շուրջ՝ կը վերանայ զմայլմամբ այդ խաղա-  
ղաւէտ տեսարանին առաջ, երբ կը կարծէ թէ  
բնութիւն համայն՝ յետ օրական վատաւոց,  
անվրդովելի մի հանգիստ կը վայելէ, նոյն  
վայրկեանին իւր ոտից ներքեւ, իւր վրայ, իւր  
բոլորն, ահագին ճակատամարտեր կը մղուին,  
պատերազմ աննուէր և անողոք, ուր բիւրա-  
ւոր մեռեալք յերկիր կը տապալին, ուր ան-  
բաւ դիակներ միմեանց վրայ կը կուտին, զորս  
աչօք տեսնելու անկարող և որոց ճիշերն լսելու  
անընդունակ է մարդ: Խաղաղութիւն չկայ եր-  
բէք. վասն զի ուր կեանք կայ՝ անդ մրցումն  
պէտք է լինի<sup>1</sup>:

Տ. ՓԼԵՏՄԱՆԵԱՆ

(1) Այս գեղեցիկ գրուածը որ եւրոպական առա-

ՁԱԻՆՆԵՏԱԿԱՆ ԿՈՂՄ ԼԵԶՈՒԱՊԱՅՔԱՐԻՆ

Դիցաբանական պատկերներու մէջ՝ կը տեսնեմք զդիցուհին Անահիտ՝ որ ճակատը մահիկ մի գրած , ձեռքն աղեղ մ'առած , կռնակն ալ կապարճ մի՝ որ լի է նետերով՝ և թեթեւ հագուստներ հագած , սրնթաց կ'արշաւէ անտառաց մէջէն՝ ուր կ'երթայ ամեն տեսակ կենդանիներ որսալով զուարճանալու : Իւր ետեւէն կը վազեն որսի շուներու խումներամ պառական մի՝ որք ուրիշ ամեն որսի շուներու պէս՝ դիցուհւոյն նետէն վիրաւորեալ կենդանիները բռնելու պաշտօն ունին : Դիցուհին որչափ համեստ է և զգաստ՝ իւր ետեւէն վազող այս որսի շուներն ալ նոյնքան կատաղի են , ինչպէս կ'երեւնայ իրենց երեւոյթէն՝ զոր պատկերահանք լաւ կը նկարագրեն :

Նմանապէս և ներկայ լեզուապայքարին՝ մէջ հաղիւ թէ Անահիտ խօսեցաւ՝ և ահա . . . :

ջին կարգի գիտունի մ'արժանի է՝ մեծ պատիւ կը բերէ Հեղինակին , եւ լոյն յանդիմանութիւն մ'է ամեն այն հմուտ ազգային ուրիշ բժշկաց՝ որք իրենց քանքարը կը պահեն եւ չեն ջանար գիտութիւնը ուսակացնելով ծառայել ազգին եւ մարդկութեան :

(1) Աշխարհաբառի եւ գրաբառի կռիւ մը՝ որուն մէջ զպրօցի գրասեղանին վրայ տակաւին նստող աղեկներն անգամ գրիչնին առին եւ հրապարակ վաղեցին :

Դիցուհւոյն այս պառականէն է նաև Նումն որ շատ սուր ակռաներ ունի , որպէս տեսանք : Միայն թէ դիցուհիէն քիչ մը կը թուելու պէտք ունի , քանի որ իւր կատաղութեան մէջ կը խաճնէ :

Բ. ՔԷՉԱՆ



ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆ ԵՒ ԳՐԻՉ

Ո՛ւր են այն օրերը , ուր ի՛նչ որ գրէ մարդ՝ թարմ ու զովագին բան մ'ունի , առաւօտեան շունչին պէս , ուր այնքան կ'ախորժի միտն արթուն մնալ և երեւակայութիւնն ալ վառվռուուն , երբ միտքը դեռ չէ գօսացեր ու երեւակայութիւնն ալ մարեր , կամ թէ խուճապք ու արհաւիրք չեն յաջորդեր սիրուն տեսիլներու . և ո՛ւր գրիչը , գրիչն՝ որուն ծայրը կարծես թէ հանք մը կայ ներշնչութեանց և որ կը տարածէ յանգէտս և յանդգատս թուղթին վրայ այնպիսի մտածութիւններ , խորհուրդներ , շեշտեր , և շող և երփն և խօսուեն և թըրթուուն պատկերներ՝ որոնց վրայ գրողն ապա ինքն կը զարմանայ՝ թէ ո՛ւտտի երեւան երան . զարմանալի է գրչին այս կարողութիւնը , նիւթական բան մը՝ որ կը հոգեւորի . և իրաւունք ունին Տաճկաց գրագէտները՝ որ այնքան կը

մեծարեն զայն<sup>1</sup> — և մենք պէտք է մեծարենք,  
 եղէգն ըլլայ թէ սագի փետուր : Օրհնեալ ըլ-  
 լայ գրիչը . եթէ անպիտան ալ է ուրիշներուն  
 համար , միշտ օգտակար է գրողին համար : Նա  
 միայն կը ներէ մեզի կարգալ ինչ որ գրեցին  
 մեր ներսի դին արկածք կենաց՝ և անոնց վրայ  
 խորհրդածութիւնք , ընթերցմունք և այլ հա-  
 ղորդակցութիւնք իրաց և անձանց հետ , և ինչ  
 որ գրեց ի յաւիտենից աներեւոյթ ձեռք մը  
 անեղծանելի գիրերով . . . Նա միշտ կ'սփոփէ  
 մեզ և երբէք չամչցներ՝ եթէ գրողը ինձի պէս  
 քաջութիւն ունենայ ժամանակէ մը ետքը գը-  
 րածն ի հուր գատապարտելու : Հապա ինչո՞ւ  
 կը գրես հիմա , ու կը տպես , ըսեն ինձի , չե՞ս  
 գիտեր թէ տպելն անմահացնել է : Ի՞նչ , ան-  
 մահացնել է հանապազօրեայ թերթի մը մէջ  
 բան տպելը . բայց հանապազօրեայ թերթ մը  
 առօրեայ կեանք մը ունի կ'միշտ . օրագիրը կը  
 կարգաս և կարգալէգ ետքը ինքնիրեն կար-  
 ծես թէ կ'իյնայ ձեռքէդ , և ո՛չ , թէ կարգա-  
 ցածդ ալ մէկտեղ չիյնար յիշողութենէդ :

Վ. Ա. Հ. Ր. Ա. Մ (Պ. Ս. ՕՏԵԱՆ)

ԳՕԼԷՐԱ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

Բարեկամ , նոր խնդիր մը կամ շրջանաւոր  
 պատուհաս մ'որ ուրիշ ամեն ազգային , քաղա-  
 քական և ընկերային խնդիր ու աղէտ կը կլլէ ,  
 վասն զի կեանքեր կլլելու կ'սպառնայ , ատենէ  
 մ'ի վեր կը տազնապէ հարուստին ու աղքա-  
 տին , վաճառականին ու արհեստաւորին փորն  
 ու սիրտը . այս է քօլէրան , մաղձուկ ու հեղձուկ  
 ահաւոր դէմքով գօլէրան , ֆիզիքական կար-  
 գին մէջ անլուծանելի խնդիր , անդարմանելի  
 պատուհաս , ինչպէս են՝ բարոյական կարգին  
 մէջ՝ զանազան ընկերային հիւանդութիւններ ,  
 որ սակայն , ըստ իս , աւելի ծանր են և գրե-  
 թէ միւս մարմնային տառապանաց ծնունդ :  
 Արդի մեծաբան գիտութիւնն՝ որ կը պարծի  
 բնութեան աղետաբեր ոյժերը զսպել և յօ-  
 գուտ մարդկային ազգի շահագործել , հով ու  
 փոթորիկ , ծով ու մրրիկ թմբել , մեր մարմնոյն  
 ու հոգւոյն , երկրի և երկնի անդունդներն  
 անթիւ նուրբ գործիներով խուզարկել և ուամ-  
 կին անխմանալի գաղտնիքներ թափանցել , ան-  
 նչմարելի կէտեր ու մթակոծել , անհպելի լեռներ  
 ու սարեր ճեղքել , ժամանակն ու անջրպետը  
 ջնջել , մարդկային վայելքն ու գոյութիւնն  
 տասնապատկել , այդ գիտութիւնն դեռ ևս ոչ

(1) Տաճկաց գրողէտները երբ եղէգ գրիչ կարեն ,  
 անոր մէջէն ելած բարակ թելը կ'այրեն , որպէս պատ-  
 ճառ ներշնչմանց , եւ չեն նետեր որ այն նուիրական  
 բանը ոտքի կոխան չըլլայ :

միայն մանկական հասակին մէջ է, և չէ կարող իր բոլոր բնախօսական, բնալուծական, բնապատմական, բնագիտական կարողութեամբը մարդկային բնութիւնն ու կեանքը տառապող և յանկարծական անէութեան տանող այլ և այլ ցաւեր բուժել, ոչ միայն չէ կարող իսկ աւազի հատիկ մ'որ աչքը կը հանէ՝ փշրել, կոծիծ մը, շարաւ մ'որ արիւնդ կը թռնաւորէ՝ մարել, անկանոն ջիղ մ'որ մատդ կը կարկամէ, կամ բիբդ կը շլէ՝ ուղղել, անշահ ելունդ մը, բշտիկ մ'որ թոքդ կը կրծէ կը մաշէ՝ բուժել, աննշմարելի ճճի մ'որ աղիքդ, մաղձդ կ'ալէկոծէ՝ սատակել, այլ և ստէպ այդ գիտութիւնն ունի այնպիսի աղէտաբեր հետեւանք որ մարդկային իրաւունք, արդարութիւն, ազատութիւն, բարոյութիւն առ ոչինչ կը գրէ և մինչեւ անգամ մարդկային անմեղ զոհեր կը պահանջէ, իր զաւակները կը կլլէ: Եթէ ե՛նես սեսս. — «Մ'արդ՝ շատ տգեղ է, յոռի է այդ գիտութիւնդ, որ կեանքեր կը հաշմէ, կ'այրէ, կը լափէ, մինչդեռ պարտէր յարգարել, դիւրել, բարելաւել. ժողովուրդներ կը գերէ, կը ճնշէ, կ'ապականէ, մինչդեռ պարտէր ազատագրել, կանգնել և անոնց շունչ, կենդանութիւն տալ» կը պատասխանէ՝ նշտրակն կամ գիտակը ձեռքը բռնած. — «Ս'պուշ, չգիտես որ ամեն վարդ իր փուշն ունի, կրակն՝ իր մուխը, լոյսն՝ իր ստուերը, սէրն անգամ իր դառ-

նութիւնը, ամեն լաւ բան իր վատ կողմերն, ինչպէս նաև քաղաքակրթութիւնն ունի իր մութ անխիւններն, որ պիտի փայլին՝ երբ գիտութեան արեւն լիուլի ծագի»: Եւ իբրեւ ապացոյց՝ գիտութիւնն աչքիդ առջեւ կը փայլատակէ իր ելէկդրական կնճռոտ թեւերն, որոց վրայ սակայն շահագէտին ոսկեղօծ մատերը կը խաղան, և պաղ լոյսերն՝ որ սակայն պաղարիւն մեծատուններուն շքեղազարդ սրբահները կը լուսաւորեն, մինչդեռ մութացիկն ու բիւրաւոր բանւորներ հանքային տամուկ ու մութ հորերու մէջ հազիւ շնչելու օդ կը գրանեն, կը սառին, կը կուրնան: Եւ գիտութիւնը կը ցույնէ քեզ հսկայ մեքենայներն որ կը հեծեն և մէկ ակնթարթի մէջ հրաշալիքներ կ'արտագրեն, սրարչաւ, շոգեպինդ հրէշներ՝ որ ժամանակ ու անջրպետ կ'այրեն կ'սպառեն՝ երկարելով գոյութիւնն և շուայելով առատութիւնն, մինչդեռ այդ մեքենայից անիւներուն ու ճախարակներուն ներքեւ միտա ու ծխտա, հալ ու մաշ բանւորներ կը հեծեծեն և ստէպ շնչասպառ կը ճզմուին. գիտութիւնն կը պարզէ դեռ ևս ուրիշ շատ սքանչելիք, որոց թըւումն քեզի կը թողում, և սակայն իրեն հետ կը բերէ թշուառութեան մեծագոյնն, գիտական ռազմ՝ չէ թէ արգար, բարձր դատի մը, ճշմարտութեան յաղթանակին համար, այլ գժպհի շահու, այլ կրծուն նախանձու գո-

հուժեան համար . և իր յաղթական դրօշակին ներքեւ կը թաւալին անբուն գլուխներ , որ թերեւս աւելի մարդասէր գիտութեան ջահերը պիտի լինէին , արիւնթաթաւ իրաններ՝ որ թերեւս գթառատ ու բարերար հոգիներ կը պարունակէին , դէզադէզ դիակներ , որ փառամոլութեան զոհեր էին . կողբան որբեր ու որբեւարիներ՝ և կը բռննին հիւանդութեանց սերմերն , ժահահոտ գողորշիներ , թունալի օդ ու ջուր , ապական սնունդ , աղտեղի խշտիք , հետեւապէս ակտաժէտ բուրմունք , տենդ , խիթ , փորհար , գօլէրա , որ այս անգամ կ'ըսուի թէ պարգեւ մ'է մեզ անգլիական շահամոլութեան :

Արդէն Եգիպտոս կրակի մէջ է , արդէն հաղարներով անդարման գօլերահար գլորեցան և գեռ կը գլորին ժահահոտ և արեւատապ մլթնորորտին և կիզիչ աւաղին մէջ : Բայց գօլէրայի ահն ու սարսափը կը պաշարէ նաև Եւրոպա , մահուան սարսուռ աղղերով՝ կը ճարակէ միտք ու սիրտ : Իսկոյն կառավարութիւն , մարդասիրութիւն , բժշկութիւն իրար կ'անցնին և մահագէմ ակտին գէմ գարմաններ կը վնտռեն , այդ անհրաւէր հաւանական այցելուն վաւտելու միջոցներ կ'որոնեն : Ամեն կողմ բժիշկներ խորհուրդի կը նստին , զգուշական միջոցներ կառաջարկեն , թէ և իրենք համամիտ չեն իրարու հետ պատուհասին բնութեան վրայ :

Այս տեղական ու կարճատեւ կը հռչակէ զայն , ափական և ի բնէ ծաւալական կ'անուանէ ուրիշ մը . մին՝ «արաֆոիէի» և շնչմամբ ու շփմամբ հաղորդիչ կ'անուանէ , և միւսն «արաֆէնը» , կամ թէ որ հայերէն բառ մը կ'ուզես , «արաֆէնը» զգուշական անհրաժեշտ պայման կառաջարկէ . միւսն՝ «արաֆէի» օգածաւալ , ճճի , հով կը սահմանէ , այնպէս որ անարգել կը մտնէ ուր որ հակամէտ թուրքեր , շատ լեցուն կամ շատ պարտապ ստամոքսներ , շատ տաք կամ շատ պաղ գլուխներ , բնդակեր և խառնակեր , գինարբու և հայհոյիչ բերաններ գտնէ : Ուստի ողջապահիկ հրահանգներ կը պատուիրէ : Լրագիրներն՝ դեղագիրներ կը դառնան , սիւնակներ կը լեցունեն այնպիսի դեղերու անուններով՝ որ եթէ այդ դեղերն առնուին տգիտաբար՝ մահուան դռներն աւելի շուտ կը բացուին : Այլ և այլ թթուներ խմելն , մինչեւ անգամ պղնձէ զօտի մէջքէն կամ փորէն կապելն , և եթէ կ'ուզես՝ շղթայ մը սաքէն , լապարման մ'է եղեր : Բայց ամենքն օդի , ջրի , զգեստի , բնակութեան , ուտելիքի մաքրութիւն և չափաւորութիւն կը պատուիրեն , ոչ ոք կը պատուիրէ սրտի , յուզմանց և կրից մաքրութիւն : Հետեւապէս դարաւոր աղբեր դուրս ծովը կը թափուին , կոյնոցներ՝ որոց վրայ ոսկեզօծ ապարաններ կը գտնուին՝ կը բացուին , կը մաքրուին , մօրուտ և տղմուտ վայրեր կը

կը ցամբին, թէ և մարդկային յխակալութեան, վատ կրից լճակները կը մնան միշտ ցետոտ ու ժանտաբեր: Ամեն տուն՝ իր բժշկին կը դիմէ, ամեն տէրութիւն իր բուժական մարմնոց խորհուրդին: Տօքթօր Թօվէլ, Վիւլբեան և այլք կը խօսին, ըստ Պ. Բատտէօրի առաջարկի Եգիպտոս քննիչներ կը Ղրկուին որ գօլէրայի տարրը զննեն: Իսկ ժողովուրդներն ո՞ր սուրբին հաւատան, քանի որ ամեն բան մնաթ, անծանօթ է: Վերջապէս ո՞վ պիտի տուժէ ամենէ աւելի, ժողովրդեան ո՞ր դասն աւելի զոհեր պիտի տայ. միթէ հարո՞ւսան. ո՞հ, իր ոսկիներուն վրայ պահ մը տխուր ակնարկ մը կը նետէ, կը հառաչէ ու կը դեղնի. . . ապա կը յուսայ. . . ոսկի ունի, թեւեր ունի, կընայ խոյս տալ, օդին մէջ, ծովու վրայ եղեմական անկիւն մը ապաստան գտնել ու ապրիլ. միթէ վաճառակա՞նն. ո՞հ, իր գրամագլուխն ու շահագիտական հաշիւներն ցիր ու ցան տեսնելով, իրաւ, տեղէն օրն մի քանի անգամ կը ցատկէ, տուժարները կը խառնէ և օ՞ֆ. . . ո՞ւֆ ընելով կը մտածէ, այլ ի վերջէ տարուան շահը կը զոհէ, և գրամագլխէն մաս մը գլխին հետ ազատեւ ճարը կը գտնէ, քաջուելով գիւղ մ'որու օդն առատ ու մաքուր է, կղզի մ'որու քամիները կը վանեն ամեն մահատու փոշի կամ ճճի, կամ նաւ մ'որ կը գիմագրաւէ ամեն երկրածին մահու: Ամենէ աւելի տառապող ու ջարդուողը պիտի

լինի այն դասն՝ զոր ընկերութիւնը դատապարտած է ապրիլ օրն օրին, անօդ, աղտոտ, նեղ սրջերու, վատաուող միջավայրի մէջ. և միշտ ժողովրդեան աղքատ, միշտ գործաւոր դասը կը կրէ մեծին, հզօրին, փառամոլին սըխալանաց դառն հետեւանքը: Հապա մեզի պէս գրագէտներ ի՞նչ պիտի ընեն. շատ խելք պէտք չէ գուշակելու. պիտի գոչեն — Ո՞ր գօլէրա, եկուր ա՛ռ սա գրիչս իմ արդէն կարկամած ձեռքէն. առաջին անգամը չէ որ մահագոյժ դէմքը կը նշմարեմ. ամեն օր Տանտալի՛ տանջանքը կը կրեմ, աւելի ծանր քան տալիք հարուածք՝ 2:

ՇԱՀՆՈՒՐ  
(Թղթակցութիւն)



(1) Տանտալ Լիւզիոյ թագաւորն էր: Օր մը գիջատոր տուն հիւր եկան. Տանտալէս անոնց աստուածութիւնը փորձելու համար իր Պելոպս որդին մորթեց եւ միւր անոնց հրամցուց: Արամագդ զայն գահավիժեց ի Տարտարոս՝ ուր դատապարտուեցաւ անողոք ծարաւ եւ նօթութիւն կրելու: Հազիւ թէ չըրթունքը կը մօտեցնէր ջրին՝ ջուրն իրմէ խոյս կուտար. այն ինչ պտղալից ծառերուն ճիւղերը պիտի բռնէր՝ իսկոյն անոնք վեր կ'ելնէին: (2) Ուշադրութիւն ըրէք այս ընտիր հատուածին ճոխ, բազմագոյն, յստակ եւ յարմարաւոր բացատրութեանց:

ՏՐՏՈՒՆՁԲ

Է՛Տ, մնաք բարով, Աստուած և արեւ՝  
 Որ կը պըլպըլաք իմ հոգւոյս վերեւ . . .  
 Ասող մ'ալ ես կ'երթամ յաւելուլ երկնից ,  
 Ասողերն ի՞նչ են որ՝ եթէ ոչ անբիժ  
 եւ թշուառ հոգւոց անէծք ողբաղին՝  
 Որք թըռին այրել ճակատն երկնքին ,  
 Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՛ւ արմատ ,  
 Յաւելուն զէնքերն ու զարդերն հըրատ . . . :  
 Այլ, ո՛հ , ի՞նչ կ'ըսեմ . . շանթահարէ՛ զիս  
 Աստուած , խոնհ հըսկայ փշրէ հիւլէիս՝<sup>1</sup>  
 Ար ժպըրհի ձգտել՝ սաղել խօսն երկնի ,  
 Ելնել ասողերու սանդուխըն անալի :  
 Ողջո՛յն քեզ , Աստուած դողդոջ էակին՝  
 Ծողին՝ փըթիթին՝ ալոյն ու վանքին ,  
 Գու որ ճակտիս վարդն ու բոյն աչերուս

(1) Խոկն հսկայ փշրէ հիւլէիս. գեղեցիկ հակադրութիւն՝ որ մեծփայլելութիւն տուած է գաղափարին : Հակադրութիւնները եթէ պատշաճ կերպով գործածուին՝ մեծ շնորհ կը յաւելուն ոճին :

Խըլեցիր թըթուումս շըթանց՝ թուին հոգւոյս ,  
 Անպ տըւիր աչացս , թեւք տըւիր սրտիս ,  
 Ըսիր մահուան դուռն ինձ պիտի ժպտիս .  
 Անշուշտ ինձ կեանք մը կազմած ես ետքի ,  
 Կեանք մ'անհուն շողի բոյրի՝ աղօթքի .  
 Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ՝  
 Այժմէն թող որ շանթ մ'ըլլամ դալկահար՝  
 Պըլլըւիմ անուանդ մընչեմ անդադար՝<sup>1</sup>  
 Թող անէծք մ'ըլլամ քու կողըդ խըրիմ ,  
 Թող յորջորջեմ քեզ «Աստուած սխերիմ» :  
 Ո՛հ , կը դողդոջեմ, տժգոյն եմ, տժգոյն ,  
 Փըրփըրի ներսըս դըթսխքի հանգոյն . . . :  
 Հառայ մ'եմ հեծող նոճերու մէջ սեւ ,  
 Թափելու մօտ չոր աչնան մէկ տերեւ . . .  
 Ո՛հ , կայծ տըւէք ինձ , կայծ տըւէք , ապրիմ ,  
 Ի՛նչ , երազէ վերջ գրկել ցուրտ շերիմ . . .  
 Այս ճակատագիրն ի՛նչ սեւ է , Աստուած ,  
 Արդեօք դամբանի մյուրո՞վ է դժուած . . .  
 Ո՛հ , տըւէք հոգւոյս կրակի մի կաթիլ՝<sup>2</sup>  
 Սիրել կ'ուզեմ դեռ , ւ՛ապրիլ ու ապրիլ .  
 Երկնքի ասողեր , հոգւոյս մէջ ընկէք  
 Կայծ տըւէք , կեանք՝ ձեր սիրահարին հէք .  
 Գարուն ոչ մէկ վարդ ճակտիս դալկահար՝

(1) Խորին մտածութիւն , արժանի Շէքսպիրի՝ որ կեսարու վրայ խօսելով ըսած է . «Ո՛վ մեծդ կեսար , ո՞վ գիտէ հիմա խի՞ճ ես թէ աւազ , եւ որ պատի ձեզքը կը լեցնես» : (2) Կրակի կարի : այնչափ յարմար բացատրութիւն չէ :

Ոչ երկնի շողերն ժլպիտ մ'ինձ չեն տար .  
 Գիշերն՝ միշտ դագաղս , աստղերը՝ ջահեր ,  
 Լուսինն յար հուլայ , խուզարկէ վրհեր .  
 Կ'ըլլան մարդիկ որ լացող մը չունին ,  
 Անոր համար Նա դըրաւ այդ լուսին .  
 Եւ մահամերձն ալ կ'ուղէ երկու բան ,  
 Նախ կեանքը , վերջը՝ լացող մ'իր վըրան :  
 Ի զո՛ւր թաւուտներ լըռեցին իմ շուրջ  
 Գաղտնապահ տերեւք չառին երբէք շունչ ,  
 Եւ ի զուր ծաղկունք՝ փըթիթներ գարնան՝  
 Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան . . .  
 Ո՛հ , նոքա ամենքը զիս ծաղրեր են . . .  
 Աստուծոյ ծաղրն է աշխարհ ալ արդէն<sup>1</sup> . . . :

Պ. ԴՈՒՐՆԱՆ

ՀՈԳԻՈՅ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

Սիրելի Եղիա էֆէնտի Տէմիրճիպաշեան ,  
 Թէրճէմանի մէջ հիմա կարդացի Միհրան է-  
 ֆէնտի Արժրունի բարեյիշատակ Տոգթորին՝

(1) Այս տողը խիստ վսեմ է : Սոյն եղերերգու-  
 թիւնը իւր փափուկ , ճոխ , մելամաղձոտ եւ բարձր  
 մտածութիւններով առաջին կարգի գրուած մ'է , եւ  
 մարդ ի խոր կը խոցի երբ մտածէ թէ ասոր հեղինա-  
 կը սրջափ գլուխգործոցներ տարաւ իր հետ ի գե-  
 րեզման քսանեւսի ամեայ հասակին :

մեր սրտի հատորին՝ կանխահաս մահուան վրայ  
 դրած գեղեցիկ տողերդ : Վերջին օրերս ցան-  
 կացայ տեանել զինքն ի մահճի մահուան , կամ  
 գոնէ ընկե՞րակցիլ մինչեւ ցգերեզման . չկրցի  
 կատարել բաղձանքս : Յանկացայ ծերունա-  
 զարդ հայրն և մայրն տեանել : այլ այս յոյժ  
 անկարելի է՝ մանաւանդ այս օրերս , ոչ թէ  
 միայն խուռն զբաղմանցս կամ անձինս ծանու-  
 ցեալ տկարութեան համար , այլ անկարելի է  
 յոյժ ժուժել այն ցաւուն որ կ'զգամ ի հոգիս՝  
 և որ ի տես վշտացեալ ծնողացն անհանգուր-  
 ժելի պիտի լինի , և մխիթարելու խօսք դատ-  
 նելու տեղ գուցէ և ես նոցա վիշտն աւելցը-  
 նեմ . ուստի օգտակար լինելու փոխան՝ վնա-  
 սակար պիտի ըլլայ այցս :

Եւ գիտե՞ս որ շատոնցուրնէ ի վեր գըբզ իսկ  
 տեանել կ'ուղէի , սիրելի Եղիա՝ և չկրցի տես-  
 նել : Բան մը յանձնարարեր էք ինձ ձեր իմաս-  
 տալից տողերուն մէջ . սակայն այս իմ հիւսն-  
 դագին վշտալից տառապալից օրերուս մէջ  
 կարո՞ղ եմ միթէ զձեզ գոհացնել : Այս քո ը-  
 րած յանձնարարութիւնդ առ քեզ կը վերա-  
 դարձնեմ , և կը խնդրեմ որ գեղեցիկ ճառ մը  
 գրես հօգւոյ անմահութեան վրայ : Գրելիք  
 ճառիդ սկզբունքը կամ տարերքը Թէրճէմանի  
 մէջ գրած ճառիդ մէջ տեսայ : Բո սուր մըտ-  
 քովը և թափանցող հանճարովը խնդրեմ , Ե-  
 ղիաս , բացատրէ ինձ՝ թէ ինչո՞ւ Արժրունին

մերձ մահու աւելի հանճարեղ, աւելի խորա-  
 խորհուրդ էր քան անցեալ օրերուն մէջ : Ի՞նչ  
 կը նշանակէին այն իմաստուն խօսքերը . ինչո՞ւ  
 արտասանեց զանոնք . ինչո՞ւ ապապրեց իւր և  
 մեր սիրելի՛ եկեղեցականաց ծերունագոյն հօր՝  
 կարգալ այն գիրքը , զոր գիրտէր թէ ամենա-  
 սիրելին էր իւր հօր , այսինքն Աւետարանը :  
 Ինչո՞ւ ամենայն ջերմեռանդութեամբ սուրբ  
 խորհուրդը՝ իրեն մարմին զգեկցայ պատճառ-  
 եղող հօրը ձեռքէն ընդունեց , երբ հօրմէն  
 առածը հողին , իսկ մեծ ու երկնաւոր Հօրմէն  
 առած հողին դէպի մեր ամենուս ցանկալի  
 յաւիտենից կամարները թռչելու վրայ էր :

Ըսէք ինձ , թէ ինչո՞ւ նուիրական է քեզ և  
 ինձ միանգամայն Հասգիւղի մեռելոց բլուրն ,  
 ուր մեր եղբայրն Շահնազարեան և մեր սի-  
 րելի հայրերն ու մայրերն և այլն կը հանդչին :

Ինչո՞ւ ահաւոր ջերմեռանդութեամբ կը համ-  
 բուրեմք այն հողերը , ուր մեր հայրերը , մայ-  
 րերը , եղբայրները կ'սպասեն՝ թէ և անկեն-  
 դան , թէ և ի հող դարձած :

Ինչո՞ւ ամեն մարդ , և մինչեւ իսկ հազարա-  
 ւոր դիակներ կոխկուտող արիւնուուշտ զօրա-  
 կանն և զօրավարը գերեզմանին առջեւ կը խո-  
 նարհի , կը մտածէ , կը դողայ , և զաշխարհ և  
 իւր աշխարհի կեանքը մոռնալով՝ ուրիշ վսեմ  
 բաներու վրայ կը մտածէ . բովանդակ կեանքը  
 ուրիշ խորհուրդներով անցունող անձը՝ խոհուն

մտածող մ'է հոն . և մինչեւ իսկ վայրագ և  
 կատաղի գլխոց վրայ եղող շրթունքներէ մշր-  
 մունջներ կը լսուին հոն : Ի՞նչ է այս գրեթէ  
 ընդհանուր իրողութիւնը . նախապաշարմունք ,  
 բայց դրանէ չգար այս , այլ ամենուն սիրտէն  
 և մտքէն կուգայ այս դողն ու սարսափն :

Սիրելի եղիա , ինչո՞ւ , երբ մարմինը կը տը-  
 կարանայ , երբ ալ չճաշակեր , ալ չզբօսնուր ,  
 յայնժամ միտքն՝ իմացականութիւնը կամ հո-  
 գին կ'աղնուանայ , կը բարձրանայ , կը լայննայ ,  
 կ'ստուարանայ՝ . կարծես թէ հասուն պտուղ  
 մը իր կեղեւը պատուելով դուրս ելնել կը նը-  
 կըրտի , հողապատեանը նեղ կը գտնայ , և ան-  
 սահման ոլորտ կը վնտուէ , զաշխարհ նեղ կը

(1) Այս մտածութիւնը սխալ եւ աղիտաբեր իսկ  
 է՝ այսպիսի մեծ գրագէտի մը գրչին տակ : Առողջ  
 միտք՝ առողջ մարմնոյ մէջ . ասիկա այնպիսի առած  
 մ'է՝ որուն համոզուած էին ոչ միայն Յոյն եւ Լատին  
 երեւելի իմաստասէրք եւ բանաստեղծք , այլ նաեւ  
 հին Արիք՝ երբ ճգնազգեաց կեանքը դատապարտե-  
 լու համար՝ մեր այս մեծ նախնիք կըսէին . մարդ  
 պէտք է ուտի՝ որ սպրի . եւ Ամերիկացի նշանաւոր  
 փիլիսոփայ մ'ըսած է . «Այս աշխարհիս վրայ յաջո-  
 ղութիւն գտնելու առաջին պայմանն է՝ լաւ կենդանի  
 մ'ըլլալ : (Pour réussir dans ce monde, la première  
 condition c'est d'être un bon animal.) Այո՛ , այն որ  
 չուտեր , չխմեր , իր անձն եւ ըղեղը չուարարեր , բա-  
 ցարձակապէս չկրնար լաւ մտածել , պակասամիտ է  
 եւ թշուառ . առաքինիս ըլլալու համար բարեկե-  
 ցութիւն պէտք է : Բացարձակապէս՝ աշխարհիս թըշ-  
 ուառութիւնք անօթութենէ կուգան :

գտնէ . ես բաղում սիրելեաց մնարից վրայէն լսած եմ զասոնք :

Սիրելի որդեակ , եղիա , ըսէ և բացատրէ ինձ թէ ինչո՞ւ մարդ գոհ չէ իր վիճակէն , իւր բաղձալի վիճակին հասնելէն յետոյ ալ բաղձանքները կը բաղմապատկէ , և այսպէս յանհունս կը բաղձայ , կը խորհի , կ'ուզէ ունենալ բան մը՝ զոր չկրնար ունենալ հոս . ի՞նչ է այս :

Մինչդեռ մարմինը քիչ մը անունդով գոհ կ'ըլլայ , մինչդեռ մարմինը իւր չափէն աւելի չկրնար ուտել խմել՝ առանց խանգարելու , ինչո՞ւ հոգին՝ միտքը չկշտանար , ինչ որ գտնայ՝ քիչ է կ'ըսէ , ինչ որ փնտռէ՝ աւելիին կը նըկըրտի :

Արդեօք ոչնչութեան համար են այս անգուլ անդադար ջանքերն դէպի կատարելութիւն , դէպի յառաջագիմութիւն , դէպի լաւագոյն կեանք . ի՞նչ . . . կ'արժէ՞ քսան , երեսուն , քառասուն կամ հարիւր տարիներու համար այսչափ յոգնիլ : Եթէ ոչնչութեան համար է , ուրեմն թշուառ է մարդն՝ և թշուառագոյն . զի մարդուն ձեռքովը տնկուած ծառը , շինուած քարէ շէնքը , քանի՞պատիկ աւելի կ'ազրին՝ քան զնոյն իսկ զատոնք անկող , յերիւրոզ , յօրինող իմացական էակը : Ուրեմն նիւթը կամ ծառը կամ քարը բարեբաւտիկ է՝ քան զտէր սոցին՝ զմարդ . . . :

Զքեզ կը պարտաւորեմ , սիրելի եղիա ,

քու վեճով լեզուովդ բացատրէ ինձ ասոնք . ես իսկ գերեզմանին մօտեցած , պէտք ունիմ այս իմաստից բացատրութեանցը . . . :

Ըսէ ինձ , ի զո՞ւր՝ անապատները ծիծաղախիտ դաշտերու փոխարկելու կը քրտնին ազգք :

Թէ ի զո՞ւր՝ աշխարհաշինութեան , գեղերու կանգման , քաղաքակիրթ լինելու , իմաստուն լինելու ջան ի գործ կը դնեն ազգք և ազինք :

Թէ ի զո՞ւր՝ լաւագոյն ապագայ կը փնտռեն . ըսէ ինձ՝ թէ պիտի գտնա՞ն այն լաւագոյն ապագայն՝ այս ապերախտ աշխարհին մէջ՝ որ «չսիրէ իսկ զիւրսն<sup>1</sup>» . քանզի աշխարհ՝ զաշխարհասէրներն աւելի արագութեամբ հողոյ կը մատնէ , զի աշխարհի մարդիկ աւելի շուտ կ'ախտանան :

Արդեօք տարակուսելի՞ է Անոր խօսքն՝ որ երբեմն մարդ իբրեւ զմեզ , իւր գերեզմանին մօտեցած ատեն ըսաւ . «Դուք չէք յաշխարհէ , զի եթէ յաշխարհէ աստի էիք , աշխարհ սիրէր արդեօք զիւրսն» :

Արդեօք ուրիշ աշխարհի համար պահուած չէ՞ մարդկային ազգին ամեն դարերու մէջ այս ընդհանուր բաղձանքը , որով կ'ուզէ լաւագոյն վիճակի տիրանալ :

Արդեօք ասո՞ր համար հիները գերեզմաններ

(1) Քրիստոս ըսած է . «Եթէ աշխարհի էիք , ապաքէն աշխարհ սիրէր զիւրսն :

բու մէջ մեռելներու քով վառուած կանթեղ մը կը դնէին :

Արդեօք և մե՞ք այս յուսոյն համար ճրագօք և լապտերօք և այլն կ'առաջնորդենք ի գերեզման , այս լոյսը փնտուելու համար՝ զոր չենք գտներ ի կենիս՝ և անդր քան զգերեզման կը փնտուենք :

Միրելի որդեակ , եղիա ,

Եթէ երբէք կը սիրես զիս ,

Եթէ կը յիշես որ մտաւոր և բարոյական զարգացմանդ համար քիչ մ'աշխատելու պատիւն ունեցած եմ ,

Եթէ կը յիշես որ զքեզ ի՞նչպէս կը սիրէի և կը սիրեմ ցարդ՝

Քու անբասիր կենացդ

Քու անձանձիր աշխատասիրութեանդ

Եւ քու՝ այլոց օրինակ հանդիսանալու չափ ցցուցած ուսումնասիրութեանդ համար ,

կը խնդրեմ որ՝

Ինձ մեծ ծառայութիւն մ'ընելու համար՝ իմ այս յանձնարարութիւնս կատարես :

Ես ալ զանոնք Միհրանին վշտաբեկ հօրը՝ Տէր Գեորգին պիտի զրկեմ :

Նա պէտք ունի այս մխիթարութեանց :

Ես՝ ինձի համար՝ ես ալ յոյժ պէտք ունիմ , զի ոչ շատ հեռի կը նկատեմ այն հանդիսաւոր օրը , յորում կը յուսամ թէ պիտի միանամ իմ Փրկչիս , որ գերեզմաններու բախտը փոխեց ,

Եւ իր երկրպագելի գերեզմանը՝  
Ինչպէս բոլոր իրեն հետեւողաց գերեզմանները անմահութեան դուռ չինեց ,  
Յուսոյ որրան ըրաւ :

ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՍՈՍ

(Արդի Ս. Պատրիարք Կ. Պօլսոյ)

34

Ի Մ Ա Հ

ՎԱՂԱՄԵՌԻԿ ՕՐԻՈՐԻ ՊԵԱՂՐԻՍԻ

Վա՛հ , Պէտղորիս , սեւ հողոյն մէջ քե՛զ ալ դըրին ,  
Քե՛զ ալ կ'ընեց անյագ անդունդ գերեզմանին .  
Քո կոյս ճակտուն մահ իւր պըստա՛կն ամեց տօգոյն  
Եւ շիրմական մըթին ոգեաց հա՛րօ գացիր դուն :  
Որբ մընացեր էիր մօրմէդ , ա՛հ , խեղճ աղջիկ ,  
Սեւ հագեր էր վարդ հասակըդ և քո սրտիկ ,  
Ճուայիր թափուր վանդակիդ շուրջ , ճագո՛ւկ  
անմայր ,

(1) Թող աշխարհաբառի թշնամի տգէտներ ու իմաստակները սնդեն թէ մեր արդի լեզուն անյարար է վեմ գրուածոց . որ մշակեալ լեզուի մէջ՝ որ երեւելի գրագէտն ասկէ աւելի գեղեցիկ խօսած է հոգւոյ անմահութեան վրայ . կարծես թէ անմահական նուագ մ'է որ կը հնչէ մեր ականջներուն , եւ անհաւատն ալ յափշտակուած այս գեղեցիկ լեզուէն , կը կրկնէ ակամայ . « Անմահութեան դուռ չինեց . յուսոյ որրան ըրաւ » :

Մերկ անապատ աշխարհ դարձեր էր քեզ համար:  
 Աչքերդ ետին էր մինացեր մօրկանդ անոյշ,  
 Մուգի, մութի մէջ փաթթուեր քո արշալոյս,  
 Ծաղիկ անցօղ, մօրըդ հողոյն վրայ թուռմեցար,  
 Եւ դագաղին վերեւ զերդ մոմ մի հալեցար:  
 Բայց ո՞ր այն մէկ չքնաղ ձիրքերդ լամբ աննրման,  
 Աղւորութիւնդ, քնքոյշ հասա՞կդ վաղաթառամ,  
 Աղանատի՞ս հոգիդ հեղիկ, մատնե՞րդ ճարտար  
 Չոր ներշնչէր երկնազդեցիկ քո սուրբ հանճար:  
 Տանհինգ գարնանց վարդք պճնէին ճակա-  
 արն լոյս

Հասա՛կ ոսկի, ուր այնքան քաղցր էակ մ'է կոյս,  
 Որ հրեշտակաց իսկ կը գործէ զաշխարհ անոյշ՝  
 Երբոր երկնից աստեղց, անմեղ, ժպտի մեղոյշ:  
 Թիթեռնիկ մ'էր, աշխարհի մէջ զիւր թեւք  
 շղարշեայ

Անբիծ ծաղկանց լուկ հանգուցեր էր ի վերայ:  
 Թռչնիկ մի էր, թռչիլ երգել միայն գիտէր,  
 Քերդուած՝ զոր էն բոյրով լուսով էր շարագրեր՝:  
 Ո՛հ, էն երբ զայն ըստեղծեր էր, երկնից դաշտաց  
 Շուշաններէն նորա հասակն էր յօրինած<sup>2</sup> .

Յաստեղց՝ զիւր բիբա, հոգւոյն մէջ երգ մ'ե-  
 թերային  
 Դրած էր, և նուրբ մատքն էին լարք զուարթ-  
 նոց տաւրին:

(1) Այս սողո՞ մտածման վսեմի նշանաւոր օրինակ կրնայ ըլլալ: (2) Երկնից դաշտաց շուշաններէն նորա հասակն էր յօրինած. էնչ փափկութիւն:

Դաշնա՛կ, գործի ասոււածային, հոգի անհուն,  
 Դաշնակութեան ծո՞վ անսահման և թրթրուոն,  
 Լեզու՛ կըրից, եթերատենչ համըր ըզձից,  
 Հո՛ւր՝ զոր անշուշտ մի Պրոմթեւս՝ բերաւ  
 յերկնից .

Դաշնա՛կ, այս էր Պէտդրիսի հոգւոյն գործի:  
 Դիւթիչ մատներն՝ երբ, ձայներու Ստուածուհի,  
 Մըրըրէին անդ մերթ, և մերթ մերմ ճօճէին,  
 Ի՛նչ խանդալառ նուագներ անտի սղանային:  
 Հազար հոգիք իւր մատներէն մնային ի կախ,  
 Մատին ի ծայր մեր կըրից հետ նա տունոյր խաղ<sup>2</sup> .  
 Լուռ ու անշունչ, կայր հըմայեալ սըրահն ողջոյն  
 Անձայն արտոււր իւր ծափքն էին գեղեցկագոյն:  
 Եւ Պէթոֆէն, Մոցարդ, Հայտըն, Վեպեր, Շոբէն  
 Այս նոր հոգւոյն նուագացն ի լուր յիւրեանց  
 շիրմէն

կը զարթնուին, և, հիացեալ, վարանէին  
 Թէ այն վըսեմ դաշնակքն ինքեա՞նք հիւսեր էին:  
 Դեռ չեմք մուցած զայն երեկոյթս՝ ոյց զիւ-  
 թական

(1) Պրոմթեւս, որդի էր Յաբեթի՝ ըստ առասպե-  
 լաց. սա շինեց զմարդ երկրի կաւէն եւ անոր ոգի  
 տալու համար երկնքէն հուր՝ գողցաւ. ուստի աստ-  
 ուածք զինք գամեցին կովկաս լեռին վրայ, ուր անգղ  
 մը անոր լեարդը կը կրծէր շարունակ, առանց զայն  
 սպառել կարենալու: Գրագիտութեան մէջ կ'ակնար-  
 կեն այս առասպելին՝ շատ անգամ նշանակելու հա-  
 մար այնպիսի մարդիկ՝ որ կ'ուզեն թափանցել ընու-  
 թեան, գիտութեանց գաղտնեաց: (2) Այս սողո՞ մե-  
 ծութեան վսեմ արտայայտութիւն է:

Գիշերններու տայիր հրապոյր , ճարտար կուսան .  
Երկնից կեանքէն կորզուած ոսկի ժամեր տայիր  
Մեզ , և զմայլմանց մէջ մոռնայինք զայս մուժ-  
երկիր :

Շըթնէ ի շուրթ սաւառնեցաւ անունդ գողտրիկ,  
Քեզ բնաւք Տանդէ՛ , քեզ սիրեցին ամեն հողէք .  
Ամեղու թեանդ պսակին փառք զիւրն հիւսեց  
դափնին ,

Աղքատ աղջկան նախանձեցաւ իշխանուհին :  
Ի՞նչ դափնիներ , ո՛հ , ապագայն քեզ կը պահէր  
Փառացդ արծուին յս՛ր բարձրութիւն պիտի  
թեւէր ,

Թէ այդդ այդպէս ճաճանչաւէտ , քանի՞ շքեք  
Պիտի լինէր քո միջօրէն , զի՛ լուսադեղ .

Վերջալուսոյդ շողն է եղեր այդուն քո հուր ,  
Նախագգացմամբ ժպտիս եղեր այնքան տըխուր ,

Այնքան շընորհ , այնքան ձիւրքեր , ա՛հ երկնատուր  
Դիւրաթառամ որպէս վարդին ցնդեցան բոյր :

Եւ արդ շիրմին մէջ կը պատկի հասակդ աղւոր ,  
Յրտին ոգեայ ձեռներ խաղան վարսիցդ յուր ,

Որդեր կրծեն այն քո մողիչ մատունքդ ոսկի  
Ձոր համբուրե՛լ փափաքէին շուրթ այնքանի :

« Ահա եկայ , կ'ըսես մօրկանդ՝ քեզ գրկելու ,  
Քովըդ մնայէ այլ ևս ոչ ինչ զիս կ'արդեղու » .

Եւ կմախ բազկօք գիրկս ածէ քեզ մայրիկդ  
սիրուն ,

(1) Տակդե . Իտալացի հռչակաւոր բանաստեղծ , հե-  
ղինակ Երկնային կատակերգութիւն քերթուածոյն :  
(1265-1321) :

Ժպտի դառն , և փոս աչերն արտօսը հեղուն :  
Հայոց կոյսեր , երբոր ճերմակ տեսնէք շուշան ,  
Կամ վարսագեղ ուռի մ'ի կախ ջինջ յաւազան ,  
Երբ ի տերեւս ճլուլայ զեփիւռ , յափունս արծաթ  
Մնէ՛ ալեակ , կամ ի դաշնակ յածի գիրդ թաթ ,  
Երբ յերազի մի կոյս ոգի յայց ձեզ ելնէ ,  
Կամ թէ անտես Մուսայ ձեզ յունկն երգեր հծծէ  
Կամ ի լանջ ձեր յորժամ թօնին վարդեր տժգոյն՝  
Ո՛հ , յիշեցէք ըզՊէտդրիս մահուան ի քուն :

Ռ. Յ. ՊԵՐՊԵՐՅԱՆ

35

ՀՈԳԻՈՅ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ

Ի ՄԱՀ ՍՏԵՓԱՆՆՈՍԻ

Եղբայրներ ,

Այս խորհրդաւոր լուսթիւնը որ զմեզ կը  
շրջապատէ , այս արտասուահիւս տխրութիւնը  
որ մահի խորչակին պէս կը թառամեցունէ ա-  
մեն ժպիտ , այս այտերը որոց վրայ մի սեւ  
ձեռք անցած կը թուի , այս մերթ ընդ մերթ  
լուսող անյուսութեան սրտաբուխ հառաչները ,  
այս մարած աչքերը՝ որք մի աղիողորմ բողբօ  
արտայայտող երկնապիշ դիրը առած են , և  
ցերեկ առեն պլպլացող այս գիշերային ջահե-  
րը՝ որք մի վաղամեռիկ պատանիի կեանքի ա-

ուաւօտին հետ մահի երեկոյին խառնուրդը այնքան ճշգուծիւնով կը բացատրեն, այս ամենը, աւանդ, արդէն բաւական պերճախօս է համոզելու համար թէ մի կորուստ կայ. և այս սուգի վերմակին տակէ գուրս սլացող անխորշոմ ճակատը կը յաւելու թէ կորուստը տարածամ է . . . :

Մարդ մի տեսակ յամառութիւնով կ'ընդունի այն կորուստը զոր նախագուշակած է. իսկ լքումով և յուսահատ կամակեցութիւնով կ'ընդունի զայն՝ որում չէր մնար. վիշտը՝ որոյ բեռին տակ ձեր ճակատները կը հակին՝ այնչափ աւելի դառն է՝ որչափ անակնկալ. և ես որ չեմ կրօնաւոր, չեմ դար զձեզ ամա համար նախատել. կ'ուզեմ ձեր կակիծը մի պահիկ աճեցունելով իսկ ամուքել անզգայրապէս, անշնչացած պատանիին աղնիւ աղնիւ յատկութիւնները յիշելով. զի «կակիծը յուշ կ'ածէ» ասաց մի հանճար :

Ֆինճանճեանս պատանին ի նոցանէ էր՝ որոց օժիտ կամ ժառանգութիւն է բարութիւնը : Իւր աղնիւ և ամբիծ սիրտովը աջողած էր մագնիսել իւր ընկերակիցներուն համակրութիւնը, որպէս պիտի աջողէր անշուշտ ապագային մէջ երբ ընկերական բազմածուփ յորճանքին մէջ խառնուէր :

Իւր մանկական ձախողութիւններուն մէջ արեւ, դէպ մի գերազոյն ճակատագիր կը թուէր

պանալ իւր հոգին. հազիւ նոյնչափ կարեւորութիւն կ'ընծայէր իւր աջողութիւններուն՝ որոց լոկ մի վաղանցիկ ժպիտ կ'արձակէր. սորա պատանի ուսանողներու քով հազուադիւտ յատկութիւններ են, որք արդէն նորա ապագայ մեծութիւնը կրնային երաշխաւորել : Իւր անարատ ոգին, մի բարեպաշտ մօր ծունկերու խորանին վրայ ընտելացած լինելով՝ կրօնական սքանչելի զգացումներու հետ, յաւիտենականին բողորանուէր սպաս հարկանելն էր իւր գըլխաւոր հաճոյքը, և աստուածսիրութեան բուրվառին մէջ յաւէտ ծխող նա մի խունկ էր անըսպառ. այս սուրբ վայրերը իւր աղօթքներուն հրեշտակային շունչովը զմուսուած են տակաւին :

Մի մեծ ապագայի նախատօն՝ այս ներկայն էր ոչնչանայ տարածամ. էր դիակնանայ այս ճակատը՝ որ գործակից պիտի կանգնէր մարդուն վերածնութեան. էր, մինչ դու իսկ, ո՛վ երկին, այդ մեծ գործին կսպասես անհամբեր : Նախախնամութիւնը, սոյն տիեզերական մայրը, որ չնչին թռչնեկին լերկ թեւերուն փետուր կը հայթայթէ՝ զայն պահպանելու համար ցուրտէն, էր գերեզմանին յաւիտենական ցրտութենէն չպահեց ըզքեզ, ո՛վ պատանի. ապրելու համար քեզ կեանք տալէ յետոյ՝ էր մահէն չազատեց ըզքեզ. ա՛հ, էր :

Ըզքեզ իւր փառքը երգելու համար միթէ խլեց մեր գիրկէն, ո՛չ ինքն է որ բիւր քերթ-

ներ ունի շուրջանակի . և ի՞նչ հարկ քո երգե-  
րուն , մինչ ամեն վայրկեան անթիւ միմունջ-  
ներ կը վերապանան երկրէս . . . և է՞ր տալ  
զայն և ետ առնուլ նոյնժամայն . ի՞նչ , զզջա-  
ցի՞ր զայն ստեղծելու , ո՞վ երկնային իմաստու-  
թիւնն : Ա՛հ , հո՛ս է որ իմաստասէրը կը խաչա-  
ձեւէ իւր բազուկները , կուրծքին վրայ կը հա-  
կէ գլուխը և կը լուէ երկնապիշ , նա՛ որ չգիտէ  
չլանալ , տկարանալ , և մանաւանդ պապան-  
ծիլ . . . : Հո՛ս է որ կրօնն իսկ , մահիճին և դա-  
դաղին վրայ թեւատարած այս սփոփի հրեշ-  
տակը , իւր անշարժ պատուանդանին վրայ  
խախտիլ կը թուի , և մեր վիշտը մեղմելու  
տեղ՝ նոր շիթեր կը յաւելու մեր արտօսքներու  
առուակին մէջ . . . — օ՛հ , քրիստոնեայ լինելէ  
յառաջ մարդ եմք մեք . . . : Հո՛ս , հո՛ս է որ՝  
կամ կոյր հաւատ՝ կամ յուսահատ տարակոյս  
կ'ստանայ մարդ : Ստեփաննոս , սուր մեզ մի  
մաս այն հաւատէն որ այնքան առատ էր քո  
մէջ : Բայց անօգուտ են այս մարդկային բա-  
ցադանշութիւնները , թերեւս , ուրիշ շատերու  
պէս , մի անթափանցելի գաղտնիք է այս , որոյ  
վրայ հոս ճառել ներելի և կարելի չէ ինձ :

Սակայն մի գիսաւորի պէս անցաւ նա մեր հո-  
րիզոնէն , եղբայրներ , օգուտ քաղեմք ուրեմն  
այն լոյսէն զոր իւր ետեւ կը թողու : Իւր վար-  
քը կեանքի անապատին մէջ մի լուսեղէն սիւն՝

(1) Անապատին մէջ լուսեղին սիւն . ակնարկու-

թող լինի մեր առջեւ . իւր յիշատակը թող  
մեր սիրտերը օծէ , և մի մատեան լինի մշտա-  
բաց՝ որոյ առաքինաւէտ էջերը ընդօրինակել  
ջանամք այս կենցաղին մէջ , ուր , աւա՛ղ , շատ  
պէտք ունիմք Մենտորներու . և թէ այսպէս  
վարուիմք , մի փարոս՝ պիտի հանդիսանայ  
Ստեփաննոս , որ իւր կեանքի Ովկիանին եզրը  
մի նշոյլ առաջին սփռելով շիջաւ՝ մեր կեանքին  
մէջ շքեղագոյն մի երկրորդ ցոլացում սկսե-  
լու համար :

Մ. ՉԵՐԱՁ



36

Ի ՄԱՀ

ՊԱՂՏԻԿԻ ՍԵՐՎԵՐԵԱՆ

Պաղտիկն կրտսեր էր յեղբարսն , պատանի  
վեշտասանամեայ , նոր կը միային անոր թուխ  
յօնքերուն հետ թել թել մօրուսք երեսաց ,  
ծիլ ծիլ ընչանցք ունգաց :

Շնորհալի էր , պարկեշտ , փարելի ամենից :  
Հաւասար իւր հօր կը յարգէր զՍ . Հայրիկն ,  
հաւասար եղբարց կը սիրէր նա զիս :

Թիւն լուսեղէն ամպին որ առաջնորդեց հրէից՝ անա-  
պատին մէջ . (1) Փարոս . ծովերու եզերք կամ մէջ  
տեղ՝ կղզիներու վրայ կախուած լապտեր՝ նաւերու  
առաջնորդելու համար :

Ընտանի խանդաղատանաց և գ.գ.ուանաց դո-  
րովով սնած , փափուկ էր , քնքոյշ՝ և հրեշտակի  
պէս անմեղ իւր զգալիքով և հոգւով :

Նա զիս սիրեց Յովնաթանու սիրով , և ես  
անոր Դաւիթն եղայ , անոր մահը սղբացի :

Աչքով անոր հոգեվարքը տեսայ , իբրեւ Գեղ-  
բուայ լերանց վերայ ինկած վիրաւոր , ինկած  
հիւանդագին , ինկած մահացեալ . . . :

«—Ո՛հ , ցաւ է ինձ ի վերայ քո , եղբայր իմ  
Պաղտիկ—»<sup>1</sup> : Վերջին խօսքնկերն ես եղայ ա-  
նոր . . . երբ կ'արտասուէին զինքն ծնողք , քորք  
և եղբարք ի գուճս եկեալ զմահճօք , և ա՛լ  
չբարբառեցաւ նա . . . :

«Կիրակի եկեղեցին պիտի գամ» , ասաց ինձ ,  
օրը շաբաթ էր . և երկուշաբթին ընդ առա-  
ւօսն դագաղով բարձաւ , յեկեղեցին մուծաւ :

Ամբողջ Գուգիւունճուգն լացաւ զնա . կակա-  
նաբարձ կը հառաչէինք ամենեքեանքս . ա՛յն-  
քան շնորհալի , ա՛յնքան սիրելի էր նա :

Կը փղձկիմ տակաւին երբ զինքը կը յիշեմ ,  
և միշտ կը փղձկիմ , քանզի միշտ կը յիշեմ :

Աղէկատուր հեծեծանօք աղօթեցինք վրան ,  
մորմնքելով հեկեկացինք անոր հոգեհանգիտոր :

(1) Յովնաթան Սաւուղի որդին այլազգեաց հետ  
պատերազմելով , զարնուեցաւ եւ մեռաւ Գեղբուայ  
լեռան վրայ . Դաւիթ՝ անոր մտերինը լացաւ անոր  
մահը . եւ իր ողբերուն մէջ կ'ըսէր յաճախ . «Ո՛հ , ցաւ  
է ինձ ի վերայ քո , եղբայր իմ Յովնաթան» :

և արտասուօք աւանդեցինք մարմինն ի հող՝  
հողեակն՝ Հոգւոյն Ատուծոյ :

Անոր տխուր շիրիմը կնքելէն ի վեր՝ ըննիցս  
բոլորեցաւ լուսնակն , բայց չեղաւ ինը վայր-  
կեան , որ չյիշէի զնա , չհառաչէի անոր յիշա-  
տակին համար :

Կսկիծը մաշեցուց անոր տառապակիր մօր  
տիկին Անուշիկին ծնեւական գորովով խորով-  
եալ սրտիկը , տրորեց ծերունի հօր խնամօտ  
աղիքը , թարշամեցոյց քուերց և եղբարց խան-  
դագին վարդագոյն զուարթ ականողիքը , տա-  
կաւին կը սգան կ'ողբան իրենց տարաբաղդիկն  
Պաղտիկ :

Իբրեւ ի սփոփանս մխիթարար Ձեր վշտաց ,  
իբրեւ դուզնաքեայ փոխարինի նշան Ձեր առ-  
իս անկշիռ սիրոյ երախտեաց , ո՛ր տուն Սէր-  
վէրեան , ՇՈՒՇՍՆՍ կ'ընծայեմ ՊԱՂՏԻԿԻՆ յի-  
շատակին :

Հայրենեաց առաքինեաց մահարձանաց ի վե-  
րայ անոր առաքինի անունն ալ դրոշմուած ա-  
նեղծ թող մնայ :

Մատիսի կողերէն տապանաքար մի ,  
Շաւարշանայ հովիտէն շուշան մի ,  
Երասխի եղերքէն ուռեհնույ ոստ մի ,  
Արմաւրի սօսիներէն սաղարթ մի ,  
Եփրատի ափերէն աւազներ ,  
Տղմուտէն՝ տղմատ հողեր ,  
Վարագայ սարի անթառամ ծաղիկներէն

փունջ մի , քաղած մատերովս , բարձած թե-  
ւերովս , ցօղած աչերովս , կը բերեմ՝ շինել  
զարդարել Պաղտիկին գերեզմանը :

ԳՐԵԳՐՆ Կ. ՍՐՈՒԱՆՑՏԵԱՆՑ



37

Ի ՄԱՀ

ԱԶՆԻՒԻ ԼՈՒԹՅԵԱՆ

Ո՛ւր ես Ա՛ղնիւ , տեսանք երթալդ  
Ուրախ դարձիդ չառինք մենք լուր .  
Քեզ գրկելով ճամբայ գըրինք՝  
Գըրկերնիս բաց կ'սպասենք զուր .  
Ո՛հ , ամենուն տըխուր ձայնիւ  
Կը հարցընենք . ո՛ւր է Ա՛ղնիւ :

Ի՞նչ աւանդներ յանձնեցինք քեզ  
Մօրդ ու քըրոջդ արտասուագին ,  
Հարագատիդ և մլտերմաց  
Այրած սրտերն ու՛ ողջոյն յետին .  
Երբ գաս մեզի ուրախ դարձիւ՝  
Ի՞նչ փոխարէն բերես՝ Ա՛ղնիւ :

Ու դեռ ինչե՞ր ենք պատրաստեր  
Թէ զքեզ նորէն գրկենք սիրով ,  
Քեզի նրման ծաղկի փունջեր  
Ու հանդէսներ ցնծուն պարով .  
Բայց սրտերնիս լի է ահիւ ,  
Ո՛հ , կ'ուշանաս , ինչո՞ւ , Ա՛ղնիւ :

Աւա՛ղ , տեսէ՛ք , սուգ առաւ ծով ,  
Չինքը տանող դարձաւ հովիկ ,  
Թեւերըն կախ փըչէ տրտում ,  
Ի՞նչ լուր բերիր մեզի , հովիկ .

— Այն ձեր սրտի հատոյնն ազնիւ՝  
Թըռաւ դընաց , մեռաւ Ա՛ղնիւ :

Վա՛խ , չունեցար , սիրուն Ա՛ղնիւ ,  
Գոնէ տըխուր հողին վըրայ ,  
Արցունքներով մէկ թաց շերիմ՝  
Այս խօսքերով կանգնէր վըրայ .  
« Հոս իր բարքով դիմօքն ազնիւ  
« Ծաղկահասակ նընջէ Ա՛ղնիւ : »

Ու չը լըսես պիտի ափսոս ,  
Քու սիրեղեաց չորս դին բոլոր՝  
Աղեկիդիկ հառաչանքներն ,  
Ոչ սոխակին երգ սըգաւոր ,  
Եւ ոչ երկինք ու՛ աստղունք անթիւ  
Անոյ՛ յօղով լան քեզ , Ա՛ղնիւ :

Թառամեցաւ ծովընկեցիկ  
Փափկասուն վարդ իւր հասակին ,  
Այի ալեաց անդունդին մէջ  
Շիջաւ արեւ այն կտրիճին .  
Յաւէրժ հարսունք գիտախըռիւ՝  
Ծովուն՝ մինակ լան քեզ , Ա՛ղնիւ :

Մ. ՊԵՏԻԿՅԱՆԻԱՆ

(1) Յոյն եւ Լատին դիցաբանութիւնը լեցուցած էր երկինք , երկիր եւ ծով բազմաթիւ աստուածներով՝ որք բնութեան այլ եւ այլ երեւութից պատ-

ՄԻՀՐԱՆԱՅ ԱՐԾՐՈՒՆԻՈՑ

Այլմտադիէն մինչեւ Գեթսեմանի հողն իմ սրտիս համար սուրբ վայրեր ունի : Մտերմի մը ածխւնն է որ աստ կը հանգչի , եղբօր մը շիրիմն է որ անդ կը կանգնի . . .

Գանձի պատիկ նուիրական է ինձ այն մեռելոց բլուրն Հասգիւղի , որ կ'ամփոփէ հօրս , կարապետ Տէմիրճիպաշեանի , բարոյական հօրս՝ կարապետ Շահնազարեանի , և մանկութեան իմ ընկեր Ղազար Յովակիմեանին ածխւններն . . . :

Հասգիւղի մահաբլուրին վրայ տարին նաև հողել երէկ երիտասարդ , մեծիմաստ ու բարեբաստ Միհրան Արծրունին . . . :

Անտիական հասակին մէջ , ուսման համար Բարիզ ուղարկուեցաւ Միհրանիկ , ուր եւրոպացւոց յոյժ բարէնպատ գաղափար մը տուաւ իր հայրենակցաց իմացական ու բարոյական հանգամանաց վրայ : Հազրուագիւտ բերեմաննութիւններն , որովք կըցաւ Բարիզցի

կերն կին . այսպէս ծովուն մէջ՝ բաց ի անոր բուն ատուած Պոսիդոնէ , կային ուրիշ դիք եւ զիցանոյշք , որոց կարգէն էին Օետիս , Ամփիարիա կին Պիսիդոնի՝ որ բազմաթիւ յաւէրժարսուներոով չըջապատուած կը նաւարկէր յաճախ :

դասընկերացն հետ մըցիլ , դեռահաս Արծրունին կը ժառանգէր զայնս իր շնորհազարդ Հօրմէն , այն անուանի Տէր Գէորգ Արծրունիէն , որ Հասգիւղի աւագերէցն և բոլոր Հայ քահանայից երիցագոյնն է տիովքն որպէս և արժանիքով :

Այդ փառասէր քահանայն — փառքն իր վեմագոյն և նուիրագոյն նշանակութեամբ , իմանալով — փափաքեցաւ թէ որդին ալ պատրաստուէր բարձր դիրք մը դրաւել , առաջնորդական , նախախնամական պաշտօն մը վարել ընկերութեան մէջ : Արդ՝ երբ դպրոցական շրջանն աւարտեց սա , բացուեցան իր առջեւ համալսարանական դրուճք , ուստի հաստատութեամբ ներս մտաւ Արծրունին , և դուրս ելաւ յաջողութեամբ մը որ փառաց կը մտնենար : Եւ այսպէս որդին բժիշկ եղաւ մարմնոյ , որպէս հայրն բժշկապետ էր հօգւոյ : Ժեռատար Նէովալի՝ կարծեօք , բարձրագոյն և փափկագոյն արուեստներն են քահանայութիւն և բժշկութիւն<sup>2</sup> : Արդարեւ քահանային և բժշկին համար գաղանիք չունի մարդն , և ժողովուրդք հանապազ տէր և վարդապետ պատուանուն-

(1) Ժեռատ. տը Նեովալ. Գաղղիացի բանաստեղծ ծնած ի Բարիզ 1809 , մեռաւ անձնասպանութեամբ 1855 ին : (2) Արեւելեան հին ազգաց մէջ բժիշկները նոյն իսկ քահանայներն կամ քուրմերն էին , վասն զի բժշկութիւնը նուիրական արուեստ նկատուած էր :

ներն ընծայած են կրօնի և առողջութեան պաշտօնեայներուն<sup>1</sup> : Ճշմարիտ քահանայն ուղղութիւն կուտայ մուշար մտայ , արութիւն կը հաղորդէ վհատ հոգւոց , յոյս և սփոփանք կը պարգեւէ վշտաբեկ և յուսաբեկ սրտից : Ճըշմարիտ բժիշկն ալ միանգամայն կը բուժէ մարմինն և միտն , սրբելով մին՝ իր ախտերէն , ազատելով միւսն իր նախակապներէն :

Այսպէս քահանայ է ծերունազարդ Տէր Գեորգ Արծրունին , այսպէս բժիշկ էր երիտասարդ Տօբթօս Միհրան Արծրունին . . . :

Եւ հայրենասիրութիւնն , «այն բանն - ըսաւ Օտեան - որ դեռ կանգուն կը մնայ մարդոց յուսոյն և բղձից աւերակացը վրայ» , հայրենասիրութիւնն , Հայուն այսօր այն մայր առաքինութիւն , Արծրունին՝ եւրոպոսոյց բազում Հայ երիտասարդաց հակառակ , առաւել զարգացած ու զոտւած բերաւ Եւրոպայէն , այդ սուրբ ու կենդանարար զգացումն :

Երբ շուրջ երեք ամերէ յառաջ , ամբողջ ձըմեռ մը կուգար ամեն շաբաթ կրծոցս կպել իր սուր ունին և իմանալ տխուր ախտիս փոփոխմունքն , յետ աւարտման աշխատիցն , փափաք կը յայտնէի լսել իմաստասէր բժշկիս կարծիքն ազգային և արտաքին անցից վրայ , ու երկիւ-

(1) Եւրոպական եւ ամերիկեան ազգեր ոօքթօս պատուանունը կուտան աստուածաբանին կամ քահանային եւ բժշկին միանգամայն :

ղածութեամբ կ'ունկնդրէի ես ալ այն խոր և լուսաւոր խորհրդածութեանց , զորս նոյնքան խորին հայրենասիրութիւն և մարդասիրութիւն մը ևս առաւել կը կենդանացունէին : Փութով կը մասնակցէր Արծրունին ամեն ազգասիրական գործոց , ու կ'աշխատակցէր մարդասիրական վաստակոց : Բարենպատակ ամեն ընկերութեան ընկերակից , ամեն հայրենասիրաց և իմաստասիրաց խորհրդակից , ամեն գրագիտաց աջակից , համայնից բարեկամ , Հասգիւղի Թաղական խորհրդոյ և ազգային Երեսփոխանական Ժողովոյն ալ անդամ էր :

Ամեն ուր որ մարդիկ կը ժողովէին յանուն գիտութեան և յանուն գիթութեան , ամեն ուր որ կը հաւաքուէին Հայք յանուն վերածնութեան , Արծրունին ներկայ էր անդ մտածմամբ և արդեամբ , եթէ ոչ հանապաղ արդեամբ :

Եւ սակայն՝ — զարմանալի բան — այդ երիտասարդն որ այնքան խղճմտօրէն կը կատարէր իր պաշտօնն և պարտիքն , որ այնքան եռանդեամբ ու լրջմտութեամբ կը ծառայէր ազգային՝ թէ մարդկային դատին , այն երիտասարդն , որ կեանք ու սփոփանք կը սփռէր իր ճանապարհին վրայ՝ մահն ի հոգին ունէր ինք , ու ստէպ իր շրթանց վրայ կուգար այն չարաշուք բառն զոր Շօքընհատէր<sup>1</sup> իր յուսա-

(1) Շօքընհատէր՝ հռչակաւոր նիւթական (մաթէ-րիալիսթ) փիլիսոփայ Գերմանացի :

հատ իմաստասիրութեան բնաբան ընտրած էր :  
 Երկու ամիսներէ յառաջ, օր մը գացի Պօլիս՝  
 իր բժշկատան մէջ՝ այցել Տօբթօու Արծրունին,  
 և ըսի նմա . «Կուրծքի հիւանդութիւնս փա-  
 րատեցաւ, երբ արդեօք պիտի փարատի գլը-  
 խոյս ալ հիւանդութիւնն» : Ժպտեցաւ այն  
 քաղցր՝ այլև սուր ժպիտով՝ որ ստէպ իր շըր-  
 թանց վրայ կը փթթէր, որ կը շողար յաճախ  
 Արծրունիին արծուի աչաց մէջ . ժպտեցաւ, այլ  
 իր ժպիտին մէջ ինձ թուեցաւ նշմարել անբա-  
 ցատրելի բան մը, որ տխուր նախադրացման մը  
 կը նմանէր . «Ես ալ — ըսաւ — գլխու բժիշկ կը  
 փնտռեմ այս քանի՛ տարիներէ ի վեր . . . » և  
 յարեց, ևս քան զես տխրելով . «Մենք դաս  
 մը մարդիկ ենք, եղբայր, որք անդ իմադրելի  
 միտում մ'ունինք պեղել մարդկային մտաց  
 կարողութենէն վերադաս խնդիրներ . այդ  
 խնդիրներն զմեզ պիտի մաշեն . . . պիտի մա-  
 շեն ամբողջ սերունդներ և ամբողջ մարդկա-  
 յին ազգն . . . » — «Ուրեմն բոլոր գիտութիւն-  
 ներն, բոլոր բժշկական գիտութիւնն ու բոլոր  
 այս դեղերն՝ որ ահա, կարող չեն բուժել մար-  
 դուն բարոյական հիւանդութիւններն : Չեն  
 կարող մեր սրտին անհուն և անլախճան տեն-  
 չանաց գէթ առօրեայ դադար մը տալ, պատաս-  
 խան մը, պատասխանի ստուեր մը տալ Սփինքսին՝

(1) Սփինքս՝ առաստիակալ հրէշ մը՝ կնոջ գլխով եւ  
 առիւծի իրանով, կը նստէր Թէբէի ճամբուն վրայ եւ

մեր մտաց՝ որ անողոր կը շարէ իր ահաւոր ա-  
 ուեղծուածներն . . . » —

«Ընդհակառակն, պատասխանեց՝ իբր ակա-  
 մայ, գիտութիւնն իսկ է պատճառ մեր դըժ-  
 բախտութեան . Սուրբ գրոց Աստուածն է՞ր  
 պատուիրեց մարդուն չճաշակել գիտութեան  
 ծառոյն պտուղէն . Ռոստմ՝ ալ ո՞չ ապարէն  
 իրաւունք ունէր, որ գիտութիւնն ալիտաբեր  
 կը նկատէր մարդկային երանութեան . . . » :

Մեկնեցայ մտածով, կրկին տեսութիւն  
 մազթելով բժշկիս և բարեկամիս . . . :

Ո՞ր, ո՞ մտերիմդ իմ, ո՞ւր արդեօք զիրար  
 պիտի տեսնենք վերստին . . . : Անցնիւր դար որ  
 ծնի, անցնիւր օր, անցնիւր արեւ որ ծագի,  
 ևս առաւել կը թանձրացնէ գերեզմանի վճին  
 մթութիւնն ? :

Ամեն նոր գիւտ, ամեն նոր լոյս ևս առա-

հանելուկներ կ'առաջարկէր անցորդաց . ո՞վ որ չկա-  
 բենար լուծել զանոնք, անմիջապէս կը գիշատուէր  
 հրէշէն : Եղիպոս ասոր առաջարկած հանելուկը լու-  
 ծելով, հրէշը կատարութեամբ ճիշ մ'արձակեց եւ  
 նետուեցաւ ծովուն մէջ, (1) Ռուսոս (Ժան-ժազ)  
 ծնեալ ի ժրնէվ 1712, Գաղղիացի ամենէն հռչակա-  
 ւոր փիլիսոփայներէն մին եղաւ . իր վարդապետու-  
 թիւնն էր թէ՛ մարդիկ երջանիկ ըլլալու համար պէտք  
 է որ նախնական կենաց վերադառնան . քաղաքա-  
 կրթութիւնն՝ մոլութեանց եւ չուսուութեանց ադ-  
 բիւր կը համարէր : Իր գլխաւոր գործերն են՝ Էմիլ,  
 Լա Նուվիլ Էլօիզ եւ Դաշն ընկերական կոչումները :  
 (2) Այս հատուածը ահաւոր եւ վսեմ է :

ւել, աւա՛ղ, կը մերկացնեն ու կը նսեմացնեն մարդկային էութիւնն . . . : Հին իմաստութիւնն քաղցր մեղամաղձութեամբ մը կը յեղ յեղէր. «Հող է մարդն և ի հող պիտի դառնայ . Աստուած է հողին՝ և առ Աստուած պիտի վերադառնայ» : Նոր իմաստասիրութիւնն՝ դառն և իբր դիւային ուրախութեամբ մը կը հռչակէ . «Հողի, մարմին, արարած, արարիչ՝ ոչնչութիւն ամենայն ինչ . . . : »

Դու որ պերճախօս, որ հողեշունչ քո լեզուաւ, մեծ մարդու մը տապանին վրայ կը փառատէիր երբեմն մտացս երկբայանքն և անմահութեան հաւատն յիս կը վերահաստատէիր, յայտնէ՛ ինձ, վեհիմնատ Վարժապետեանն, ո՛ր պիտի միանանք վերատին մեր այն սիրելեաց, որք մի առ մի կը մեկնին, հողուն ընկեր ու որդերուն կեր ըլլալ . . . : Զի ամեն փոս որ կը բացուի՝ կը բռնայ վերատին և հողւոյս անդունդներն . զի ամեն կոչնակ մահու, որու ձայնիւն հաւատացեալն սուրբ արտասուք կը հեղու, իմ աշանջիս, աւա՛ղ, կը հնչեցնէ չարաշուք բառն՝ որ գուցէ բառն իսկ է արարչութեան —

Ոչնչութիւնն . . . :<sup>1</sup>

Ե. ՏԵՄԲՅԱՆՊԱՇԵԱՆ

(1) Այս պատուական գրուածը ամեն գովեստ կ'արժէ, զի ամեն տեսակ գրական գեղեցկութեամբ չի է ծայրէ ի ծայր :

ԱՌ. ԼՈՒՍԻՆ

Լուսին, դու ասող խորհրդալոյս,  
Նիմփայ՝ երկնից ամօթլեած,  
Մեղամաղձի ճակատըդ կոյս.  
Ամպեայ շղարչիւ սքօղած,  
Սիրող տուերց՝ ժամուց լըսիկ,  
Ոսկի մազերդ ցիր և ցան,  
Երկնից դաշտաց մէջ երբ մենիկ  
Մոլորաքայլ կուգաս ման,  
Եւ քո աչաց մի հեղիկ բոց՝  
Կիցայ յանկարծ ի խաւար  
Ուր զիմ՝ յուշոց և երազոց  
Գիտեմ տըխուր զհեռանկար .  
Առ քեզ ի վեր զարտասուագին  
Հանեմ զաչկունս իմ խոհուն,  
Եւ տրտմանոյ յերես քոյին  
Պիչ՝ հարցունեմ, ո՞վ ես դուն :  
Արդեօք իրա՞նք Անահիտն՝ ես,  
Համեստութեան դիցուհի,  
Որ գողանալ լոյսէն կուզես  
Զքնաղ հրապոյրքդ տարվելի :  
Եթերց դժխոյ մ'ես դու սյրի :

(1) Նիմփայ, Եհմօ (յունարէն բառ) յաւերժարմն  
(2) Լուսին՝ Անահայ պատկեր կը նկատուէր Յոյն եւ Լատին դիցաբանութեան մէջ : Անահայ վրայ տես Ծաղիկ, Ա. Մասն երես 154 :

Որ՝ ի գիշեր սեւաւքօղ՝  
 Յերկնից ի ծագ ինչ ամայի  
 Խնդրես շիրիմ՝ մի ի դող:  
 Կամ՝ արեւու դո՛ւտորն ես բամբիշ  
 Հրագէս ասողի մ՝ սիրահար,  
 Եւ ա՛յնր ի խոյզ նազես շրջիս  
 Սրտատըրսփ ի թափառ:  
 Կամ՝ մի ոգի՞ ես դու գլթած  
 Յայդ կերպարան լուսանիւթ,  
 Որ յայց կեղնես Լքեալ շիրմաց  
 Եւ հիւզեկին ցած ու մուլթ,  
 Մի ցօղ կաթեղ ի սեաւ անդր հող  
 Զոր մահացուաց աչք մոռնան,  
 Եւ սպըրդեղ մի քաղցրիկ շող  
 Հիբին յանժպիտան օթեւան:  
 Թէ խանդից ջահ ելոյց ըզքեզ  
 Աստուծոյ մատն անդ յեթեր,  
 Զի քերթօղին ըզհուր վառես  
 Հանես զողին իւր ի վեր:  
 Կամ՝ թէ կացոյց քեզ մրտերիմ՝  
 Սիրող՝ ոգեաց մենասէր,  
 Զի քեզ յաւանդ տան ըզսրտին  
 Իւրեանց երդմունս և զիղձեր:  
 Թէ յեզր երկնից մի մշտափառ  
 Յուսոյ փարոս, զի մլթոյն  
 Ի դաշոս յորժամ՝ ծըփայ աշխարհ,  
 Զը կորուսէ զդէմն ուղւոյն:  
 Կամ՝ մանաւանդ՝ արդեօք Էին

Մի տարփատենչ խո՞հն ես բոց,  
 Որ ասողէ յասող իւրոյ ձեռին  
 Գրնաս գգուել ծնունդքն հոծ:  
 Թէ մի աչքն ես անհուն սիրոյն  
 Որ զանհունիւ կը գրգայ,  
 Հսկես անքուն, Է՛ ի քո ծոցոյն  
 Յոյս՝ լոյս յերկիր յայտ տեղայ:

Ռ. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

40

ԼՃԱԿ

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,  
 Ու չեն խայտար քու ալեակք,  
 Միթէ հայլոյդ մէջ անձկաւ  
 Գեղուհի՞ մը նայեցաւ:  
 Եւ կամ միթէ կըզմայլի՞ն  
 Ալեակքդ երկնի կապոյտին,  
 Եւ այն ամպոց լուսաթիթիթ՝  
 Որք նըմանին փրփուրիդ:  
 Մեղամաղձոտ լըճակ իմ,  
 Քեզ հետ ըլլանք մրտերիմ,  
 Սիրեմ քեզի պէս ես ալ  
 Գրաւիլ՝ լըռել ու խոկալ:  
 Որքան ունիս դու ալի՛  
 Ճակատս ա՛յնքան խոկ ունի,  
 Որքան ունիս դու փրփուր՝  
 Սիրոս այնքան խոց ունի բիւր:

Այլ եթէ դողդ ալ թափին  
 Բոյլքն աստեղաց երկնքին ,  
 Նըմանել չես կրնար դուն  
 Հողւոյս՝ որ է բոց անհուն :  
 Հող աստղերը չեն մեռնիր ,  
 Ծաղիկներն հոտ չեն թուփիր ,  
 Ամպերը չեն թրջիր հող ,  
 Երբ խաղաղ էք դու և օդ :  
 Լըճակ , դու ես թագուհիս՝  
 Ձի թ' հովէ մ'ալ խորշովիս ,  
 Դարձեալ խորքիդ մէջ խըռով  
 Ձիս կը պահես դողդ զալով :  
 Շատերը զիս մերժեցին ,  
 «Քրնար մ'ունի սոսկ — ըսին .  
 Մին՝ «դողդօջ է , գոյն չունի» —  
 Միւսն ալ ըսաւ — «կը մեռնի : »  
 Այ ոք ըսաւ — հէք տըղայ ,  
 Արդեօք ինչօ՞ւ կը միայ ,  
 Թերեւս ըլլայ գեղանի  
 Թէ որ սիրեմ , չը մեռնի : »  
 Այ ոք ըսաւ . — սա տըղին  
 Պատուենք սիրտը արամազին ,  
 Նայինք ինչե՛ր գրուած կան . . . »  
 — Հոն հրդեհ կայ , ոչ մատեան :  
 Հոն կայ միսիր . . . յիշատակ . . .  
 Ալեակքդ յուզին թող , լըճակ ,  
 Ձի քո խորքիդ մէջ անձկաւ  
 Յուսահատ մը նայեցաւ . . . :

41

Վ Ե Ր Ջ Ի Ն Վ Ա Ր Դ

(Գերմաներէնից)

Վերջին վարդ , վերջին վարդ ,  
 Սիրականիս վերջին զարդ .  
 Նա քեզ հանեց իւր կրծից  
 Ինձ պարզ եւեց , վերջին վարդ :  
 Մանկութեան ոսկի ժամերն  
 Անցե՛լ են անդառնալի ,  
 Կորած սիրոյս յիշատակ  
 Դու ես միայն , վերջին վարդ :  
 Գարնան օրերն անցե՛լ են  
 Տօթ ամառն է ինձ էրում ,  
 Միշտ սպասում եմ քու տեսքին  
 Դուն ամառուան վերջին վարդ :  
 Երջանիկ կեանքիս օրերը  
 Յաւ են դարձել առաջիս ,  
 Ուրիշ օրեր , ուրիշ կեանք  
 Միտքըս բերիք , վերջին վարդ :  
 Շատ չի տեւել կը բացուի  
 Առաջիս սեւ գերեզման ,  
 Էս աշխարհից միայն քեզ  
 Հետըս կ'ստնում վերջին վարդ :

ՄԱՆԿՈՒԹԻՒՆ

Սուրբ արբեցութեան անմեղ տարիներ ,  
 Մաքուր հրճուանքի դուք անհոգ օրեր ,  
 Չեզ երգել եմ ես , երբ անուշահոտ  
 Ժպտում էիք ինձ որպէս առաւօտ :  
 Պայծա՛ւ մանկութիւն , ո՛ւր են ներդաշնակ  
 Քո մեղեդիքը , քո քնքուշ վիշտեր ,  
 Եւ հով , և արեւ , և սէր անուշակ ,  
 Եւ երջանկութիւն և դալար վարդեր :  
 Թէ դուք գընացիք , անցաք յաւիտեան ,  
 Եւ դառնալու չեա , է՛՛ + + + երա՛ւ :  
 Ա՛խ , միթէ Աստուած , ալիք ծերութեան  
 Պէ՞տք է ծածկեն ինձ — ո՛վ դառն պատուհաս :  
 Ա՛խ , միթէ և ե՞ս մահի զգեստով  
 Պիտոյ է կաղամ՝ մի ոտքի վերայ .  
 Միթէ վիզըս ծուռ , դողդոջուն ձեռքով  
 Նեցո՛ւկ պիտ՝ առնեմ՝ որ փոքրիկ ոյժ տայ :  
 Արի՛ , մանկութիւն , արի՛ և այսօր ,  
 Թող մի ժամ ևս լինիմ բաղդաւոր ,  
 Ծաղկազարդ գարնան ուռիների տակ ,  
 Թող գարձիդ կենաց լցնեմ ես բաժակ :  
 Յորացէ՛ք փոքր ևս , ըսպէք անգին ,  
 Այցելու եկէք նուառտ ձեր երգչին .  
 Հողուս նպատակն փառքով կնքեցէք ,  
 Եւ այն ժամանակ բարեա՛ւ մնացէք :


ԻՄ ՄԱՀԸ

Եթէ տրժոյն մահու հրեշտակ  
 Անհուն ժպտով մ'իջնէ իմ դէմ . . .  
 Շողիանան ցաւքս ու հողիս՝  
 Գիտցէք որ դեռ կենդանի եմ :  
 Եթէ ճակտովս արտօսազօծ  
 Զիս պատանի մէջ՝ ցուրտ զերդ վէմ  
 Փաթթեմ , դընեն սեւ դագաղը ,  
 Գիտցէք որ դեռ կենդանի եմ :  
 Եթէ հնչէ աբխուր կոչնակ՝  
 Թըթուուն ծիծաղն մահու դժխեմ ,  
 Դագաղս առնէ իւր յամբը քայլ ,  
 Գիտցէք որ դեռ կենդանի եմ :  
 Եթէ մարդիկն այն մահերգակ՝  
 Որք սեւ ունին և խոժոռ դէմ՝  
 Համաւրժուեն խունկ ու աղօթք ,  
 Գիտցէք որ դեռ կենդանի եմ :  
 Թէ յարդարեն իմ հողակոյտ ,  
 Եւ հեծեծմամբ ու սրգալէն  
 Իմ սիրելիք բաժնուրին ,  
 Գիտցէք որ միշտ կենդանի եմ :  
 Իսկ աննըչան եթէ մընայ  
 Երկրի մէկ խորն հողակոյտն իմ ,  
 Եւ յիշատակս ալ թառամի ,  
 Ա՛հ , այն ատեն ես կը մեռնիմ :

ԱՇՈՒՆ

Ո՛ւր էք, ծաղկունք դուք փայլիչլունք,  
 Ո՛ւր ձեր այտեր անուշ հոտով.  
 Ո՛ւր ձեր պչրանք ու փափկութիւն՝  
 Եւ ծոց լըցեալ շաղ մարդարտով:  
 Ինչո՞ւ հովիկ, անգո՛ւթ հովիկ  
 Յուրտ համբոյրներ կուտայ ձեզի,  
 Մոռցա՛ւ արդեօք իւր սէր գողորիկ  
 Եւ իւր գգուանք փայլիայելի:  
 Ո՛ւր թիթեռնիկ հողաթեւեան  
 Ձեր բաժակին հիւթոց կարօտ,  
 Որ գայր թերթից ձերոց գունեան  
 Տանել ըզբոյր հեռու և մտ:  
 Ա՛հ, ո՛ւր սոխակն իմ սիրակէզ՝  
 Որ տերեւոց նստած ի շուք՝  
 Հալէր կարմրիկ վարդին ի տես,  
 Եւ կողկողէր սրտամաշուք:  
 Ձը կայ զեփիւս, չը կայ ծաղիկ,  
 Եւ ծաղկատարի չը կայ թիթեռ,  
 Ձը կայ սոխակ, ոչ վարդենիք  
 Լըցեալ ցօղով մարդարտայեռ:

Մ. ՊԵՏԻԿՅԱՆ



ՈՂԲ Ի ՎԵՐԱՅ ԲԱՐԵԿԱՄԻՆ

Ո՞վ ինձ բարեկամ, ո՞վ ինձ մտերիմ, ո՞վ ետ  
 պիտի տայ ինձ իմ մտերիմ բարեկամս:  
 Ա՛հ առնն:  
 Քան ըզպատմական անձինս աւելի կ'արժէր  
 նա. իրեն նմանը բիւրաւոր մարդոց մէջ մէկ  
 հատիկ կը ծնի. շատ մը վատերու փոխարէն  
 Աստուած երբեմն այսպիսի ոմն կը ստեղծէ որ  
 միսիթարուին մարդիկ:  
 Արի արանց էր նա, բնաւորութեամբն արի,  
 արի հանճարով, սրտովն ալ արի:  
 Մեծ ևս էր. բարութիւնն էր անձնաւորեալ.  
 աղքատին ու հիւանդին բարեկամ, բարեկամ  
 մեծատանց և ամենուն բարերար:  
 Պարտաւորութեան ձայնը իր պատգամն էր,  
 և ուրիշ ձայն չուղեց լսել. առաքինութիւնը  
 իր բնութիւնն էր՝ և օր մը չը թուլացաւ ի սի-  
 րոյն:  
 Այլ թէ թուլացաւ, աւա՛ղ, և այն իր վեր-  
 ջին օրն եղաւ:  
 Ո՞ր ամպեր, սե՛ւ ամպեր՝ եկան մթազնել  
 քու պայծառ միտքդ ու առողջ դատողու-  
 թիւնդ, ո՞վ իմ բարեկամս:  
 Ըզքեզ սիրեցին Պօսֆօրի կրկին ախունքը,  
 ձերն ու աղքատ քեզ օրհնեցին, երխտասարդք

սխրացան ի քեզ՝ ու մեծամեծք և մեծատունք պատուեցին . ամեն ազգէ մարդիկ ու ամեն աստիճանի մարդիկ քեզի գիմեցին :

Ամենուն հասար , ամենուն օգնեցիր , աննըման արհեստովդ , աննըման խելքովդ , աննըման ձեռքովդ :

Ուր որ գացիր՝ շատ անգամ յուսահատութեան լացը դադրեցուցիր , յուսոյ ժպտը փայլեցուցիր . սրտիդ բարութենէն ու բնաւորութեանդ կորովէն միշտ բան մը կը հաղորդուէր ամենուն :

Միայն սիրեցիր , ոչ զքք ատեցիր , ու միայն կեանքդ ատեցիր :

Անյուշ և անյոյս ըզք ուղիդ ընթացար՝ մինչեւ որ յօգնեցար :

Ինչո՞ւ արդեօք .

Ատուած էն զօրաւոր իմացականութեանց կայծ մը միայն տուած է յաւիտենական ճշմարտութիւնը թափանցելու համար , դու զայն կայծն առ ոչինչ գրեցիր :

Աշխարհի բաները ուրիշ մարդոցմէ աւելի պայծառ կը տեսնէիր . ինչ որ պայծառ չը տեսար՝ մերժեցիր :

Իրերն իրենց հետեւանքներէն դատելու վարժած էիր միաբղ . երկնից ներքեւ շատ անիրաւութիւն ու անդթութիւն տեսար , յաւիտենական արդարութիւնն ու գթութիւնը չըմբռնեցիր , և ուր որ շոշափելի հետեւանք չը

տեսար՝ հոն իմացականութիւնն ու զօրութիւնը ուրացար :

Ա՛հ , զի չը ճանչցար դու քու հայրդ որ յուշածէր քեզի , ու անոր սնարին չը բազմեցար՝ որ իւր վերջին վայրկենին սրտապնդելով ըզքեզ , երկինքն՝ ու երկնքին մէջ ամենուս Հայրը ցուցնէր :

Ձք ճանչցար նաև ինչ որ երկնից երանութեան դուշակն ու ճաշակն է յատիս , ու բանի տեղ չը դրիր այն բաներն որ գեղեցկին զգացումը կը զարգացնեն ի մարդ :

Եւ ըսիր . « Որովհետեւ կենաց մէջ իրական բան մը եթէ կայ՝ այն ալ տառապանքն է , ուրեմն պէտք չը կար որ ծնէինք » : Իբրեւ թէ յաւիտենական խորհուրդք պիտէին սահմանափակիլ այս անցաւոր աշխարհին ու աղցաւոր կեանքին մէջ :

Ու երբ տեսար որ կամաց կամաց օրն ա՛լ իրիկուն պիտի ըլլար , յառաջ քան դժամն վարագոյրը քաշել ուղեցիր , չը նայելով բարեկամացող որ շուրջդ էին ու բարեկամիդ որ հեռուն էր :

Ու առխարխափ գնացիր կարծր ու պաղ աւազին վրայ , խիճերուն վրայ , ժայռերուն վրայ , շուրերուն մէջ , ծովուն մէջ ոչնչութիւն գտնելու :

Գարձի՛ր , ետ գարձի՛ր , տակաւին պէտք ունինք այն ազնուական գլուխդ տեսնելու՝ ուր երբէք վատ խորհուրդ մը չէր յղացած :

Գարձի՛ր , տակաւին շատ վիշտեր կան սփռ-  
 վերու , շատ նկուն սիրտեր կան զօրայնելու ,  
 ու նայէ՛ , որչափ ձեռքեր երկնցած են քեզի .  
 դարձի՛ր , չըլլայ թէ՛ Աստուած որ քու կեանքդ  
 պարգեւ մ՛ըրաւ ամենուս՝ ըզքո՞ մահդ պա-  
 տուհաս մ՛ընէ շատերուն . . . :

Այլ չէ , նա աւանիկ աներկմիտ կ'ընթանաս  
 ու չես լսեր անհուն աղաղակը որ կը բարձրա-  
 նայ ետեւէդ՝ ժողովրդեան ամեն կարգերէն .  
 ալիքներուն աղաղակն ալ չես լսեր :

Լսէի՛ր դոնէ վերջին վայրկեանիդ Աստուծոյ  
 ձայնը սրտիդ մէջ :

Ո՞ դիտէ :

Կ'ըսեն թէ այն դժնէ ծովածոցին մէջ դեռ  
 ծովամոյն չեղած՝ երկար ժամերով շըջեցար ,  
 ժամեր ի բուն , նայելով անշուշտ ծովուն , նա-  
 յելով նաեւ երկնքին . խորհուրդք արդեօք  
 նորանորք չը թաւալեցի՞ն քու միտքդ այն մի-  
 շոցին , և արդեօք երկինք չիջեցո՞ւց արդէն  
 հողուոյդ մէջ , ի վարձատրութիւն անտողիւտ  
 և առաքինի կենցաղիդ , իւր յաւիտենական  
 գթութեան ցօղն անմահարար<sup>1</sup> :

Գ. Ս. ՕՏԽՆ

(1) Ժամանակակից ամենէն նշանաւոր մարդոցմէ  
 միոյն՝ Քեաթիպեանի մահուան ողբը յօրինելու հա-  
 մար ասկէ աւելի մեծ հանձար , սրտաշարժ գրիչ չէր  
 կրնար գտնուիլ :

## ԱՅԼԵԻԱՅԼ Ք

46

ՄԱՀՈՒԱՆ ՊԱՏԻԺ

Պարոններ ,

Թոօքմանի<sup>1</sup> լուսանկարը տեսայ :

Այն մեծ ճակատներէն է իւր ճակատը՝ որոց  
 վրայ մատը դնելով կը ստեղծէ Աստուած զնո-  
 սա , որպէս կ'ասէ չդիտեմ՝ ո՛ր բանաստեղծը :  
 Իւր կրպերուն տակ , որոց ծայրերը վար կ'իջ-  
 նեն ուղղաչիծ , երկու մանրիկ բիւրերու մա-  
 հիկները կ'երեւին . նայուածքին մէջ մարմարէ  
 յուսահատութիւնը և նոր ծնած արհամարհոտ  
 անտարբերութիւնը իրարու կը խառնուին . աչ-  
 քեր չեն կենդանի՝ որք կը նային , արձանի աչ-  
 քեր են՝ որք կը յառին , կը պաղին : Երթիթացած  
 համբ այտերը կը ցուցնեն թէ պարկեշտութիւ-  
 նը իւր ծիրանի թեւիկներով չէ տարցուցած  
 զնոսա : Իւր պերբեւեշտներուն<sup>2</sup> վրայ ժամա-  
 նակը աղուամազի թեթեւ հետքեր սփռելով  
 անցած է : Շուրթերը , բունի իրարու մէջ մը-  
 տած կառչած , մարդկութեան դէմ տամուկ

(1) Թոօքման. ոճրագործ երիտասարդ մը : (2) Պե-  
 րեւելտ . քթէն վար , պէխի տեղերը :

և ցուրտ շանթեր ունին, և մի գաղտ լեզու՝ որ չխօսիր, կը շարժի, և որոյ շարժումը հայհոյութիւն է միայն: Նա մի ըմբիշի ջլրտ, մտտ վիզը ունի:

— Այժմ, նկարչի պէս, որ, մի դէմքի զանազան մասերը աւարտելէ յետոյ, հանրական վրձինով կը միաւորէ զնոսա, Թռօբմանի մարմնային մասնաւորութիւնները ի մի ձուլելով՝ կ'ունենամք մի ուժեղ երիտասարդ, ծանր դէպքերու տակ ընկճուած: Այս մարդը տասն ևիննամեայ էր: Ինը մարդ սպաննեց: Գլխատուեցաւ:

Այս բառերը լսող զանազան դասի մարդեր բնականապէս զանազան խոհերու կը դառնան: Զարմանալի չէ այս. զի ո՞ր բանը մի տեսիլի տակ երեւցած է մարդերու. այն աստղին մէջ՝ որ երկնի կապոյտը ոսկէխատոյտ՝ կը պճնէ, մի աստուածութիւն տեսան մոգերը և մեռեալներու հոգի նշմարեցին քերթողները, մինչ գիտունները հողի կոյտ հռչակեցին զայն: Որպէս ամեն աչք իւր մասնաւոր տեսնելու կերպը, նոյնպէս և ամեն ճակատ իւր մասնաւոր խորհելու կերպը ունի: Ինչ որ կ'ինը կը խորհի ոճրագործին վրայ՝ չէ այն՝ զոր այրը կը խորհի,

(A) Հրատ աստեղ վրայ մասնաւորապէս՝ գիտունները զանազան կարծիք ունին, եւ որ նշանաւոր է իւր կարմիր գոյնով եւ յետախաղաց ընթացքով:

և ինչ որ այրը կը խորհի՝ չէ այն զոր իմաստասէրը կ'որոճայ:

Երջանիկ եմ ապաքէն՝ զի կրցած եմ կանուխ հաշտեցունել զիս այն մեծ ոգիներուն հետ, որք այս մի դարէ աւելի է որ մի մեծ խնդիրի խաչակրութիւնը կը ստանձնեն և տարբեր կլիմաներու և անուններու տակ մի և նոյն փառքով կը մարտնչին. որք իտալիայի մէջ վիքօ կ'ասուին՝ և կը համոզեն, Պէքքաուիա կ'ասուին՝ և կը տրամաբանեն, Ֆիլանճիէուի կ'ասուին՝ և կ'օրինադրեն, Ֆռանսայի մէջ Մօնդէսքիէօ կ'ասուին՝ և կը յիշեն, Դիւուկօ կ'ասուին՝ և կը վարեն, Լամաութին կ'ասուին՝ և կը յուզեն, Նոր-Աշխարհին մէջ Ֆռանքլին կ'ասուին՝ և ըյս կը տան, Նոր-գարին մէջ Իւկօ կ'ասուին՝ և շանթ կը տեղան:

Այս հանճարի մարդերը սպառած են ամեն փաստ. ուստի, անխոհեմութիւն է միտքի արծիւներուն զհետ պնդիլ՝ երկու փետուր ունենալով իբր թեւ. անխոհեմութիւն է նետուիլ այն ջերմ խնդիրներուն մէջ՝ ուր ձայն ունենալու համար իմաստասէրի միտ, պերճախօսի լելու, բանաստեղծի սիրտ, իրաւագէտի աչք ունենալ պէտք է: Սակայն փորձեմք, տղայն է՝ որ անհոգ և ծիծաղկոտ, իւր ձեռքը դէպի հուր կը ձգէ: — Մարդասպանէն վեր, զոհերէն վեր, կախաղանէն կամ կառայինատէն վեր, մի իրողութիւն կայ՝ որում հարկ է վերածել

ամեն մասնաւորութիւն , « մահու պատիժ » ն է այն :

Տասնևութերորդ դարուն մէջ մարմնական տանջանքին բարձումէն ի վեր , ահա մի դար է՝ որ խորհող անձեր մահու պատիժին խսկաւ բարձումը կը պահանջեն : Աւելորդ է հոս թըւել նոցա փաստերը . աւելորդ է ասել թէ որպէս նոքա կը հաստատեն մարդկային կեանքին անբռնարարելի լինելը , և կեղքակացունեն թէ մարդ կրնայ պատժել մարդը , այլ չկրնար ջնջել դայն : Համոզուիլ ուղղները կը զրկենք մեծին իւկօի , որ անշուշտ դարուս Աւետարանը գրեց իւր մագական գրիչովը , որ մի շանթ է ինքնին՝ չգիտեմ ո՛ր կիկղոպայէն ձուլուած<sup>1</sup> :

Մեք , մի թանձրացեալ օրինակի վրայ խորհելով , դայս միայն կ'ասեմք՝ թէ ո՛վ կրնայ ապագայէն յառաջ վաղել և հառտալ թէ մի կեանք այնպէս պիտի վերջանայ՝ որպէս սղըսաւ . ո՛վ կը համարձակի երաշխաւորել անծանօթին . նա՛ որ մի քսանամեայ թուօրման կը դիւատէ , կրնայ համոզել ըզմեզ թէ , նորա արեւէն թերեւս եօթանասուն տարի մարելով , վնաս չէ պատճառած բնաւ : « Բայց , պիտի ա-

(1) Ո՛ր կիկղոպայէն ձուլուած . ակնարկութիւն դիցաբանութեան այն կարծեաց , թէ « կիկղոպայք Հեփեսոսս կազ աստուծոյն հսկողութեան տակ կը դարբնէին Սրամագդայ շանթերն՝ Նտնա լերան խորերուն մէջ » :

սեն . Նորա կեանքը կրնայ մահաբեր լինիլ նոր փէնքերու » : հաւանական է այդ . այլ ո՛վ կ'ասէ թէ պէտք է ազատ թողուլ մարդասպանը . բանտի մէջ պահեցէք զայն , և մի պատկերազարդ լէ Գլեյուու տուէք՝ որ կարդայ . . . :

Ամեն անգամ որ կիյօգիւնի գործին կը ճըռնչէ , ամեն անգամ որ նորա սանդուղներէն վեր կ'ելնէ մի մարդ , ամեն անգամ որ այն ճարտար դանակը մի կեանք կը չքացունէ անխօսուկ , ոչ ոք կրնայ իւր հոգւոյն մէջ թաղել այն ձայնը՝ որ կը բարձրանայ զինքն ալ մեղապարտ հոչակելու համար : Յանցաւորը , որ կառավնատ կ'ելնէ , իւր ետեւէն կը քաշէ մարդկութիւնը իբր ստուեր . թանձրացեալն է որ կ'իյնի , վերացեալն է որ կը պատժուի : Այն սուղոյդ արիւնին մէջ , որ դանակին սայրէն կը կաթկըթի՝ որպէս ջուրը թիկն ծայրէն , ընկերութիւնը իւր ոճրագործութեան փաստը կը կարդայ , և մի ինկնող եղբօր արեան անձնիւր շիթը մեր ամենուն ճակատին վրայ մեղսակցութեան կարմիր կնիքը տաքէտաք կը սեւեռէ : Ամեն անգամ որ եղեռնագործը դատարարաւուած չէ որպէս պէտք է , ամեն անգամ որ ստակի համար կը զարնէ , մեր ամենին սիրտին կը տայ այն մահաբեր հարուածը , և մարդասէրին միտը դէպ Հօտիլի-Հաուզ<sup>1</sup> կը սլանայ . . . :

(1) Վիկտոր Հիւկօյի բնակալայն յՄեգլիա , ուր կեցաւ իւր քսորանայ գրեթէ ամբողջ ժամանակ :

Պարմենէ՛ր, գիտեմ որ պիտի զարմանան շատեր, և թերեւս պիտի կշտամբեն զիս, պաշտպան նկատելով զիս թռօբմանի. այն «հրէշ»ին որպէս կ'անուանեն զայն դասականները<sup>1</sup> Բանդէնի ոճիբը յիշելով: Բայց թող գիտնան թէ, ոճրագործը պաշտպանելով, ես մարդը կը պաշտպանեմ: — Օ՛հ, մի՛ պնդէք թէ մի հրէշ է նա, մի՛ պնդէք թէ ուրիշ կառով շինուած է նա, մի՛ պնդէք թէ «մայրիկ, մայրիկ» դուռը մանուկներուն կուրծքը մխեց անտարբեր այն ազիտաբեր դանակը, որ նոցա մատղաշ սակրներուն մէջ երկու կտոր եղաւ . . . օ՛հ, մարդկութեան պատիւի՛ն խնայեցէք: Ես չեմ սիրեր և չեմ կրնար հաւտալ թէ այսչափ նուաստանայ մարդը, գերագոյն Սրարչին այդ գերագոյն արարածը, զոր այնքան բարձր գոյներու տակ կը տեսնեմ և որոյ վսեմութիւնը կը դաւանիմ աջս լանջիս վրայ դրած և աչքս դէպ երկին համբարձած: Օ՛հ, մի՛ դատապարտէք. գիտէ՞ք, ի՞նչ է մուրումը. գիտէ՞ք, ի՞նչ պաղ քիրտեր կը քրտնի այն ճգնաժամին մէջ մուրբեալին ճակատը . . . :

Ա՛հ, ի՛նչ հեշտ է, մի խառ ի վար մուշտակ ուսը առած, քաղցր անցուցած, կրակարանին գլուխը անցած, վճիռ հատանել թէ հրէշ է նա. փայլուն բառ. այլ քննեցէք զոր կը դա-

(1) Դասականներ. իմաստասիրաց կամ գրագիտոց կարգ մը. (սքօլասթիք):

տապարտէք, և սասանելով պիտի տեսնէք թէ նորա ափին մէջ դո՛ւրք դրած էք այն դանակը:

Այո՛, մեք այն դանակը յանձնեցինք յանցաւորին. «զա՛րկ» ասինք, և երբ զարկաւ՝ «է՞ր զարկիր» դուչեցինք: Օ՛հ, ասէք ինձ, մարդկութիւնը յանցաւոր չէ՞ երբ կը թողու որ թըշուառութեան մէջ տառապի մի պատանի, մի տանուկիննամեայ տղայ, որ մաշի՝ «ա՛խ, հինգ հարիւր ֆռանդ ունենայի» ձայնելով. . . . Եւ այսուհետեւ, թող դան համոզել զիս որ Լէ Ֆեռուսը չսիրեմ. թող Պապը՝ Ժան-Վալթանի հասակէն աւելի երկար մի լնօքե՛ս՝ հրատարակէ և բանագրէ այդ մատեանը<sup>2</sup>: Երսնի՛ նմա որ ժամանակին վեհավճիռը ունի: Մի Ժան-Պաղիսդ թռօբման կեղնէ, և կ'անմահացունէ վիթթօռ իւկօն:

Ինչ որ ալ լինի, ոճրագործը մի մուրբեալ է, և մուրբեալին կից չեն տար, ձեռք կը տան:

Մ. ՁԵՐՍԳ



43

ՄԱՀ ՏԱՐՎԻՆԻ

Ներկայ դարուս նշանաւոր հանճարներէն մին ալ աներեւութացաւ: Չարլզ Ռօպէրթ Տար-

(1) Էնտերս. Պապին արգելած գրոց ցանկը: (2) Լէ միգերապլը բանադրուած գրոց կարգէն է:

վին ոչ ևս է : Սա անոնցմէ չէր՝ որոնց փառաւոր շիրմին վրայ ծննդեան ու մահուան թըւականներն միայն կը կարդանք , այլ անոնցմէ՝ որոնք անմահութեան կոթող կը կանգնեն և իրենց անուն դարք դարուց կ'աւանդեն խնամով : Չինքն լաւ ճանչցուցած ըլլալու համար՝ բաւական է ըսել՝ թէ Տարվին նոյն էր Անգլիոյ համար , ինչ որ էր երբեմն Հըմպոլթ<sup>1</sup> Գերմանիոյ և Քիւվիէ<sup>2</sup> Ֆրանսայի համար : Տարվին իր նախնական կրթութիւնն իր ծննդավայրն Շրիւզպըրի Գերմանական դպրոցին մէջ առաւ , և երկու տարի Էտիմպուրիի համալսարանին դասախօսութեանց հետեւելէն վերջ մտաւ Քեամբըրիճի Քրայսլի Գէլէր՝ ուր աւարտելով իր ընթացքը՝ գիտութեանց վարդապետի աստիճանն ընդունեց : 1821 ին Պիկլ անուն պետական նաւով գիտնական աշխարհաշրջութեան մ'ընկերացաւ՝ իրրեւ ընտելոյց , և երբ հինգ տարի վերջ վերադարձաւ հոլլանդիք՝ հրատարակեց իր Օրագիրը՝ որ այցելած զանազան երկիրներուն պատմական և երկրաբանական խորհարկութիւնքը կը պարունակէր :

Այդ ժամանակէն ի վեր՝ Տարվին Անգլիոյ մէջ իր գիտնական հետազոտութիւնքը յաւաջ

(1) Հըմպոլթ, Գերմանացի երեւելի բնախօս և գրագէտ . (1769-1858) : (2) Քիւվիէ, Գաղղիացի հռչակաւոր բնախօս , գաղչ հնագիտութեան . (բալէօն-թօլօթի 1769-1832) :

կը տանէր : Երկրաբանական , կենդանաբանական և գիտնական զանազան նիւթերու վրայ հրատարակութիւններ ընելէ վերջն , «Տեսակաց ծագումն ի ձեռն բնական ընտրութեան» անուն գլուխգործոցն ի լոյս ընծայեց , որ այնքան վիճաբանութեանց առարկայ եղաւ : Իր յաջորդ գործերն նպատակ ունեցան բացատրելու այն տեղեկութիւններն՝ որոց վրայ կը հիմնէր Տարվին իր եզրակացութիւնքը :

1871 թուականին հրատարակուեցաւ իր այն գործը , որով մարդկային սեռին ուրկէ ծագում առած ըլլալը կը բացատրէր<sup>3</sup> :

Չանազան ակադէմիաներու անդամ , մարդկութեան սքանչացումն իր հետ իջաւ Տարվին ի գերեզման :

Երանի՛ անոր որ անմահ անուն կը թողու . որ ստուերի պէս չանցնիր այս աշխարհէս : Օրհնեալ ըլլայ մարդկութեան այսպիսի բարեկամաց յիշատակը :

(Թղթակցութիւն)

(1) Origine des espèces par la sélection naturelle հիանալի գործը կը յանձնարարենք մեր ուշիւ երիտասարդութեան : «Գրագէտ ըլլալու համար անհրաժեշտ է գիտութիւնն» , ըսած է մեր ազգային մեծահոգակ և գիտնական բժիշկ Տ. Փէշտիմալճեան էֆէնտի : (2) Եթէ Տարվին մեր մէջ ըլլար՝ «անհաւատ է» ըսելով անօթի կը մեռցնէին և չէին թաղեր ալ . բայց Անգլիացիք — աշխարհիս ամենէն բարեպաշտ և առաքինի ազգը — զայն թաղեցին Վէսմինսթրի արքայաբանը՝ մեծին Քրօմվելի և Նիւթընի քով :

ՅԱՌԱՋԱԴԻՄՈՒԹԻՒՆԸ

Ի՞նչ է յառաջդիմութիւն :

Յառաջդիմութիւնն , այսինքն այն օրէնքն՝ զոր գերագոյն իմաստութիւն մի դրած է մարդկութեան վերայ , այսինքն մարդկային ընկերութեան կենաց անհրաժեշտ մի պայմանն , ժողովուրդներու բարոյական էութեան աճումն , մարդկութեան ձգտումն դէպ ի կատարելութիւն , բարոյական աշխարհի հորիզոնէն ճըշմարտութեան և արդարութեան արեւուն տակաւ բարձրացումն , և ճշմարտին առջեւ Սըտոյն , Բարւոյն առջեւ Չարին , Գեղեցիկին առջեւ Գձձին , Լուսոյ առջեւ խաւարին , Երանութեան առջեւ Թշուառութեան տակաւ տեղի տալն ու նահանջն կորակոր :

Յառաջդիմութիւնն , այսինքն անտառէն յետոյ քաղաք և պալատ , մերկութենէն յետոյ մետաքս և բեհեզ , խոզկաղինէն յետոյ Դեմետրի՝ պարգեւքն . այսինքն Մողոքէն՝ յետոյ Յիսուս , մարդագոհէն յետոյ աղօթք , քուրմէն յետոյ քահանայ , Չեւսէն՝ յետոյ Աստուած . այսինքն մեհենադրոշմ՝ տառերէն յետոյ գիրք :

(1) Դեմետրէ կամ Սերեզ , հնձոց աստուածուհի : (2) Մողոք . Բաբելացւոց եւ Փիւնիկեցւոց Աստուածորում մարդագոհեր կ'ընէին : (3) Չեւս , Սրամազդ :

և մամուլ , սուրէն յետոյ գրիչ , հաւատաքնննութենէն յետոյ խղճի ազատութիւն , աւատականութենէն՝ յետոյ ժողովրդային վեհապետութիւն . այսինքն առագաստէն յետոյ շուգի , Իկարոսէն՝ յետոյ Մոնկոլֆիէ՝ , հովուական տիկէն յետոյ քնար և դաշնակ , վայրենեաց ուիւներէն յետոյ Մոցարդ և Պէթօֆէն . այսինքն ներկայէն յետոյ ապագայ , չլթային տեղ պսակ , պատերազմին տեղ մտաց և հոգւոյ զօրութեան մրցահանդէս , ոււմբին տեղ բան , աղգայ տեղ մարդկային եղբայրութիւն , Քաղցին և Լիութեան կռուոյն տեղ մարդկային ընտանիքին սեղանն հասարակաց , հեծութեան տեղ երգ , անիծից տեղ օրհնիք . այսինքն ընկերային աշխարհին մէջ Լոյսն՝ արեւ , և Սէրն՝ մթնադրտ :

Թ. Յ. ՊԵՐՊԵՐՆԱՆ

(1) Աւատական իշխանները , ժողովուրդը իբրև իրենց ստացուածքը կը նկատէին : (2) Իկարոս՝ որդի Դեզալուի փախաւ իւր հօր հետ Կրետէի լաբլորինդոսէն՝ մոմէ կպցուցած թեւեր շինելով իրեն : Սա շատ մօտենալով արեւու , մոմը հալեցաւ , թեւերը փրթան եւ անխոհեմն ինկաւ ծովուն մէջ : (3) Մօնկոլֆիէ (եղբարք) հնարեցին օդապարիկը . մէկը մեռաւ 1799 ին միւրը 1810 ին :

ՄԱՅՏԱ ԱՌ ՏԻԿԻՆ ՍԻՐԱ

Կենանքը հակապատկերաց շարք մ'է : Գեղեցկաբայր ծաղկան մօտ՝ որ դէպ երկինք կը նայի :  
կը տեսնես ուրիշ մ'որ դալկահար և գլխիկոր գետինը կը ծռի . կը տեսնես մերձ ժպտին արտասուքը , մերձ կենաց մահը<sup>1</sup> :

Յուլիանէս որ թարմ գեղեցկութեամբն ու բարեարտութեամբը կը փայլի , բարեկամութիւն հաստատեց հիւժեալ պատանւոյ՝ մի հետ զոր կարծես թէ մահն իբրեւ հարսն ընտրած է անձին : Որք մ'է նա . իւր մայրը մեռեր է ծընընդարեբութեան միջոցին . գերեզմանէն ծըլած ծաղիկ մ'է :

Պ. Պետրոս թ... իւր հայրը , կենաց անդորրութիւնները կը մատակարարէ այդ ախտաբեկ որբին . բայց ի՞նչ օգուտ , քանի որ Հրանոյշ զուրկ է մայրենի գորովէն : Օտար շահախնդիր ձեռաց յանձնուած էր կենացը խնամատարութիւնը : Խեղճ հիւանդն Ասիոյ առողջարար օ-

(1) Մերձ ժպտին , մերձ կենաց . աւելի յստակ կըլլար ըսել ժպտին մերձ , կենաց մերձ . նախդիրներու , ածականներու դասաւորութիւնը յաճախ տեղի կուտայ մթութեան եւ երկգիւմութեան : (2) Պատանւոյ մի . պէտք էր ըսել օրիորդի մը կամ մանկամարդ աղջկան մը . վասն զի հայերէնի մէջ պատանիք մանչու կ'ըսուի գրեթէ միշտ : Պատանուհի ալ չըլլար :

դէն եկաւ դարման վնասելու . իւր բնակութիւնը մօտ է մերինին՝ որով ստեպ առիթ կունենանք զինքը տեսնելու :

Ծովեղերեայ դաշտ մի կայ մօտակայ ափանց վրայ՝ բազմադարեայ՝ ծառերով հովանաւորեալ : Այդ ընդարձակ վայրին մէջ կը տիրէ ահաւոր լուսթիւն մի զոր կ'ընդհատէ թռչնոց դայլայլիկը միայն : Մերթ ընդ մերթ վանկ մի կը լսուի , ուրիշ մի կը պատասխանէ առաջնոյն , և յանկարծ երաժշտական ամբողջութիւն մի կը կազմուի : Ի՞նչ կը խօսին թռչունք , ի՞նչ կ'ուզեն : կը ճանաչե՞ն արդեօք իբրեւ զմեզ վիշտն ու հրճուանքը , կը ճանաչե՞ն ծնողաց սրտին ցաւը , կը ճանաչե՞ն կենաց պատրանքը . կ'ողբա՞ն սիրեցեալ բացակայի՞ վրայ , կուլա՞ն , կը հիւժի՞ն անհնարին բաղձանքներով : Ի զուր ջանացի մեկնել անոնց խօսակցութիւնը . նոյն տղիտութեամբս մնացի : Այդ սքանչելի վայրը բնութեան սիրահարաց ուխտատեղին է կարծես : Ստեպ կ'երթանք հօն՝ և ծառի մը հովանւոյն ներքեւ անդորրաւէտ ժամեր կ'անցընենք : Յայսմ վայրի հանդիպեցանք տարաբազդ Հրանոյշին՝ որ կը շրջագայէր մեկամաղձոտ դիմօք՝ խնամատար տիկնոջ հետ : Անհուն

(1) Բազմադարեայ . ինչ պատճառ կայ չըսելու բազմադարեան : Եթէ ամեն ոք ուզածին պէս ձեռէ , ծայրատէ լեզուն՝ ո՛ր կ'երթայ այն : (2) Աւելի աղէկ էր ըսել՝ բացակայ սիրելւոյ , առջինը գաղղիական ո՞ճ է :

համակրութեամբ դբաւուած էինք . իւր աշ-  
 նահար դէմքն , իւր նուաղուն աչքերն , իւր  
 կռնախն՝ որ սակաւ ինչ կամարածեւ եղած էր  
 տկարութենէ , իւր անոյշ և տխուր կերպա-  
 րանքը զինքը կը հանդիսացնէին իրրեւ անկեալ  
 հրեշտակ մ'որ երկրիս վրայ յուսահատ կը թա-  
 փառի : Գորովալից աչօք կը նայէինք իրեն և  
 ինքը մեզի . և մանաւանդ առաւել համակիր  
 նայուածք մի կ'ուղղէր աղջկանս : Գուցէ հա-  
 սակի նմանութիւնն էր պատճառն , և կամ  
 բազդատութիւն մ'որ երեւան կը հանէր բոլոր  
 իւր դժբաղդութիւնն : Երիտասարդութիւնը՝  
 շինծու պատշաճութիւնն արհամարհելով՝ սըր-  
 տին լեզուին կը հետամնի . ուստի օր մի Յու-  
 լիանէ մօտեցաւ հիւանդին , հետը խօսեցաւ ,  
 և այն օրէն ի վեր անբաժանելի են : Այդ ա-  
 նոյշ արարածը զիս երբեմն մայր կ'անուանէ ,  
 և ինքզինքը Յուլիանէին կատարեալ քոյրը  
 կարծելու համար կըսէ : Կը պատմէր մեզ իւր  
 լքեալ վիճակն երկրիս վրայ , զինքը խնամող-  
 ներուն շահախնդիր ընթացքը , որով կը պար-  
 տաւորէր բոլոր զգացումներն իւր սրտին մէջ  
 ամիովիւելու , և Աստուծոյ գաղափարին մէջ ոյժ  
 քաղելու , բաղդին հարուածոց դէմ դնելու  
 համար , ինչպէս և զինքը կըծող ախտին հպա-  
 տակելու : Ահա պարզ և հոգեմաշ վէպն իւր  
 կենաց :

«Գիտեմ , կըսէ , թէ աշունն աղետալի պիտի

ըլլայ ինձ , չորաբեկ տերեւը պիտի ըլլամ՝ զոր  
 սաստիկաշունչ հողմը մուռացութեան վիհը պի-  
 տի նետէ» : Այս խօսքերն յանչափս կը տխրե-  
 ցընեն զմեզ : Յուլիանէ՝ երիտասարդութեան  
 վատահութեամբ լի կեանք կը խոտոտնայ ծաղ-  
 կահասակ տառապելոյն , երջանիկ օրեր կը ներ-  
 կայացնէ աչացն առջեւ . և երբ անկարողու-  
 թիւնը կը տեսնէ իւր բարեկամուհին համոզե-  
 լու , անոր վիզը կ'իջնայ արտասուելով :

ՍՐՐՈՒՅԻ ՏԻՍԱՐ

ՏԻԿԻՆ ՍԻՐՍ . ԱՌ ՄԱՅՏԱ

Մարդ ունի այնպիսի վայրկեաններ , ուր  
 զարհուրելի կերպիւ կ'զգայ առանձնութեան  
 բեռը : Գու հիւանդ մի կը ինամես , կը տքնիս  
 անքուն , անոր շունչը կը դիտես , և կը կարծես  
 շարունակ որ մահն զքեզ անկէ կը բաժնէ :  
 Յուզմունքէ յուզմունք կ'անցնիս , վարանմանց  
 մէջ կ'ապրիս , ցաւերով կ'ապրիս . բայց վերջա-  
 պէս կ'ապրիս , զի ամենայն ինչ կը շարժի ի  
 քեզ : Սակայն երբ միտքը կարծես թէ անխը-  
 լիրտ է , թէ մարդս անշարժ զանգուածի կը  
 վերածուի ձանձրոյթէն , չգիտես , Մայրո՛ս ,  
 թէ ո՛րքան դառնապիւն է զգալ առանձնու-

Թիւնը բազմութեան մէջ . զգալ՝ որ մեր ներկայութիւնն և ոչ զգացում մի կ'արթնցունէ տխրութեան կամ ուրախութեան , ոչ յուսոյ , և ոչ պատրանաց : Զգալ որ աննշմարելի առարկայ մ'ենք , զգալ՝ որ ոչ երջանկութիւնն ենք և ոչ դժբաղդութիւնը , զգալ մեր բանականութեան և զգացմանց ոչնչանալը , զգալ վերջապէս՝ որ կեանքն ենք մահուան մէջ<sup>1</sup> . ո՛հ , քանի՛օ՛ն սոսկալի է այս վիճակը :

Երբեմն կը շրջագայիմ նարնջենեաց և ձիթեանեաց անտառներուն մէջ որոնցմով օժտուած է Քօրֆու : Երբ այդ դալարագեղ աշխարհն՝ շուրջս անուշաբոյր մթնոլորտ մի կը կազմէ , և իւր հիանալի դիրքովն աչքերս կը բերկրեցնէ , կը թուի ինձ յայնժամ թէ թափառական և և օտար ոգի մ'եմ որ կ'անցնիմ կ'երթամ անշըշուկ : Սակայն կան այնպիսի վայրկեաններ որ կ'իմանամ թէ յիս կեանքը կ'արթնայ , թէ յիս ամենայն ինչ կը մունչէ , կը գուրգուրայ , կը մրմնջէ . կը յիշեմ թէ դուստր էի , ամուսին և մայր . կը բազձամ ներդաշնակութիւն մի կազմել շուրջս՝ որուն արձագանքը լսելի ըլլայ բարեկամ սրտի մէջ , և ինձմէ և ոչ բան մի պիտի մնայ՝ յիշատակ մ'արթնցնելու համար :

Առանձին եմ յիսուն տարիներուս ծանրու-

(1) Աւելի բանաստեղծական եւ հեղինակին գաղափարին աւելի յարմար չէր ըսել . զգալ՝ որ մահն ենք կենաց մէջ :

Թիւնը տանելու . վա՛յ անոր՝ որ ոչինչ ունի սիրելու կամ ատելու : Ստոյգ է որ ատելութիւնը սարսափելի ընկեր մ'է . բայց վերջապէս շարժում կ'ազդէ ի մեզ՝ և զգալ կուտայ թէ գոնէ կ'ապրինք : Ոչ , մարդս առանձնութեան համար ստեղծուած չէ . օղակ մ'է այն՝ որ ուրիշ օղակներու հետ շարայարուած մարդկութեան շղթային տեւողութեան կը ծառայէ : Երբ առանձին մնայ՝ աստ անդ կը տարուբերի , կ'աւլուի , կը հալածուի , և հուսկ վերջնական կերպիւ կը կորսուի : Այսպէս ուրեմն մարդկային բանականութեան և զգացման ամբողջութիւնը կը մղուի լռելեայն դէպի ոչնչութիւն :

Անձնական տկարութիւնն կ'առանձնացընէ զիս ընկերութեան մէջ . ընդ վայր կը կարծէիք բաւականանալ մեր մտածութեամբն և կամ մեծ հանճարներու երկերովն : Մարդս կը կարօտի շարժուն բանականութեան՝ որ կը կենդանացնէ զինքն երբեմն նայուածքով և երբեմն ձայնիւ : Հառաչանքը՝ ժպիտը , մունչումը , զուարթ կամ տխուր արտասուքն , ասոնք կեանքը կը կազմեն : Խոյս տալ վշտէն ինչպէս հաճոյքէն՝ ոչնչանալ է , և այս է իմ բաժինս աշխարհիս վրայ :



ԻՐԻԿՈՒՆ Մ՝ Ի ՊԵՅՅԻՒՔՏԵՐԷ

Կիրակի օրն արեւամայրի ժամանակ Պէօյիւք-տէրէի հրապարակն իջայ . շրջագայութեանց և դբօսանաց , կենսալի շարժմանց և բնական գեղեցկութեանց տեսարանի մը հանդիսատես եղայ : Լսելու և տեսնելու , դիտելու և խորհելու բաւական ընդարձակ և ազատ ասպարէզի մը մէջ գտնուիլս , ժամերուն անձանձիր սահիւլը զգացի , և գոհունակութեամբ խառն տպաւորութենէ մը դրդուելով՝ իւրովի բսի . Մե՛ղք որ ժամանակը շուտ կ'անցնի : Ստուգապէս մենք ենք անցնողն և ոչ թէ ժամանակն՝ որ անանց և անայլայլելի է , և որ տեւողութեան անբաւութիւն մ'է անջրպետներու անբաւութեան պէս : Բայց եթէ ոչ իրապէս՝ գէթ առ երեւոյթս՝ ժամանակը կ'անցնի , երկիրն իր առանցքին վրայ յաւիտենապէս կը թաւալի , լոյսն ու խաւարն անընդհատ իրարու կը յաջորդեն՝ բնութեան անփոփոխելի և անխուսելի օրինաց համեմատ : Արդ՝ մարդկային կենաց մէջ կան պատահարներ կամ պարագայներ , ուր կրնանք անշուշտ միամտաբար և բընազդօրէն , երկրիս հոլովումը , լուսոյ և խաւարին մշտնջենական յաջորդումը ժամանակ մը դադրեցնելու փափաքը տածել , որպէս զի այս

ինչ պատահարին վրայ ապահովապէս իշխելու , այն ինչ պարագայէն աւելի մեծ օգուտ մը քաղելու պատեհութիւնն ունենանք , և կարենանք դերեւել՝ ճակատագրին հետեւութիւնները :

Այսպէս կիրակի օրն՝ իրիկուն հանդիսաւոր պարագայի մը մէջ կը գտնուէի , և կը փափաքէի Յետուի դերերկրային սրբութեան տէրն ըլլալ , անոր պէս երկնային ոյժերով գինուիլ՝ աստուածաշնչային ճշմարտութեան մը համեմատ՝ արեւին շրջանը , կամ՝ այժմեայ գիտական ճշմարտութեան համեմատ՝ երկրիս հոլովումը քանի մը ժամ դադրեցնելու համար , թէ և՛ պահ մը խորհելով խոտոտվանէի ինքնին թէ անժանօթ ուղեւորի մը չէր կրնար շնորհուիլ ինչ որ՝ ըստ պատմութեան՝ վաթիցրօի ճակատամարտին օրուան իրիկուն՝ մերժուեցաւ Սուրբ Հեղինէի կղզին նետուելու սահմանուած մեծանուն կալանաւորին :

Երբեմն մարդուս վայելմանց ձեւերուն մին է՝ շարունակ փափաք մը կազմել և զայն՝ օր մը կատարուած տեսնելու երազովն ապրիլ : Ան-

(1) Գերեւել . աւելի հայերէն կ'ըլլար ըսել՝ ի դերեւ հանել : (2) վաթիցրօյի ճակատամարտին իրիկուն՝ Մեծն Նաբօլէոն տեսնելով որ թութեան վրայ հասնիլը նպատաւոր էր թշնամոյն եւ աղետալի իրեն , գոչեց . «Ո՞վ կուտար ինձի Յետուայ գօրութիւնը՝ որ արեւը կեցնէի վայրիկ մը» :

կատար մնալու սահմանուած իղձէ մը եթէ կուզես կամովին և դիտմամբ խարուիլ և անյուսութեան չմատնուիլ՝ սիրէ և խնդրէ անհրճարինը, և եթէ չես հասնիր նպատակիդ, գէթ հնարաւորին իրականութենէն և տգեղութենէն իսկոյն ձանձրանալու և տհաճութեան նորանոր զգացումներէ տառապելու հարկին մէջ չես գտնուիր:

Ես ևս ահա Պէօյիւքտէրէի երեկոյեան ժամը անշարժութեան դատապարտելու փափաքը կը տածէի, չգիտեմ ինչո՞ւ, և քարափանց վրայ ման գալով կը ցաւէի, վասն զի արեւը հետըզհետէ մայրը կը մտնէր, վերջալուսական ըստուերները մթնոլորտը գրաւելու կը պատրաստուէին, հարկաւ վարագուրելու համար տեսարան մ'որ զուարթ, օգտակար և հետաքրքրական էր:

Սրճարանները լի էին համազգային բազմութիւն մը կազմող տեղաբնակ և տարաբնակ յաճախորդներով որք աթոռներու վրայ կը խըռնէին, կը ծխէին, զովարար ըմպելիներ և անուշեղէններ կ'սպառէին, կը խօսէին, կը խընդային, քրքիջ անգամ կ'արձակէին ոմանք, և այս ձայներու, շշուկներու վերեւն երբեմնակի կը ըսուէին երաժշտական խումբի մ'անոյշ եղանակները: Պահ մը գլխովին զգածուիլս և յուզուիլս զգացի՝ ուշ տալով նուագերգութեան մ'որ ձանձրոյթէ տաշուած և թերահա-

ւատութենէ մաշուած հոգւոյ մը վշտագին անձկութեանց կը նմանէր: Սրտաուռչ և մեղամաղձային էր այս նուագերգութիւնն, որուն հոգեգրաւ քաղցրութիւնը կարծես կը քաղուէր Ելիքոնի<sup>1</sup> մը նուիրական կուշտերը ծածկող տերեւախիտ ոստերու սօսիւններէն և խորհրդաւոր միմունջներէն, որք հոն տիրող և նուագածուն ներշնչող Եւթերբէի<sup>2</sup> մը շունչէն կ'արտադրուէին, և երեկոյեան օդին խառնուելով Վոսփորի վրայ մեզմիկ փչող զովասփիւռ հովի մը հծծիւններուն հետ կենաց ունայնութիւնը և մարդկային իրողութեանց ուչընչութիւնը կը մուցնէին<sup>3</sup>:

ԳՐ. ՁԻՒՆԻՊԵՏԱՆ



52

ԼՈՒՍԻՆ

Ողջոյն տամ քեզ անհուն սիրով, ո՛ր լուսնակդ իմ, Առանձնակեաց տըխուր հոգւոյս դու մըտերիմ:

(1) Ելիքոն կամ Հեյիկոն. Յունաստանի մէկ լեռը՝ նուիրուած Մուսայից: Դաս անգամ կը գործածեն զայս իբրև հոմանիշ Պինդոսի, Պառնասայ: (2) Եւթերբէ. երաժշտութեան եւ քնարական բանաստեղծութեան Մուսայն: (3) Այս հատուածին մէջ իմաստափրական խորին մտածութիւններ եւ գրական անժըխտելի գեղեցկութիւններ կան՝ զորս կը յանձնարարենք ուսանողաց ուշադրութեանը:

Թէ չըլլայիր դու , և փափուկ քո այդ շողեր  
Ձր գըգուէին տըժգոյն ճակատն իմ սգաստուեր ,  
Շատ իսկ կանուխ դառն արտասուաց մէջ ես ,  
աւա՛ղ :

Կը փըչէի կեանքս , որ կանգեղ մի է նուաղ ,  
Նուաղ՝ այո՛ , և դող երազ վաղաալացիկ  
Սեւ աշխարհիս հորիզնէն կանայնիմ մենիկ :  
Բընաւք զիս ցուրտ կարծեն , զուարթ՝ կամ  
անտարբեր ,

Այլ դու միայն , դու կը տենանս սրտիս կայծեր .  
Մինչդեռ երկնից անդունդներէն ինձ կը նայիս ,  
Կարծես սրտիս տըխուր պատկերն ի քեզ ունիս ,  
Եւ անհամար բոյլերն ատտեղց թողած հեռուն՝  
Ամայաթեանց մէջ կը շըջիս գիշերն ի բուն .

Ո՛վ դու լուսնակ , քանի՛ չընաղ ես և փափուկ ,  
Քո նըշոյլներ սրտիս խորէն քաղեն արցունք :  
Տիեզերաց ոգի՞ն ես դու արդեօք , թէ Տէր  
Քո հայեւոյդ մէջ կը գիտէ զիւր վեհ պատկեր :  
Հողւոյս համար մի խունկ ես դու աստուա-  
ծափառ ,

Իսկ աչերուս նոյն ինքն էին թուիս տիպար .  
Այդ անոյշ գեղ քոյ և շընորհ մեղամաղձիկ  
Ծածկեն յինքեանս ոգի խոկուն երկնազդեցիկ ,  
Ձի գըթացեալ ընդ խոր աղէտս հէք մահացուաց՝  
Խորհրդաւոր դամբաններու ելնես ի յայց ,  
Եւ ըզնօճեաց գըգուել կատարս արեւախիտ  
Փիրմեւեայ՝ տրտում երգոց յար դընես միտ :

(1) Փիլոմէյ՝ սոխակին բանաստեղծական անունը :

Ձէ քեզ հաճոյ ոսկեճեղուն ճոխին պալատ ,  
Քո սիրելի վայրք են դաշտերն , անտառքն  
աղատ ,

Յոր հողիք մեծ յածին թաւուտ թըփոցներքեւ ,  
Յոր մի մըմունջ թողու վըտակ , ծագիկ՝ տերեւ :  
Վիշտ քեզ համար մի հրապոյր է , և աւերք սեւա  
Ոգեւորեալ փայլին ի շող լուսոյդ անբաւ :  
Մի սիրտ ես դու , ըզգամ՝ ես զայդ , սիրտ  
քերթողի ,

Երազներով , հըրով , տենչով և խանդով լի ,  
Կամ հայրենեաց գաւառներէն նժդեհ մի կոյս ,  
Որ քօղի տակ ծածկես արցունքդ , հառաչդ  
ու յոյզ :

Չունիս բարբառ , լուսնակ , այլ ես գիտեմ քանի՛  
Հուր և աշխոյժ քերթողական ի քեզ վառի .  
Այդ տըխուր դէմք քո պերճախօս է բաւական  
Ինձ յայտ առնել թէ չես ուրիշ աստեղց նըման :  
Ես ալ քեզ պէս տրտում եմ , ա՛հ , և տարազի՛ր ,  
Ինձ համար ալ չունին հրապոյր վայելք պատիր .  
Քեզ տամ ի ձօն հոգիս անբաւ սիրոյս նըչան ,  
Պատմէ նըմա խորհրդաւոր վշտերդ համայն .  
Նա զերդ քընար թըրթըռալով յաստեղց յաս-  
տեղս՝

Քո հառաչներ պիտի սիռէ ի տիեզերս ,  
Եւ յախտեան կեցած անհուն դարուց վերայ  
Միշտ սուրբ սիրոյդ քո երգարան պիտի ըլլայ :

Որ . 2. ԽԱՆՁԱՆ (ՏԵԿԻՆ ՏՕՆԷԼԵԱՆ)

ՎԻՍՊԱՏ

Վիսպատ ենք .

Վայրն է գեղեցիկ ու հանդարտիկ . — Հոս ջուրը ծիծաղ մ'ունի, օդը ծիծաղ մ'ունի, երեխնք ծիծաղ մ'ունի, որ անմեղ աղջկան ծիծաղին կը պատասխանեն : Անտառն իր գօս տերեւոց խօշխենն ունի, իր մամուապատ ծառերն ու ծառի կոճերը, իր քարանձաւը, իր սահանքը, իր բացավայրը և իր հովուաց հովիտը : Կը մխիտ անտառին մէջ, կը խորասուզիս, և նա ի խորոց անհուն մթութեանն կերկերածայն թռչնոց վայիւններովը ու ահագնագոչ ծառերուն սօսափիւնովը կը պատասխանէ սրտիդ անհուն աղաղակներուն : Քիչ մ'անդին կը տեսնես որ ահագին ապառաժ մը երկնից դէմ կը ցցուի ու կարծես շանթը կ'արհամարհէ . իր լօռուտ կողերուն վայրի կանաչին վերայէն կաթիլ կաթիլ ջուր մը կը մղի վճիտ, փայլիլուն, զովագին, եւ այն կաթիլը հեղեղ կ'ըլլայ, որ զմայրիս կը խորտակէ ու անհուն հովիտ մը կը փորէ իր ճամբուն վրայ . հոս՝ ջրովէժ, հոն՝ ջրի տուակ, հոս՝ կը դըրդչէ, հոն՝ կը կարկաչէ, հոն՝ ամպերուն հետ թխագոյն կ'որոտայ, հոս՝ դալարագեղ ծաղկաափիւռ խոտերուն եղերքը՝ մանուածապատ ման կու-

գայ, հոն՝ կը փրփրայ, հոս՝ կը փայլիլայ, և արեւուն նախածագ փայլիւններուն առջեւ կը կարմրի :

Հոն է ներդաշնակութիւնը՝ կարգը այս անկարգութեան մէջ է . և զի՛ մարդուն ձեռքը ոչ ժպիւրհ՝ այլ համեստօրէն խառնուած է բնութեան գործոցը, անոր կամայն ու քմայը հընազանդելով . և զի՛ բնութիւնն է որ կը տիրապետէ :

Մշուշ շունի երկինքը՝ որ այն մշուշը պատէ նաեւ զսիրտը . կապոյտ կը տեսնես ցերեկը, աստղունք կը տեսնես գիշերը . ամպերն ալ՝ երբ ամպեր պատեն՝ զովագին են և թափանցիկ՝ արեւին լուսովը :


Գ. Ս. ՕՏԵԱՆ

Ի՞ՆՉ Է ՊԵՐՃԱԽՍՈՒԹԻՒՆԸ

— Պերճախօսութիւնը, պարոններ, այն հրեղէն լեզուն է՝ որ մի ակնթարթի մէջ, մի բառով, մի ձեւով, մի ակնարկով ժողովուրդներու էութեան ովկիանը կը տատանեցունէ, համօրէն աշխարհ ելեկտրական հուրով կը բռնունկցունէ : Պերճախօսութիւնը այն բոցեղէն լեզուն է՝ որ միլիոնաւոր սուրբեր կը հպեցու-

նէ, բիւր սուխններու գլորածը կը կանգնէ, հազարաւոր թնդանօթներու թնդիւնները իւր գոռու մին մէջ կը խեղդէ: Պերճախօսութիւնը ժողովուրդին հեծեծանքին և խեղդուկ ճիշերուն անհեղափոխ ձայնատարն է, որ կը հնչէ մինչ բռնաւորը կը յօրանջէ և կարմիր երազներու բարձին վրայ կը ննջէ: Պերճախօսութիւնը այն անգէն վեհապետն է, որ ամեն ընդդիմութիւն առաթուր կոխելով՝ իւր քմաց և կամաց գահը կը կանգնէ: Պերճախօսութիւնը այն հիանալի արուեստագործն է, որ թափուած մի կաթիլ արիւնով անհեղ ուրուականներ կը շինէ, մի կաթիլ արտօսելով գահիճներ կը յօրինէ կեղեքողներու դէմ, և մի կաթիլ քիրտով անառիկ պարիսպներ կը կանգնէ ցորեանին և ցորեանը խլել ուղղին մէջ: Պերճախօսութիւնը մի կայծակ է, որ ամբողջ հորիզոնին մէջ խոյանալէ յետոյ, ունկնդիրներու սիրտին մէջ կ'իյնայ, կը թաղուի, ամեն ակընթարթ յառնելու պատրաստ: Պերճախօսութիւնը մի վայրկեանի աստուածութիւն է:

Մ. ՉԵՐԱՅ



ԾԻԾԱՂ ԵՒ ԿԵՐԲԵՐՈՍ

ԿԵՐ. Հեղինակներ ունի՞ք գոնէ:  
 ԾԻԾ. Ի՞նչ ըսեմ, բարեկամ, օտարներն շատ յառաջ գնացած են և կ'երթան շարունակ և չեն սպասեր մեզի որ իրենց հասնինք: Յաւալի՛ բայց ճշմարտութիւն մ'է խոստովանելն թէ ստեղծող հանճարներ կը պակսին մեզ գեռ. մեր հեղինակներուն մէկ մասը օտարին ապրանքն կը վաճառէ պղտիկ յանճարարութեամբ: Մէկ մասն զուրկ ստեղծելու օժիտէ՝ փայլուն դոյականներով և հրապուրիչ ածականներով կը զարդարէ իր լեզուն անզգալի ընելու համար պահաման այն հոգւոյն որ գրութիւններն կը կենդանացնէ: Մէկ մասն ալ օտար հեղինակներու հանճարին ծնունդին տակ իր ստորագրութիւնը կը դնէ: Քիչերն են որ իրենց մշտքին պտուղն, համեղ կամ անհամ, տհաս կամ հասուն, անուշ կամ կծու, հրապարակ կը հանեն վաճառելու համար: Ասնք ալ դնող չեն գտներ: Շատ անգամ այս տեսակ պտուղները ծով կը նետուին իբրև վնասակար ընդհանուր առողջութեան:

— Գուն ալ այն մասին կը վերաբերիս որուն լեզուին անկեղծութիւնն անկրթութեան նման բան մ'է, փափկութիւն չունի բնաւ. կը խօսի

այն կերպով որով կ'ըզայ. չափաւորութիւն, փափկութիւն, ներդաշնակութիւն, քաղաքավարութիւն չունի: Փոխանակ «այս առտու ծով մտայ» ըսելու՝ խօսէ այսպէս... Մինչդեռ երկնից դշխոյն հետզհետէ իւր ճառագայթներն ամփոփելով կը պատրաստուէր իւր ակտուն տալ Արեգակին՝ որուն դռներն բանալու կերթար վարդամատն Արշալոյս. մինչդեռ արազաղներն նոր խօսք առած էին. մինչդեռ փողոցներն «աղէկ սոխ և սքանչելի սխտոր» կը պօռային. մինչդեռ հացագործն մինչեւ որ առնելիքն չառնէր չէր ուզեր իւր յաճախորդին հաց ձգել և հետն կռիւ կ'ընէր. մինչդեռ կաթնավաճառն կը խօսակցէր դրան մ'առջև, մինչդեռ փողոցն աւելլու պաշտօն ունեցողներն փռչներու մէջ կը թաղէին անցնողներն, մինչդեռ էրիկն իւր կնիկէն յանձնարարութիւններ չըսելու համար ինքզինքն տնէն դուրս կը նետէր, մինչդեռ խահուէ չգտնուելուն համար մայր և որդի միմեանց հետ կը ծեծկուէին՝ այն պահուն ահա մերկացայ և նետուեցայ հեղուկ կապոյտ սաւանի մը վրայ՝ որ անհուն է: Նետուելուս պէս, սաւանը փրփուրներ հանեց, փրփուրներ՝ որ ժամանակաւ ծնունդ տուին Աստղիկին՝ գեղեցկութեան: Սարսուռ զգացի...: Քիչ մը սողացի այդ սաւանին վրայ, և ահա ա-

(1) Ըստ դիցաբանութեան, Աստղիկ՝ գեղեցկութեան դիցուհին ծնաւ Ավերանոսի փրփուրներէն:

րեւն ելաւ իւր պալատէն և իւր առաջին շողն կաթեցաւ աչքիս մէջ. ո՛հ, այդ առաջին ճառագայթն թուեցաւ ինձ հեզիկ նայուած մը որ ժպլտով մը կ'ուզուի բանաստեղծին: Յուզուեցաւ ծովն, ետալ յուզուեցայ, դու չյուզուեցա՞ր ո՛վ կոյս... կոյս ով չյուզուեցա՞ր դու... կոյս յուզուեցար չդո՛ւ ով... դուրս ելայ, դուզարով և դողդողարով, հագուեցայ և մնաս բարեաւ ըսի ծովուն, արեւուն և կուսին»:

- Բարնիքին ստակն ո՞վ տուաւ հապա:
- Բարձր բանաստեղծութիւններու մէջ ըստակի խօսք չ'ըլլար, ամօթ է:
- Այսու ամենայնիւ բաղնեպանն մինչև որ դրամը չառնէ՝ թող չտար ներս մտնել:
- Ատ ուրիշ խնդիր. մեր խօսքը գրականութեան վրայ է՝ և ոչ թէ ծովու բաղնիքի վրայ:
- Ես ալ կ'ուզեմ որ նկարագրութիւն մը մեր առջև պարզուած տեսարաններն ճշդութեամբ պատկերէ առանց բան մը դուրս ձգելու: Օրինակի համար, շատ մը բանաստեղծներ գարունը կը նկարագրեն. — չգիտեմ թէ իրօք տեսած են՝ և ու՞ր՝ — և այդ նկարագրութեան մէջ գրեթէ միշտ սոխակն է որ կը խօսի: Գարունը նկարագրող ոտանաւորի մը մէջ բնաւ չեմ տեսած էշ մ'որ զուայ, Աքաղաղ մ'որ խօսի, Գառնուկ մ'որ մայէ, Հնդկահաւ մ'որ կլուկլուկէ, և ի՛նչ ներդաշնակութիւն չեն կազմեր ասանք՝ թէ փոխ առ փոխ երգեն գիւղի

մը մէջ: Նիւթեր կան՝ որ որքան վարէն դիտուին և գրի առնուին, այնքան բարձր, փափուկ և բնական կ'ըլլան: Չեմ ըսեր թէ՛ գարունն բարձրէն չդիտուի՝ մանաւանդ մեծ հանճարներէն, բայց չեմ հաւանիր երբէք որ ոտանաւոր մը գարունով և լուսափետուր հրեշտակներով սկսի ու ներքին կանոնադրութեան այսինչ յօդուածով վերջանայ:

— Ես ալ ձեզի համակարծիք եմ. հին մուսայները շոյելու է քիչ մը: Այս խնդիրն ալ թողունք և անցնինք դատախարակութեան. այսինչ վիճակի մէջ է:

— Այն վիճակին մէջ է ուր կը գտնուէր տասը տարի առաջ մտնաւոր ջանքեր կ'ըլլան զայն տարածելու համար, իսկ կեդրոնն բողբոլկին անտարբեր է: Ամեն կենդանի ամեն բանի համար դրամ կը գտնէ՝ բայց դատախարակութեան համար չգտնէր կամ գտնել չ'ուզեր:

Յ. Յ. ՊԱՐՈՆԵԱՆ

*Քարտանու այս հարցեացի  
թիւ ոչ ոս. Գ. Լապտիկեցի*

ՆԱԽԱԲԱՆ . . . . .	9
Աժուբա եւ ննջող պատանին . . . . .	27
Ամասիա քաղաք . . . . .	23
Անգղիոյ մեծութեան պատճառները . . . . .	58
Աշուն . . . . .	144
Առ Զեփիւռն Ալէմտաղիի . . . . .	92
Առ Զեփիւռն . . . . .	25
Առ Լուսին . . . . .	137
Առ Հայկակ - Զմեռ . . . . .	5
Առ փոքրիկ Տիրուհի . . . . .	45
Արայ Գեղեցկի բաժանուիչ Նուարդէ . . . . .	30
Աւաղ փառացս անցաւորի . . . . .	1
Բարիզ եւ Լոնտոն . . . . .	46
Գիտութեան կարեւորութիւնը . . . . .	80
Գօլէբա եւ Գիտութիւն . . . . .	101
Երգ առաւօտեան - Աստղ ծովու . . . . .	20
Երիտասարդութիւն եւ Գրիչ . . . . .	99
Եւրոպա եւ Ասիա . . . . .	32
Զաւեշտական կողմ լեզուապայքարին . . . . .	98
Էմիլ Զօլա եւ Լամարթին . . . . .	84
Ի մահ Աշնիւի Լութֆեան . . . . .	128
Ի մահ Միհրանայ Արծրունու . . . . .	130
Ի մահ Պաղտիկի Սէրվէրեան . . . . .	125
Ի մահ վաղամեռիկ օրիորդ Պէադրիսի . . . . .	117
Իմ մահը . . . . .	143
Ինչ է պերճախօսութիւնը . . . . .	173

Իրիկուն մ'ի Պէօյիւքտէրէ . . . . .	166
Լճակ . . . . .	139
Լուսին . . . . .	169
Կեանք մեծատան մը . . . . .	36
Կենաց պայքարը . . . . .	94
Հայր եւ մայր . . . . .	40
Հրաժեշտ — Առ Հայկակ . . . . .	42
Հոգւոյ անմահութիւն . . . . .	110
Հոգւոյ անմահութիւն — Ի մահ Ստեփաննոսի . . . . .	121
Ղ. Սլիշան եւ Մ. Պէշիկթաշլեան . . . . .	61
Ճեմք ի լեառն հսկային . . . . .	10
Մահ Տարվինի . . . . .	155
Մահուան պատիժ . . . . .	149
Մանկութիւն . . . . .	142
Մայիս . . . . .	55
Մայտա, առ Տիկին Սիրա . . . . .	160
Մայր եւ Դայեակ . . . . .	77
Մրրիկ . . . . .	14
Յառաջադիմութիւնը . . . . .	158
Ներկայն եւ ապագայն . . . . .	17
Ողբ ի վերայ բարեկամին . . . . .	145
Սանդուխտի նահատակութիւնը . . . . .	64
Վանայ այգեստանք . . . . .	51
Վերջին վարդ . . . . .	141
Վիսպատ . . . . .	172
Տիկին Սիրա, առ Մայտա . . . . .	163
Տուն եւ ընտանիք . . . . .	8
Տրտունջք . . . . .	108
Փոքրիկ Գոհարիկ . . . . .	22



12

29114

7-404.

2013

4063-4064

